

Հայկական գիտահետազոտական հանգույց  
Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

Հ Ա Ս Ա Ռ Օ Տ  
ԳՐԱԳՆԱԿՈՒԹՅՈՒՆ  
ՕԳՈՏ



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ  
Ի ՏՊԱՐԱՆԻ Ռ. Յ. ԳԻՒՐԳՃԵԱՆ

— 1855 —




ԼԵՈ

1570



Հ Ե Մ Ե Ռ Օ Տ  
Գ Ռ Ի Ը Ա Ռ Ի Թ Թ Ի Ա  
Օ Գ Ռ Ց





43795-14.4

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

Հ Բ Ե Լ Ե Լ Ե Լ Ե Լ

1570-60



ԱՐԿԵՆՈՐ ԵՒ ԾԱԽԻՒՄ

ԵՆ Գ Ե Մ Ո Յ

ԱՐԿԵՆՈՐ ԵՒ ԾԱԽԻՒՄ

ԻՈՐԵՆԵՑԻՈՅՆ

ԲԱՐԵՆԱԾԱՆՉ ԵՆԿԵՐՈՒԹԵԱՆ

ՈՐ Ի ԿՆՈՎԼ ԳԵՓՈՒ



28138-62

9

Հ Բ Ե Մ Ա Ն Ա Ի  
Տ . Տ . Շ Ե Կ Ո Վ Ի Ը Յ  
Ս Բ Բ Ը Ջ Ա Ն Ա Բ Բ Ե Պ Ի Ս Կ Ո Պ Ո Ս Ի  
Ն  
Վ Ե Հ Ա Փ Ա Ռ Պ Ա Տ Բ Ի Ա Բ Բ Ի  
Յ Ո Ս Ե Ա Ն Դ Ո Կ Օ Լ Ե Յ Յ

ՅԱՌԱՏԱՐԱԿ

Մ Ե Բ Գ Ի Կ Հնուց ՚ի վեր սկրած  
են պարսպիլ երկնային շափեղեց ան-  
ասհման կամարին մէջ գտնուած լու-  
սաւորացը վրայ զննութիւններ ընելու .  
ինչպէս որ այս բանիս վկայ են արտա-  
քին պատմիչները , որ աստեղագաշտու-  
թեան ուսանն համար Նոյ Նահապետին  
Սէմ որդին Հնարած է կ'ըսեն . որով  
այն ժամանակէն հետէ սկրսան վեր ՚ի  
վերոյ զննել ու գուշակել , օդի փո-  
փոխութիւնները , աստեղաց ներդոր-  
ծութիւնները , արեւու եւ լուսնի  
ազդեցութիւնները . որ կ'ունենան երկ-  
րիս վրայ , ինչպէս որ կ'ըսեն թէ « Բա-  
բելոնի աշտարակը՝ որ Բելայ մեհեանն

ո էր , աստեղաբաշխութեան դիտա-  
 ո րան մը դարձուցած էին ո . Այս  
 նուրբ գիտութենէն՝ ետքը օգուտ մը  
 հանեցին մարդիկ , որ աստեղաց , լուս-  
 նի եւ արեւու այլեւ այլ դրից որ-  
 պիտութիւնէն սկսած սուտ ու ծուռ  
 գուշակութիւններ ընել , ինչպէս է ,  
 սղութեան , առատութեան , պատե-  
 րազմի , սոփու , խաղաղութեան եւ մա-  
 հու նշաններ . որոնք նոր դարոյս ա-  
 տենները ամենքն ալ ուամիտական ու  
 տղայական նախապաշարմունքներ կը  
 համարուին , ինչու որ աստեղք կամ  
 առհասարակ երկնային մարմինք , եր-  
 բէք չեն կրնար երկրագնախօս վրայ ազ-  
 դեցութիւն ունենալ , ու անոնց վը-  
 րայ իշխել , բայց կրնայ ըլլալ որ իրենց  
 զբուցածներուն հազարէն մէկը ըստ  
 պատահմամբ կատարի , ինչպէս որ սըր-  
 բազան Ներսէս Հնորհային իւր Հիտ-  
 տիքի ըսված գրքին մէջ աստեղագիտաց  
 համար կ'ըսէ . « Է դէ լիէ Լ Կոորդի զրի-  
 սեցուն . Է շէ սիւտը Լ ընդունայն Բարբա-  
 եցան » .  
 Յայտնի է որ արեգակը ու լուսինը կըր-  
 նան եղանակաց զանազանութիւն այ-  
 սինքն , պարզութիւն , լտարութիւն ,  
 անձրեւ , ձիւն , կարկուտ , ցրտութիւն ,

ժամանակաց փոփոխութիւն պատճա-  
 ուել ու մթնոլորտի վրայ իշխել , բայց  
 չի գիտեմք թէ ի՞նչպէս կրնան մար-  
 գուս եւ անոր բաղդին վրայ իշխել ,  
 որն որ ի՞նչուց երբէք . Կ'ըսենք ըսաւ . ուս-  
 սաւ , եւ կամ թէ միմիայն մէկ նշանի  
 մը համար « Է լիէ Լ Կոորդի զրիսե-  
 սի այս նախապաշարական գուշակու-  
 թիւն » երեւելի կ'ուսնելուսի խօսքու-  
 վը կը կնքենք թէ « աստեղագէտները ի-  
 ո ընկց օրացոյցներովը ճշմարիտ գու-  
 ո շակութիւն չունին , գուշակութիւն  
 ո կ'ընեն ապագայից վրայ , բայց բոլորո-  
 ո վին սուտ է . ու իրենց աստեղագի-  
 ո տական վրոյցները , երբեմն կը յար-  
 ո մարին ու երբեմն չեն յարմարի .  
 ո ինչու որ երկնային մարմինք , մար-  
 ո գուս կամացը ու անձնիշխանութեա-  
 ո նը վրայ երբէք կարող չեն իշխելու » .  
 Ուստի մենք վերոյիշեալ գուշակու-  
 թիւնը մէկզի ձգելով , պիտի վննենք  
 որ եւ իցէ օգի մէջ պատահած մթնո-  
 լորտական երեւոյթները .

Մեն ժամանակ մեր չորս կողմի եւ  
 զած օդը կամ գլխընուս վրայի համառա-  
 բած մթնոլորտը՝ գրեթէ միշտ զանա-  
 զան փոփոխութեանց ենթակայ ըլլա-

լուն, իւր ամեն մէկ տեսակ փոփոխու  
թենէն, շարունակ մէյմէկ այլ եւ այլ  
օդի բնական երեւոյթ յառաջ կրբերէ,  
երկնային մարմնոց ներգործութենէն,  
Այս օդի բնական երեւոյթները երբեւ  
մըն լուսաւորաց ընթացքէն, ու երբեւ  
մըն ալ երկրագնտիս վրայի զանազան  
էակաց շարժմունքէն կամ փոփոխու  
թենէն կը գննուի. որովհետեւ օդը ա  
մեն բանի վրայ ընդհանրապէս ճնշում  
կընէ, բայց անհասարապէս, անոր  
համար երբ որ աւելի ճնշէ, այն մարմ  
նոյն վրայ իսկոյն փոփոխութիւն մը կը  
պատճառէ. ինչպէս որ երեւելի ՚նաւ  
զին Պիշլբ Մթնոյն կ'ըսէ. « ծիծառը  
» օդի փոփոխութեան հասարակ կանոն  
» մըն է, երբոր ցածէն թռչելու ըլլայ,  
» անձրեւ գալու նշան կըլլայ, ինչու  
» որ ցածէն թռչած ասունը, որ ըսել  
» է չի կրնար վեր ելլել, օդը թաց ու  
» խոնաւ եղած է, ու խոնաւ օդն ալ  
» անձրեւելու յարմարութիւն ունի,  
» ու երբոր բարձրէն թռչի, օդի պայ  
» ծառ ըլլալու նշան է, ինչու որ օդը  
» չոր ըլլալով՝ կրնայ համարձակ վեր  
» ելլել, ու չոր եղած օդն ալ ազէկ եւ  
» զանակի նշան կրնայ ըլլալ. այսպէս ալ

բայ մեծի մասն գիտցուած է ու կրն  
նայ գանուել օդերեւուածից երկրիս  
վրայի կենդանեացը, բուսոց, անպոց  
եւ այն եւ այն ու լուսաւորաց վրայ  
առաջուց ըրած ազդեցութեան պատ  
ճառները, որն որ մենք այս գրքիս մէջ  
գուրս ձգեցինք ասկից անմիջապէս եւ  
քր ապելու սկսած ուրիշ անուոր ՚նա  
կնական կամ ( ) քերական նորոգումներ ըս  
ված գրքին պահելով, որն որ բոլոր  
մթնոլորտական երեւութից պատճառ  
ները կը քննեն, այսու ամենայնիւ կան  
քանի մը երեւոյթներ որոնց պատճա  
ռը սակաւին գիտցուած չէ, և գու  
ցէ ժամանակին բնագէտներուն ան  
խոնջ աշխատութեամբը ակներն ալ  
յայտնուին. Ուստի մենք հիմա պի  
տի ցրցունենք մեր ընթերցողներուն  
մթնոլորտի երեւոյթները (առանց մեկ  
նութեան) յառաջուց գուշակելու նը  
շանները, որոնք երբեմն ճիշտ ու ան  
փաս կ'ըլլան, բայց երբեմն ալ կրնան  
խտորիլ ու իրենց գուշակածը չի ցը  
ցունել, կամ թէ ուրիշ մը ելլեն, ա  
նոր համար այս անդ կ'իմացրնենք որ ե  
թէ այս ինչ գուշակութիւն մը ճիշտ  
չեւէ, պէտք չէ շփոթիլ ու տարակու

սիւ, այլ պէտք է հանդարտութեամբ  
 դիտողութիւնը շարունակել, ու մա-  
 նաւանդ գիտնալ որ կրնայ երբեմն անձ-  
 րեւ գուշակելուն ձիւն գալ, ինչու որ  
 կրնայ ըլլալ որ նոյն կիտին օդը մէկէն  
 քիմէկ փոխուի, ինչպէս որ այս ւր կըր-  
 նանք օդի փոփոխութիւն ցուցունող  
 գործիքներու վրայ ստուգել, որ սրն-  
 դիկը փոթորիկ ցրցունելով, նոյն կիտին  
 օդը կր փոխուի և ուրիշ երեւոյթ մը  
 յառաջ կը բերէ, որով անդիկը մէկէն  
 չի կրնար իւր առջի դիրքը փոխել, ու  
 նոր դիրք մը առնել, ասոր պէս է նաև  
 կոստանդնուպօլսոյ համար եղած օդի  
 փոփոխութիւնները, որ հասարակօրէն  
 ամեն մէկ լուսնի քառորդէն երկու որ  
 առաջ կ'ընէ, բայց շատ անգամ կ'ըլլայ  
 միեւնոյն օրին, կամ քառորդէն մէկ  
 երկու օր ետքը .

Արդ՝ մեր այս փորձիկ գրքոյկը չորս  
 գլխաւոր մասանց վրայ կը հիմնենք, ա-  
 ռաջին գլխուն մէջ պարզ եղանակները  
 գուշակել, որուն մէջ կը պարունակի՝  
 պայծառ ու լաւ օդի, ապրութեան  
 կամ չորութեան նշանները . երկրորդ  
 գլխուն մէջ անպարզ եղանակը գուշա-  
 կել, որուն մէջ կը պարունակի՝ անձրե-

ւի, ալէկոծութեան, մրրկի, հողմոց,  
 ցրտութեան, խոնաւութեան, սառոյ-  
 ցի, ցօղի, եղեամի, ձեան, կարկտի,  
 խորշակի, որոտման և օդի զանազան  
 փոփոխութեան նշանները . երրորդ գլխ-  
 խուն մէջ՝ հասարակօրէն տարւոյն մէջ  
 եղած օդային փոփոխութիւնները գու-  
 շակել . չորրորդ գլխուն մէջ՝ զանազան  
 գործիքներու վրայ, որոնք օդի փոփո-  
 խութիւնները կը գուշակեն, ու ասոնք  
 են ծանրաչափը, ջերմաչափը, խոնա-  
 ւաչափը, ցողաչափը, հողմաչափը, անձ-  
 րեւաչափը ու անոնց ցրցուցած նշան-  
 ները . նաև ասոնց պէտք եղած ծանօ-  
 թութիւնները ու գիտելիքները . Ա-  
 սոնցմէ ետքն ալ նաեւ աւելցուցած  
 եմք յաւելուած մը, որուն մէջ կը պա-  
 րունակի վերայիշեալ գործիքները շի-  
 նելուն ու ասոնք ինչպէս գործածելուն  
 կերպերը . որոնց վրայոք ալ դատ աշխա-  
 տութիւն մը պատրաստած եմք բարե-  
 բարի մը առատաձև ոճութեանը ակըն-  
 կալելով . Ուստի կը յուսամք որ մեր այս  
 առաջին դուզնաքեայ աշխատութիւնը  
 բանասիրաց դասէն պիտի պատուի, ու  
 մեզ ալ առիթ պիտի տայ ուսումնական  
 գործքերու ձեռնամուխ ըլլալու .

Հ Ե Մ Ե Ռ Օ Տ  
Գ ՈՒ Շ Ա Կ ՈՒ Ք Ի Ի Ն



Ն Ե Խ Ե Շ Ա Ի Ի Գ

1. **Մ**ԹՆՈՒՈՐՏԻՆ մէջ ըլլալու  
քնական երեւոյթները 'չեռ չի գոյաւ  
շած' զանոնք յառաջուրէ կերպ կերպ  
էակաց շարժմունքէն իմանալուն կ'ըս-  
ուի, Գուշխումն կամ Գուշխումնն օրոց :

2. ()գի այս տեսակ գուշակութիւն  
ներն ալ երկու կերպով կրնանք ընել,  
մէյր զիտելով՝ ու մէյ մըն ալ փորձե-  
լով :

3. Երբոր մթնոլորտին մէջ գոյանա-  
լու օդի փոփոխութիւնները մեր կարո-  
ղութենէն վեր եղած նիւթոց ձեռքովն

Յորժամ երեկոյ լինէ՛ ասէ՛, պարս լինիցէ՛ ղէ կար-  
գրեալ է երկն : Եւ որոշորոշ՝ այսօր 'բրէնէ,  
ղէ շատուանի պրորոնութեամբ երկնն : Կուս յորժամ  
տեսանիցէ՛ անց ձագեալ յարեւոյնց, իտիյն ասէ՛՝  
Ին՛ անիւրե քոյ, Լ լինի՛ այնպէս : Եւ յորժամ հա-  
բու շնչեալ, ասէ՛՝ Ին՛ խորշակ լինի՛, Լ լինի՛ այն-  
պէս : Կեղծաորտ՛ ղերեսս երկնի՛, Լ երկնի՛ ճեպէ՛  
ժողել, Ին՛ ղէտանայն շայս ղէս՝ բո՛ ու փորձէ՛ :

Գուշ. ժր. դլ. 53 հմր :

կը զննուի, այն ասան մենք ալ նոյն գուշակութիւնը բերնենք. ինչպէս են երկնային մարմնոց, մէտէօքական երեւուածքից ու նաեւ երկրիս վրայի ալ զանազան կենդանեաց շարժմաներները:

Կ. Երբոր օդին մէջ պատահելու փոփոխութիւնները մեր կողմանէ այլ և այլ անսակ գործիքներ ու շարիեր շինելով յառաջուղնէ կ'իմանանք, կ'ըսուի քրոնոլոգիա. ու այս գործիքներս են քանդակագործութիւնը, ինքնաշարժը, ցողակը, հողմակը, անշարժութիւնը եւ այլն եւ այլն:

Որոնց վրայ ետքը յատկապէս մանրամասնաբար տեղեկութիւններ պիտի տանք, իմացընելով ամեն մէկ գործիքներու զօրութիւնը ու անոնց գործածութիւնը ու ցրցուցած նշանները:

ԱՐՔԱՌԱՐՏԻ

ՓՈՓՈՒ ՎԻՃԱԿԻՆ ՎՐԱՅ

ԸՆԳՆՆՈՒՄԻՆ ԵՎ ԸՆՆՆՈՒՄԻՆ

Օրը կամ մթնոլորտը՝ շարունակ միշտ մէկ վիճակէ ուրիշ վիճակ, այսինքն անպարզ եղանակէն պարզ եւ զանակի, ու պարզէն ալ անպարզն փոխուելով, մեզ ալ առիթ կուտան, ինչէն յառաջ գալիքին իմանալ, ու երբ պատահելիքն քանի մէկ մթնոլորտական կամ որ և իցէ ընդհանուր նշաններով նախագուշակել:

Ուստի հետզհետէ հաս կը զննել օդին զանազան փոփոխութեանց նշանները:

1 Օդը անդին ու հեղանիւթ մարմն մնն է. որ թափանցիկ ըլլալով միշտ արի տակ շինարարաց գանազան փորձերով օդը ըլլալը կը հաստատուի. որն որ երկրիս բոլորտիքը ինչ անդգիական մղում աւ կամ ինչ փարսանի հետաքրքիր կամ տարածութեան որոշ սահման մը պատած է: Էն զարուստ ասունները երկնի վիճակից անգամ կը կարծէին որ օդը պարզ տարրաց մէկն է. սակայն ետքը անհամար փորձերն ասեկտացուցաւ որ երկու անսակ նիւթե ըստարուստ է:

ները, որոնք երբեմն ճիշտ ալ չի պատահին նե՛ շատ ժամանակ ստոյգ կ'երևնն ։

Պէտք է գիտնալ այս տեղ որ երբեմն գուշակութիւնը ճիշդ ըլլալով կրնայ խոտորիլ ու նոյնը չի պատահիլ ։ անոր համար՝ եթէ սասնիլ բան մ'ալ պատահելու ըլլայ՝ պէտք չէ շփոթիլ այլ միշտ պէտք է գիտողութիւնը շարունակել ։

որոնք ալ միշտ օգին հետ խառն ըլլալու, երբեք աչքի չեն երևնար, այս տեսակ նիւթ երան չաղ կ'ընեն այսինքն մեկուն կ'ըստի ինքնաճիւղ ի ալ ու սրտին անկողան կամ ջրածիւղ ի ալ, որոնք միշտ իրարու հակառակ են, այսինքն թիմուածին կազմ մեր ու բոյր արարածները շունչ կ'առնեն կուտանք ու հանգիստ կ'ապրին, իսկ ընդհակառակն անկեղան կազմ ( որուն մէջ անգլիս ին ի ալ ըսուածը կը գտնուի ) մեզ ու բոյր արարածները վր պղտնեն, ու վառելու յարմարութիւն ընաւ չուրի : թիմուածին կազմ գրեթէ օգին նե՛ ու չ'ալ անկեղան է որ այս երկուքը մէկ անց թաղարեւոյթ մարդս հանգիստ ընշառութիւն կ'ընէ, որն որ բուսոց վրայ ալ մեծ ազդուութիւն ունի : իւր տարածութիւնը ամեն կողմ միակերպ չէ, տեղ տեղ խառնալ ու տեղ տեղ ալ անօտ է ։ հասարակօրէն երկրի վարերը օդը թմանք է, իսկ իրարմ վեր համեմատութեամբ կ'անօտ բանայ, անանկ որ ձ մղունն վեր օդը խիտ յարակ ու անօտ է, որ մարդ գծուարաւ շունչ կ'առնէ, յուսոյ շառաւ, իդեքը իւր մէջ ընդունելով ու նորէն վեր անդաւարներով երկինքը մեզի կազդրս գոյնով կ'երեցնէ ։ Օդը ծառայաւտ անդրանք աւելի մարդու ու առողջարար է ։ քան թէ անրկր ու անապատ տեղերուը : իսկ միմալարաւ օդէն կազմուած է, երբոր երկրէս վեր բարձրացած շագները, գոյրչիները, կաշիքը եւ կազմուման նիւթները վեր ելելու ըլլան՝ օդին մէջ կը խառնուին, ուրով միմալարաւ կը կազմեն, որուն մէջ կ'ըլլան բոյր մըթնկոյրտախան կամ մետեօրախան երկայթիները :

ԳՆՈՒՆ ԸՈՒՇԹԻՆ

ՊԱՐԶ ԵՊԱՆԱԿԱՆԻՔ

ԳՈՒՇԹԻՆԻՆՈՒ ԿՇԻՆՆԵՐ

1.

ՊԸՅՆՈՒՆՈՒ ՈՒ ԼԵՒ ՕԳԻ

ՆՇԱՆՆԵՐ

1. ԸՐԵԳՆԻՆ ՎԸՅ՝ թիւ որ արեւգալը մանկելու ատեն՝ պարզ ու լուսաւոր տեսքով մը երեւնայ, նշան է որ երկրորդ օրը օդը աղէկ պիտի ըլլայ ։

2. Երբ որ արեւգալը պարզ ու չափէն աւելի պայծառ երեւնայ, աղէկ եղանակի նշան է ։

3. թիւ որ արեւը մանկելու ատեն անպերը կարմրագոյն ընէ՝ աղէկ օդի նշան է ։

4. թժէ որ արեգական շուրջը գրաս-  
նուած անկերը՝ արեւմտեան կողմը դի-  
մեն կամ շրջագատէն ջրուին, հաստա-  
տուն ու գեղեցիկ եղանակի նշան է :

5. թժէ որ արեգակը ելլելէն մէկ  
երկու ժամ յառաջ քիչ մը անձրեւ ըս-  
կրսի գալ՝ յերեկուան ժամանակ օդը կը  
բացուի :

6. թժէ որ արեգակը հորիզոնէն՝  
բարձրանալու ժամանակ գեղեցիկ ու  
պայծառ տեսքով է՝ որ ասնն երկինքն  
ալ յատակ ըլլայ, օդը աղէկ ըլլալու նը-  
շան է :

1 Երբ որ բաց տեղ մը կեցած չորս կողմերնս գե-  
տելու ըլլանք ( բնաւ գեւերնս արտաքին արեւը մը  
չուտալով ) կը տեսնենք որ երկինքը կտր զերթով գոյն-  
թափանց երկրիս վայ ձգուած է կամ նաև ամեն կողմն-  
նէ երկինք սկսած կը կարծենք. Բնու որ աշրեւոտ  
տեսութեան ձերք մինչև հոս կը բաւէ, որ ալ անկեց  
անգիկ եղանակը չենք կրնալ տեսնել, այս ատուտիս  
նը որն որ կտր շեմանակ մը կը վերջանայ՝ կրնաի հար-  
տն. որ Երեւանին աստուած բառ մըն է ու մեր մէջը  
եղբ, կամ եղբր կամ նաև ձիւր, սպառուած ետայն ը-  
տել է: Այս հորիզոնն կեզրերը դիտող անը կ'ըլլայ,  
որն որ բնա աշխարհայազայ երկու մասն կը բաժանի,  
այսինքն՝ մէկն է սպիտակ կամ կարմրեալ հորիզոն, ու  
միւսն ալ իմանալ զոս ճշմարտ հորիզոն: Օրակն այն  
է որ միայն աչքով կրնայ տեսնուի, ու դիտողն տեղե-  
տեղ փոխուելուն համեմատ՝ հորիզոնն ալ կը փոխուի,  
ու բանի որ դիտողը բարձր ըլլայ, այնչափ ալ զոսի հո-  
րիզոնը մեծ կ'ըլլայ, իսկ քանի որ դիտողը կամ դիտա-  
լուողը քան տեղ է, հորիզոնն ալ փոքր կամ քիչ կ'ը-  
լլայ: Իսկանակն այն է որ դիտող անը իւր ոտքին աս-  
կին սկսուելով, ամեն կողմանէ 90 ական աստիճան հեռու-

7. թժէ որ արեւը մանկուտ ատեն՝  
կարմրագոյն ամպերուն մէջէն վար իջ-  
նայ, երեք չորս օր օդը բաց ըլլալու նը-  
շան է :

8. թժէ որ արեգակը մայրը մանկ-  
լու ատեն, պարզ ու սպիտակ տեսնուի  
հետեւեալ օրը օդը բաց ըլլալու նշան է :

9. թժէ որ արեգական տեսքը մեր  
աչաց տեսութենէն ծածկուած ժամա-  
նակ՝ ամպերը մոլորեալ գոյնով մը տես-  
նուին, ու գանուած մանր մուկեր ամ-  
պերն ալ վար իջնալու պէս երեւին ու  
հալին փչած կողմը դիմեն՝ պարզութեան  
նշան է :

10. թժէ որ արեգակը առաւօտուն  
կըած ասնն հետը սպիտակագոյն բակ՝

տրութեամբ եղբր մը կը ձեռնընէ, որն որ բնաւ աչ-  
քի չերեւար. Բնու որ դիտողն աչքին շատակներուն  
ուզողութենէն կը խոտարի, որն որ դռնակերու վայ ըր-  
նայ տեսնուի: Այս ճշմարտ հորիզոնը արեւտակն  
երկրագունտնելու վայ լայն կը տատակեայ կամ եր-  
կաթեայ շեմանակով մը յայտնի ըլլած են աշխարհայե-  
րները, ուրած տեղերուն հորիզոնը՝ մէկն գտնելու հա-  
մար, որուն վայ գծեր, նշանագիրներ, ատոց եւ հող-  
մոց անունները նշանուած է: Այս հորիզոնը խիստ շատ  
հարկաւոր է աստղաբաշխից՝ անկերաց ընթացքը նը-  
կատելու ու յուսադրելու քննելու ու անոնց շարք իմա-  
նալու համար:

1 Երբեմն արեգական կամ լուսնին բոլորտիրը ամ-  
պեղէն կամ տեւեղէն շեմանակ մը կը տեսնուի, այս  
շեմանակներուն կ'ըլլով բոլ կամ անի բառաորայ. որն որ

ուեննայ, օգը աղէկ ըլլալու նշան է .

11. ԱՌՄՄՆԻ ԱՐԱՅ՝ Լըրբոր լուսինը ջինջ, մարուր ու սպիտակ փայլուն տեսքով երեւնայ պարզութեան նշան է .

12. ԹԻԷ որ լուսինը իւր սուրբահանէն աւելի սպիտակագոյն երեւնայ, յայտնի նշան է թէ պարզ օգիւր պիտի ըլլայ .

մթնոլորտին մէջ պատահած երեկոթներէն մէկն է : Արեգական ունեցած բակը ծիրանի գօտիի պէս այլեւայլ գեղեցիկ գոյներով է ու ընդհանրապէս մէկ հատ մը կ'ըլլայ . բայց երբեմն կը պատահի որ երկու հատ ըլլայ միայն միայն համակերտն չըմանկաւ, ու փայլներ մեջնին շափ գեղեցիկ շերտնայ այլ մարման գոյնով : Իսկ լուսինն բակը կամ անինը արեգական ունեցածն տարբեր է, ինչու որ անոր պէս գոյնգոյն ու գեղեցիկ շերտնայ՝ այլ միայն սպիտակ գոյնով ու մէկ եզերքը բիշ մը կարծրագոյն : Ըստ երեկոթ ընագեւոր այս երեկոթին ինչ ըլլալուն վրայ շատ տեսակ մեկութ խններ տուած են, բայց մինչև հիմա իրարու գրուցածներ մեկմեկու յարմար չըլլալէն զան նման ուղեղին այլ չեն կրցեր գտնուի : Գուցէ ստոր մեկութիներ ազգազայ ժամանակին պահուած ըլլայ, սակայն չաւանանայ պատմածներ կան, շատերը կը կ'ոմնեն որ լուսայ շառաւիղները մթնոլորտին մէջ լողացող կլոր կլոր գոլորուղի դնտակաց պատահելով այս երեկոթը առաջ կը բերեն :

Արեւիներ կ'ընեն թէ այս երեկոթին պատմածը մթնոլորտին վերերը գտնուած մանրամասն աստղածեւեւներն են, որ արեւուն կամ լուսինի լոյսը վրանն զարնելով կը փայլին : Իսնաւ ասոն երբոր օգին մէջ միակերպ բարակ գոլորուղի տարածուած ըլլայ, այս երեկոթս կ'երեւայ, որն որ երբեմն քանի մը ժամ ու երբեմն ալ քուր օրը կը տեսէ : Այս երեկոթը որչափ որ արեւուն, լուսինի ու մոլորակաց բոլորութիւն կ'երեւայ նե՛րնաւ մթնոլորտին սահմանէն անդին անցած չէ . որովհետեւ թէ որ անդին անցած ըլլոր, բակ եղած օրերը ( թէ է

13. ԹԻԷ որ լուսինի ծննդեան 1 աւտեն, աւսքը պայծառ ու արծաթագոյն ըլլայ՝ նշան է թէ քանի մը (ընդհանրապէս երրորդ ու չորրորդ) օր աղուորեւ զանակ պիտի ըլլայ :

14. ԹԻԷ որ լուսինը լրացեալ ժամանակը իւր շրջանակի ամեն կողմը փայլուն տեսքով երեւնայ՝ լաւ օգի նշան է :

15. Լըրբ որ լուսինը իւր փոփոխման նէն և կամ թէ լրմանէն երկու կամ երեք օր առաջ իւր աւսքը պայծառ ըլլայ՝ հասարակերէն աղէկ օգի նշան է .

16. ԹԻԷ որ լուսինը նորէն ծնանի կամ լրանայ՝ ընդհանրապէս անձրեւեւ

օգը պայծառ ) մինչև արեգական մարը մտած ասոն պիտի տեսէր, բայց ընդհանրապէս կը նայինք իր երբեմն բիշ մը ասոն կենայէն ետև աներեկոթ կ'ըլլայ ու կ'օրնշնայ :

1 Գիտելով խնցուած է որ աստղերէն ամենէն մտք մեզ լուսինն է, որն որ իբրիքն խաւար ու գրնտանն մարմին ըլլալով, միշտ արեգական շառաւիղներէն կը լուսաւորի ու 781 փարսան միջին տրամագիծով 27 օրուան, 7 ժամուան, 33 վայրկեանին ու 11 երկվայրկեանին մէջ երկրի բոլորութիւն անխափան իւր շերտերը կը կտտարէ : Էրբոր առջէ շրջանը լրմնցանիչն և ասու նորէն կ'սկսէ, ինչու որ նոր ծնած աստղը անոր մուկ կողմը գնա արեգակէն լուսաւորած չէ . թէ պէտեւ բիշ մը ստացոյ յոս կրնայ ունենալ, այս երեկոթին կ'ըստին ծնունդը լուսինն ու իւր շրջանը առաջ ամենելով մինչև և և և օրը որ կ'ըստին աստղին քառորդ . անկից ալ իւր ըն-

լէն եւքը նշան է թէ աղէկ եղանակ պիւտ  
ախ ըլլայ :

17. թիւ որ չորեքօրեայ լուսինը մաւ  
քուր ու յստակ տեսնուելու ըլլայ ;  
պարզ եղանակի նշան է :

18. թիւ որ լուսնի շրջանակը սպիւ  
տակ գոյնով բակ ըլլայ՝ աղէկ եղանակի  
նշան է :

19. թիւ որ լուսինը ըրացեալ ժաւ  
մանակ իւր սկաւառակին վրայ բիծեր՝  
տեսնուելու ըլլայ՝ աղէկ եղանակի նը  
շան է :

20. թիւ որ երեքօրեայ լուսնին վը  
րայ սպիտակ ամպ տեսնուի՝ աղէկ օդ  
ըլլալու նշան է :

21. ԱՄՊՈՅ ԳՐԱՅԻ թիւ որ գանգուր՝  
բոււած ամպերը ուրիշ ամպերու մաւ  
տերը կազմուելու ըլլայ՝ նշան է թէ աւ  
ղէկ եղանակը խիստ քիչ պիտի տեսէ :

22. թիւ որ գանգուր ամպերը մըթ  
նորդախն մէջ սկըսին թել թել կախուած  
երեւնալ ու երթալով երկննալ ու աւ  
մեն կողմերէն ուրիշ նորանոր թելեր  
կալմել՝ այն ատեն կ'իմացուի թէ միօ  
րինակ Հասաստուն ու պայծառ եղաւ  
նակներ պիտի ըլլայ :

23. թիւ որ գանգուր ամպը օդին  
մէջ ստանձին ստանձին շատ բարձր կեւ  
ցած ըլլան երկայն ատեն օդը աղէկ ըլ  
լալու նշան է :

Թացը ուղղելով մինչ եօթը օր ( որն որ ամբողջ լու  
սինը կրնանք տեսնել ) կ'ըսի լըսած լըսած որ ճիշդ աւ  
րեւան դէպք եկած է , սակից ալ եօթը օր ետք կ'ըսի  
ձեռքն քառորդ լըսած սակից ետքն ալ կ'սկսի շերեւալ :

1 Գանի որ տեսարանութեան դարձիւները Տնար  
ուած չեն օգտագործուի ալ չեն կրնար լոկ աչքով երկու  
սին կամ միջնորդական ամեն երևոյթները քննել ;  
բայց քանի որ Տնարուեցան տեսարանութեան դարձիւ  
ները պայման խաղաղացը , ճարտացը , գիտացը , հեռա  
գիտացը կայն կայն . օրէ որ այ նորանոր դիտանք ու այլ  
և այլ երևոյթներ դիտելով , թէ տիեզերաց գրիցը թէ  
մտեօրական դիտութեանը վրայ մեզ ընդարձակ տե  
ղեկութիւններ առին . վերջն ատեններս անուանի աւ  
տեղաբայիները երեւի որ Հակայանը դիտաներով աւ  
րեզակը ու լուսինը քննելով , տեսանք բարբոսին Տարթ  
ու մարտը մարմին չեն այլ անՀաստատու ու խորհուրդը  
ժակերեցութիւլ ու բծերով լեցուն դանդաւած մըն են , ու

րանք մեկիկէն կ'երթան ու ետեկն նորանոր բծեր կեւ  
րեւան , այդ բծերուն Համար ոմանք կ'ըսեն որ լուսնի ու  
արեգական մեջն գտնուած քարք յետեկն ու մեծամեծ  
ցորդն են , որոնք շարժած ատենին աստի այ ստուեր  
կը ձգեն , բայց ասոր դէմն ալ շատ բնորոշութիւններ  
կան , ինչու որ ոմանք այն ստուերները ազամանդի  
ժայռեր ու ոմանք ալ շար ու փայլուն քարեր կարծած  
են : Ուիչիօյն աստեղաբաշխոր այդ բծերուն մէջն կ'ա  
նուն գրած է , ինչպէս են ; Ժով պարալիւնն , լըսած ապ  
րալ , լիմիպարիւր , Ժով անշրապիւր , Ժոյ ջուաբեր կայն  
կայն :

1 Գլանգուր բոււածները տեսակ մը ամպեր են , որն  
սո միջնորդախն մէջ ամեն կողմ կը տարածին ու կոհա  
կանն ճակելով թել թել կը բաժնուին ու մտոյ պէւ կը  
կախուին ու միշտ օդին վերն գաւառին մէջ կը կենան ;  
որոնք երբեմն երկայն ատեն , ու երբեմն ալ շատ լիւ  
ժամանակ կը տեսնեն , ու կը ցորին աներկոյթ կ'ըլլան :

24. Թ՛ե՛ որ կուտակ՝ ըսուած ամպը  
տառաօտանց դէմ՝ ելէ՛ այն օրը օդը յըս-  
տակ ըլլալու նշան է :

25. Թ՛ե՛ որ կուտակ ամպը կանո-  
նաւոր կերպով ու ժամանակաւ երեւ-  
նայ՝ մեծնայ ու աներևոյթ ըլլայ, ու  
իր ընթացքը շերմութեան ասափճան-  
ներուն հետ համեմատի, այն ատեն  
նշան է թէ աղէկ եղանակները պիտի  
անւէ :

26. Թ՛ե՛ որ կուտակ ամպը պղտիկ  
ու անկանոն դիրքով մը երկնքին վրայ  
սկրտի երևենալ ու կամաց կամաց մեծ-  
նալ, նշան է թէ օդը պարզ և յստակ  
պիտի մնայ :

քանի որ օդը երկար ժամանակ ջնջ ու յստակ ու ան-  
ամպ մնացած է, նախևառաջ այս դանդուր ըսված ամ-  
պերը կ'երևն ու կ'աղտն երկնային շափնչոյայ կամարը  
պղտորէ, ու դանազան տեսակ ձևերով ծառի ճիւղերու  
պէս թեկ թեկ կարտուած կը մնայ, ու երբեմն ալ իրարու  
քով խիս կարգով միացած, այս ամպին օդին ձկն օրշափ  
ժամանակ մնալը անյայտ է . երբեմն մէկ րոպէ մնայէն  
ետե յանկարծ կը ջրուի ու անյայտ կ'ըլլայ . երբեմն ալ  
ժամերով կը մնայ, թէ որ տեղ տեղ կեցած երևնայու  
ըլլայ երկայն ատեն կը մնայ, ու թէ որ ուրիշ ամպե-  
րու մօտերը կազմուելու ըլլայ, խիստ կարճ կը տեսէ .  
մերջայեւ աղէկ օդի առաջին նշան կ'ըլլայ, թէ որ տես-  
նուելու ըլլայ :

1 Ամպոց ձկն տեսակ մը թ՛անձր ու խտացելու դո-  
ւրքներէ ձևացած ամպերուն կ'ըսվի կոպտի ամպ . այս  
կուտակ ըսվածները աւելի խիտ բնութիւն ունին, որոնք  
միջնորտին միջին դաստի մէջ կը կեննին, ու ընդ-  
համարպէս հոգմոց միջնորդութեամբը ամեն կողմ կը

27. Թ՛ե՛ որ երկայն ատեն խոնաւ  
եղանակներ ընելէն ետքը հանգուր-կո-  
րոյ՝ ըսուած ամպը երեւնալու ըլլայ նը-  
շան է թէ աղէկ եղանակներ պիտի ըլ-  
լայ :

28. Թ՛ե՛ որ մրրկին անձրեւը դադ-  
րելէն ետքը ամպերը օդին ամեն կողմը  
սկրտին դիմել ու ջրուել, նշան է թէ  
օդը պիտի բացուի :

29. Թ՛ե՛ որ միջնորտին մէջ սպի-  
տակ դոյնտով ամպեր անսնուելու ըլլան,  
միշտ անպատու ըլլալու նշան է :

30. Թ՛ե՛ որ ամպերը օդին վարերը  
իջնան կամ կեցած տեղերնէն ջրուին՝  
օդը պարզ ըլլալու նշան է :

չարտին . պարզ եղանակի ատեն այս ամպը կանոնաւոր  
կերպով կ'երևն ու կ'որշանայ . ուստի հոյն ատեն հո-  
մին փշած կողմերը երկրքին վրայ ահագին կուտակի  
ամպեր կ'երևն, երբեմն աներևոյթ ըլլալու տեղ աւելի  
ես կը շատանն ու կ'ընդարձակին . երբեմն ալ դանդու-  
րի ու կոպտի ըսված ամպի կը փոխուի, որն որ օդը մա-  
տուր եղած ատենները փոքրիկ, ու անկանոն ձևով մը  
կ'սկրտի երևնալ ու երթալով քիչ քիչ մեծնալ ու քովի  
դանուածներուն հետ միասնալով կ'ընդարձակի, ու իրեկ-  
ման դէմ ջրուելով օդը յստակ կը մնայ . հասարակօրէն  
պայծառ օրերը առաւօտուն կ'երևն ու մինչև կես օրը ա-  
ճելով կ'ընդարձակի ու արեւ մտնելէն ետե աներևոյթ  
կ'ըլլայ :

1 Երբեմն կը պատահի որ միջնորտին վերերը  
դանուած դանդուր ամպերը, օդին միջին դաստը եղած  
կուտակ ամպերուն հետ կը խառնուի, ու տեսակ մը  
հանգուր-կոպտի ըսված ամպը կը կազմեն . այս տեսակ

31. Թիէ որ բարձր լըբանց գագաւ թը սպիտակ գոյնով բարակ անկեր տեսու նուելու ըլայ, նշան է թէ օգը պարզ պիտի ըլայ :

32. Թիէ որ երբեմն ալ ծոյու զբայ երեւնայ նէ՝ պարզ օդի նշան է :

33. Թիէ որ մթնոլորտին մէջ անդ անդ կտոր կտոր ամպեր ըլան, երկրորդ օրը աղէկ օդի նշան է :

34. ԾԻԱԾԱՆԻ ՎՐԱՅ: Թիէ որ անձրեւի ու ամպ եղած ատեն ծիածան՝ ատենուելու ըլայ, նշան է թէ օգը պարզ պիտի ըլայ :

35. Թիէ որ ծիածանը սուխրական կղանակէն դուրս երեւնայ՝ պարզու թեան նշան է :

36. Թիէ որ արեւը մանկու կամ

ամպեր օդին մէջ ամեն ժամանակ շերտաբ ընդհանրապէս ամառուան եղանակին մէջ կը պատահի, որն որ սլանկնաւոր ու հաստատուն զերու առաջին անտիտը կ'ըլայ, երբ որ սկստի տեսնուիլ, ամառ գիշերները իւր ձևը անելի որոշ կ'երեւնայ. զիրք կ'որ ձևով փարթիկ սպիտակ ամպեր ձևացած են, որոցմով երկիրը նիշ նիշ կ'երեցնէ. այս տեսակ ամպերը երբ որ շարունակ երկայն ժամանակ խոնաւ օդեր ըլալէն ետքը կ'երեւնայ, որն որ աղէկ ու պարզ եղանակներու դռակ է. երբեմն ալ պարզ ու աղէկ կղանակներէն ետե կ'երեւնայ, որն որ խոնաւ ու անձրեպային օդերու նշան է :

1 | Լուսեղն երեոյթներուն մէջ ամենն որամշակին գեղեցիկը՝ ծիածան կամ ծիւթն Ըօսի է կամ առէլ Էրէնք ըստան է, որ երբեմն երկիրին ընդարձակ տարածու

ելելու ժամանակ՝ ծիածան տեսնուի ու այն ատենն ալ հով եղած ըլայ, նշան է թէ օգը պարզ պիտի ըլայ :

37. Երբ որ կէս օրէն ետեւ ծիածան երեւնայ՝ նշան է թէ քիչ մը անձրեւէն ետեւ պարզ օգ պիտի ըլայ :

38. Թիէ որ անձրեւի ատեն ծիածանը մթնոլորտին բարձրերը տեսնուելու ըլայ, աղէկ կղանակ ըլալու նշան է :

39. Թիէ որ երեկոյեան ժամանակ, քիչ հովով արեւելեան կողմը ծիածան երեւնայ, նշան է թէ լու կղանակ պիտի ընէ :

40. ԿԵՆԴԱՆԵԱՅ ՎՐԱՅ: Թիէ որ մամուկները, բայ օդին մէջ սարգիտապէն (էօրիւմճէկ) շինելու ըլան՝ նշան է թէ օգը պարզ պիտի ըլայ :

Թեանը մէջ արեւորէն արեւուտը կամ հարաւէն հիւսիս. զանազան ազուոր գոյներով կամարանն աղեղի ձևով կ'երեւնայ, որն որ հաստալօրէն քիչ անձրեւի ատեն կը տեսնուի, երբ որ արեգակն ալ ամպերուն մէջն ճառագայթները ցրացնելու ըլայ. երբեմն երկու հաս ծիրանի դօտի կ'երեւնայ՝ բայց ետքերը առաջինն պէս զեղեցիկ ու դունաւոր չըլար, այլ քիչ գոյնով ու մարմած. ծիածանը ձևացնող գոյներն են կարմիր, կանաչ, դեղին, կապուտ, բայ կապուտ, մութ կապուտ, և մանիշակագոյն. որ երբեմն այս եօթը գոյներուն մէջն մէկ քանին առաւել կ'ըլայ, ինչպէս են կարմիրը, կանաչը, ոտիկոյնը կայն. երբ որ արեգակն ժամանակ անձրեւ գալու ըլայ արեգակնան գիտացի կողմը մթնոլորտին մէջ այս եօթը գոյնէ կամար կ'երեւ

41. Թէ որ մեղուները իրենց փեթակներէն հեռանալով ուրիշ տեղեր պարտելու ըլլան, աղէկ օգի նշան է :

42. Թէ որ մաշկաթեւ թռչունները բաղմուտեալք անյարմար ժամանակ եւրեկոյեան դէմ թռչտելու ըլլան, երկւորող օրը պարզ օգի նշան է :

43. Թէ որ եղները ձախ կողմերս նուէն վրայ պառկելու ըլլան, նշան է թէ աղէկ եղանակ պիտի ըլլայ :

44. Թէ որ առաւօտուն ագռաւները կարկաչելու ըլլան, նշան է աղէկ եղանակ ըլլալու :

նայ Ղլլո երեկոյթը ձեւաւորու ճամբ կրակն որ «Սրբգական ճառագայթներուն անձրեխ ասուն բոգնտի դարնէն կը պատճառի, որով սրբգական դէմ այնուրանէր երեկոյթը յառաջ կը բերէ» :

Սակայն շատերը ստոր դէմ կեցան. բայց այս մեկնութեան հաւանական ըլլալ կը կարծուի, ինչու որ շատ փորձերով ստուգուած ու իմացուած է, որոնց մէկ քանին զները հաս : Երբ որ արեգակն եղած օր մը մեծ պարտեղներու իջորներու անիւները դարձած ասուն, հորին ապին կեցած լաւ մը մէջ զիտելու ըլլաւ, կը տեսնու որ վերէն վար թափժրեալ ջրին կաթիլներն հորին մէջ գոյնգոյն աղեղ մը ձևացած է : որն որ է թէ լաւ մը բնակու ըլլաւ ճիշտ օգին մէջ տեսնուած ծիւծանին նման է : Կամ նաև արև ասուն տեսնակին բոյր պատու հանները նսեմայն վարադրով մը ծածկելէն ետև միայն մէկ փորթիկ ծակ մը պէտք է թողուլ, ուսկից արեգակը կարողանայ ներս մտնել, այս ծակին դէմ ետանիւրէն ապակի մը կախէ, կը տեսնու որ սենեակին մէջ ծիրանի դոտոյն նման ուրիշ եօթը գոյնով ծիւծան մը կ'երեւայ :

45. Թէ որ բու (պայտուշ) թռչունը գիշերը ձայն հանէ, նշան է թէ պարզ օր պիտի ըլլայ :

46. Թէ որ առաւօտուն իշամեղուները ( էշէկ արքար) շատանան, նշան է թէ օրը պարզ պիտի ըլլայ :

47. Երեկոյթ թէ որ պիծակները ումեղները ( սիվրի սինէք ) բազմութեալք տեսնուին աղէկ օգի նշան է :

48. Երբ որ ծիծառը ( գրուանկըճ ) բարձրէն թռչտելու ըլլայ՝ օրը պայծառ ըլլալու նշան է :

49. ԲՈՒՍՈՅՑ ՎՐԱՅ : Թէ որ լարբն<sup>1</sup> ըսլած բոյսը գիշերը գոցուի<sup>2</sup> նշան է թէ երկրորդ օրը օրը աղէկ պիտի ըլլայ :


50. Թէ որ Երեկոյթ անիւրան<sup>2</sup> ըսլած բոյսը, առաւօտուն ծաղիկը բանալ ըսկրսի, նշան է թէ նոյն օրը օրը աղէկ պիտի ըլլայ :

51. ՉԱՆԱՉԱՆ ԿԵՆԱՆԵՐ : Թէ որ

1 Այս լարբն ըսլած բոյսը հասարակօրէն Սեպեից կողմերը խիստ շատ կը գտնուի :

2 Այս բոյսին անունը Ինեկս անուանի բնազնը գրաւ, անձրեղ ճշգիւ գուշակելու ճամբ, որն որ Սիբիի մէջ կը բուսնի, որ անձրեղ չեկած յառաջընէ կը դուշակէ, սակայն փոթ որիկ չէ կրնար դուշակիլ : Ինչու որ մերկը յանկարձական ըլլալուն մէկէն փոթորիկը սկսած ասուն ( իր ծաղիկը առաւօտուն բանուտուն ) բայց կը մնայ :

29-85182



բոլոր ցերեկը անձրեւելէն ետեւ երեւ  
կոյին արեւմտեան կողմը բաց ըլլայ ,  
քանի մը որ ոգը աղէկ ըլլալու նշան է :

52 . թիւ որ երեկոյեան ժամանակ ,  
արեւմտեան կողմը վայլատակի , նշան է  
թէ ոգը պարզ և աղէկ պիտի մնայ կամ  
պիտի ըլլայ :

53 . թիւ որ երեկոյեան կարմրու  
թիւնը ծիրանիի նման աղուոր ըլլալով  
երկնից սքանչելի կապոյտ գոյնը կարմր  
ցընէ , երկրորդ օրուան ոգը աղէկ ըլլա  
լու նշան է :

ՏՆՔՈՒԹԵՆ ԵՄ ՉՈՐՈՒԹԵՆ

Ն Շ Ա Ն Ն Ե Ր

54 . ԱՄՊՈՅ ԱՐԱՅ : Հատ ժամանակ  
երբոր ամպերը մեծնան , բնդարձակին ,  
այն ատեն նշան է թէ երկրիս բարեւ  
խառնութեան աստիճանը , անսխալէս  
պիտի բարձրանայ :

55 . թիւ որ գանգուր ամպը աւելի  
որոշ թել թել երեւնայ , նշան է թէ եւ  
զանակը չոր է :

56 . թիւ որ ամառը գանգուր կու  
տակ ըսված ամպերը շրջանակի ձևով  
փոքր սպիտակ ամպերէ կազմուելով  
նիշ նիշ երեւնան , նշան է թէ շարու  
նակեալ եղանակ կամ թէ սաքութիւնը  
պիտի շամայ :

57 . թիւ որ կուտակին վարի մասե  
րը գանգուրի փոխուին , ան ատեն կի  
մայուր թէ մթնալորաին վերերը վարին  
ներէն աւելի չոր է , ու այն ատենները

անճրեւ և կամ թէ ուրիշ ջրհեղէն եւ  
բեւոյթներ <sup>1</sup> չի պիտի պատահին :

58. թիւ որ ամառուան գիշերները  
գանգուր-կուտակ ամպերը աւելի ու  
բոշ երեւնայ, նշան է թէ այն օրերուն  
տաքը պիտի տեւէ :

59. ԿԵՆԴԱՆԵԱՅ ՎՐԱՅ: թիւ որ ԿԵՆ-  
ԿԵՆ քաղաք թռչունները երեկոյեան ժա-  
մանակ թռչանելու ըլլան, նշան է թէ  
օդը տաք պիտի ըլլայ :

60. թիւ որ ագռաւները արեգա-  
կան դեմ թռչանելով կառուցներովն  
վերար կայելու ըլլան, նշան է թէ տաք  
եղանակ պիտի ըլլայ :

61. թիւ որ մաշկաթեւ ունեցող  
թռչունները երեկոյին միատեղ թռչ-  
անելու ըլլան, երկրորդ օրուան օդը տաք  
ըլլալու նշան է :

<sup>1</sup> Ամեն օր շարժակ երկրէս վեր բարձրացած շա-  
ղկները, կազերը և այլն, միմյուրեւին մէջ կը ջրուին,  
ու անկից ալ նորանոր երեկոյթներ, օդերեկոյթներ կամ  
մտեօրոյթներ յառաջ կը բերեն. այս յառաջ կեանք օ-  
գերեկոյթները որն որ կ'անձամբ թառի միտքօրոյ կ'ըս-  
տի - շարժակ միեկոյն պատճառէ շին ճանար, այլ  
կ'ըստ որ օդերէն անտակ անտակ երեկոյթներ յառաջ  
գոյ. կ'ըստ որ յուսնէ և հօրէն, և կ'ըստ այ որ ջրու-  
թիւն դոյրչներեն. որն որ այս անտակ երեկոյթներուն  
այ կ'ըստի վրային կամ քիչէրէն երեկոյթ. այս երեկոյթ-  
ներս ալ գանազան անտակ կ'ըսան. այսինքն մեզը, ամ-  
պը, ձիւնը, կարկուտը, ցոլը, եղեանը, անճրեւ և այլն :

62. ԶՐԱՆԱԶԱՆ ԿԱՆԵՆԵՐԻ թիւ որ ա-  
ղէկ ատեն օդը մաքուր ըլլալով երկին-  
քը փայլատակի՝ տաք ըլլալու նշան է :

63. թիւ որ դարնան և աշնան մէջ  
եղեամ իջնայ, նոյն օրը տաք ու բարե-  
խառն օդի նշան է :

64. թիւ որ հոյզ արեւելքէն փչէ  
Եւրոպայի ( առաւել Գերմանիա ) մե-  
ջերը, հասարակօրէն պայծառ ու չոր  
ըլլալու նշան է :

65. թիւ որ ծիածանը սովորական  
եղանակէն դուրս երեւնայ, տաքու-  
թեան ու չորութեան նշան է :

66. թիւ որ հարաւային հովերը մի-  
միայն ցերեկ ատենները շնչելու ըլլայ,  
ու շաբաթ մ'ալ միակերպ աղէկ օդեր  
ընէ, նշան է թէ ետքը սաստիկ չորու-  
թիւն պիտի ըլլայ :

67. թիւ որ փետրուար ամիսը պայ-  
ծառ ըլլայ, նշան է թէ ետքը չորու-  
թիւն պիտի ըլլայ :

68. թիւ որ փետրուար և մարտ ա-  
միսները անճրեւային երթայ, նշան է  
որ յուլիս և օգոստոս ամիսներն ալ շատ  
չոր ու տաք կ'ըլլայ :

ԱՆՊԱՐԾ ԽՊԱՆԱԽԵ

ԳՈՒՇԷՍԵԼՈՒ ԿՇԷՆԵՆԻ

1.

ԵՆՉՐԵԻՒ

ՆՇԱՆՆԵՐ

69. ԱՐԵՎԱԽԵՆ ՎՐԱՑ: թի է որ աւրելը ելլելէն ետեւ մտտախուզը շարգշարգ մնայ, նշան է թէ քիչ մը հոգը փոշանման անձրեւ մը պիտի գայ:

70. թի է որ արեգակը իւր վերջին կէտը հասած ժամանակ արեւմտեան եւ զերբը պարզ և առանց ամպի ըլլայ՝ ու իրմէ քիչ մը ետքը կրակի պէս փայլուն ամպեր ըլլայ, նոյն գիշերը անձրեւ գալու նշան է:

71. թի է որ արեգական տեսքը կարմիր կամ նսեմաշորթ երեւի՝ անձրեւի նշան է:

72. թի է որ արեգական հորիզոնին վրայ բարձրացած ատեն՝ ճառագայթներուն մէջ մթին ու սեւաւ ամպ տեսնուի, անձրեւի նշան է:

73. թի է որ արեգակը մտքը մտած ատեն իր ձախ կողմը սեւ ամպ գանուի՝ անձրեւի նշան է:

74. թի է որ շառագունեալ արեգակը աներեւոյթ ըլլալու ատեն հետք կարմրածայտ ամպ ըլլայ՝ յորդ անձրեւի նշան է:

75. թի է որ առաւօտուն արեգակը մօրմէն նսեմագոյն ամպոյ մէջէն բարձրանալու ըլլայ՝ ու իւր ճառագայթները հիւսիս կամ հարաւ յորացընէ, հոգ մտխառն անձրեւի նշան է:

76. թի է որ արեգական տեսքը մուրթ ու գրեթէ թրջածի պէս երեւնայ՝ անձրեւի նշան է:

77. թի է որ արեւը ծագած ատեն տեսքը կարմիր ըլլայ ու բոլոր կողմը քիչ մը մուրթ, անձրեւ գալու նշան է:

78. թի է որ արեւը չեղած բոլոր արեւելեան կողմը կարմրած ըլլայ՝ անձրեւի նշան է:

79. Երբ որ արեւը և կամ բոլոր երկինքը կամայ կամայ սկրսի մեր աչքէն ծածկուել սեաւ շաւիղի՝ ամուլ, նշան է թէ եկած անձրեւը հասարակորէն փնչուան հինգ վեց ժամ կը տեւէ :

80. Թիէ որ արեգակը բարձրանաւ լէն մէկ երկու ժամ ետքը անձրեւը ըսկրսի գալ, նշան է թէ ընդհանրապէս նոյն անձրեւը բոլոր օրը կը տեւէ :

81. Թիէ որ երեկոյեան ժամանակ արեգակը աներեւոյթ ըլլայէն ետեւ՝ հիւսիսային կողմը լեռան պէս դիպուած թանձր ու լրթագոյն ամպեր երեւնան, նոյն պիշերը անձրեւ գալու նշան է :

82. Թիէ որ արեգակը բարձրանալու ժամանակ՝ բոլոր երկինքին վրայ բաւրակ ամպով ծածկուած ըլլայ, որ ասին ալ բնաւ հով չի շնչէ, նշան է թէ նոյն օրը քիչ մը անձրեւ պիտի գայ :

83. ԱՌՈՍՆԻ ՎՐԱՅ : Թիէ որ լուսինը մթագոյն կամ շագանակի նման թուի

1 Երբեք մթնոլորտին վարերը կուտակ լո՛ված ամպերը գտնուելով՝ շարունակ իրենց մրայ եղած գանգուր ամպերուն հետ կցելով կ'ընդարձակի, ու խորով-խորով ամպի փոխուելով հեռոցհեռ կը թանձրանայ ու կը մթնայ ու մեկն անձրեւ կը գաւանջ օրոյց կ'ըստ վե շաւիղի կամ անշրտէր անդ :

երեւնայ՝ գրեթէ անձրեւ գալու նշան է :

84. Թիէ որ լուսնի եղջերը՝ իւր լումանէն աւալ բծաւոր երեւնայ՝ անձրեւելու նշան է :

85. Թիէ որ նոր լուսինը իւր վերի ծայրի կողմը կամ եղջիւրը լուռմէն եւ տեւ մութ ըլլայ, ու ներքին կողմն ալ լուռմէն առայ՝ անձրեւի նշան է :

86. Թիէ որ լուսնին երրորդ օրը եղջիւրներուն ծայրերը շագոյն ըլլայ կամ մխրագոյն՝ երկայն ասին անձրեւ գալու նշան է :

87. Թիէ որ լուսնին սկաւառակին մէջ մոռթ երեւնայ՝ լուման ասին անձրեւի նշան է :

88. Թիէ որ լուսնի բոլորակը գեղջնագոյն կամ մեռեւագոյն ըլլայ՝ անձրեւելու նշան է :

89. Թիէ որ լուսնի երկու քառորդին փոխումանէն ետքը, երեք օր լուսնի եղջիւրները սուր չերեւնան ( առաջին քառորդին համար ) անձրեւելու նշան է :

1 Լուսնի ծնունդը քանի մը օր անցնելէն ետեւ կը տեսնու որ կոր պղնձնաձեւ եղած է. այս պղնձն երկու ծայրերուն կ'ըսվէ եղջիւր քանի, այս եղջիւրները երբեք ոտար ու երբեք ալ քիւտեալ կ'ըլլան : Գ

90. թիւ որ լուսինը իւր բոլորաւոր բակ ունենայ՝ ու հոյն ալ հարաւային ըլլայ, անձրեւելլու նշան է.

91. թիւ որ լուսինը միմիայն չորրորդ գիշերը երեւնայ հարաւային քաւմիով, անապահ սուսա անձրեւի նշան է.

92. թիւ որ լուսինն բակը կարմրագոյն ըլլայ, սուսա անձրեւի նշան է.

93. թիւ որ լուսինն բակը սևաւագոյն ըլլայ, քիչ անձրեւի նշան է.

94. թիւ որ լուսինն շուրջը պղպրջակի պէս բազմաթիւ ամպեր տեսնուին՝ նշան է թէ առատ անձրեւ պիտի գայ.

95. թիւ որ լուսնի բակ ունեցած ժամանակ, արեւմտեան քամիներ շնչէ՝ երկրորդ օրը անձրեւ կուգայ.

96. ԱՄՊՈՅ ԱՐԸՅ: թիւ որ սաստիկ հոյն առնն, հոյնն փշած կողմը երկրն քին փայ մեծամեծ կուտակներ տեսնուին, նշան է թէ հոյն պիտի գաղթի ու անձրեւ գայ.

97. թիւ որ ամպերը օդին մէջ շատ վարէն անցնին, նշան է թէ մրրկախառն անձրեւ պիտի գայ.

98. թիւ որ վերջապէս <sup>1</sup> կամ գանւ

<sup>1</sup> Երբեմն արեւմտեան կողմը արեւոյնը մտնելէն ետեւ, բոլոր արեւմտեան կողմի երկրները կը կար-

գար կապման <sup>1</sup> ըսլած ամպը արեւուն մուտքը պղտորելու չափ թանձր ըլլայ, շարունակ հեզիկ անձրեւելլու նշան է.

99. թիւ որ օդին մէջ սպիտակ ու թանձր ամպեր ժողվովելլու ըլլան, որսամայր անձրեւ գալու նշան է.

100. թիւ որ կուտակ ամպը միօրինակ դանդաւրի հետ միանայ, ընդարձակի ու կոտորակաւ <sup>1</sup> ըսլած ամպի փոխուելի, ու ետեւէ ետեւ թանձրանայ մը թընկալով՝ անձրեւ գալու նշան է.

մըրի, որուն կ'ըսէ Վերջապէս կամ այս երկրորդն. բայց այս ալ միան օղբ կամ երկիրը պարզ ու շատ բարակ ամպերով ծածկուած ստեղծ կ'ըլլայ. խառնուել կամ բաց կարմրագոյն տեսքով. ինչպէս որ շատ անգամ ալ առաւօտները արեւոյնը շեղած արեւելեան կողմերը լոյսը հորիզոնին եզրերները սսիւզոյն տեսքով կը կարծրի:

Վերջապէս կրնայ բանի մը փոփոխութեանց նախադասակ ըլլալ ընդհանրապէս:

1 Տեսակ մը ամպեր կոտ որ հասարակօրէն շոգեներն կամ գոլորեմներն կազմուելուն, օդին վերերը շն կրնար բարձրանալ, ու միշտ երկրիս վայր մեզի նըման կը կենան, այս անակ ամպերուն խառնուել կ'ըսէ վերջ. կ'ըլլայ որ երբեմն զանգուր ամպը, այս կազմած ամպին հետ խառնուել օրով տեսակ մը ամպ կը կազմեն, որոնք առանց թանձրութիւն ունենալու միշտ ձևերնին կը փոխեն անհասկնալի կերպով. ու երկայն շերտերու նման թիւլ թիւլ ստիգա սեղիմ կը տարածին. սասնց ալ կ'ըսով Քանգուր խառնուել, այս ամպերն են որ արեւոյնը մտնը մտնելու առն արեւմտեան կողմերը եւ անոր մտները զանուելով Վերջապէս ըսլան՝ որանշէլի երեւոյթը յառաջ կը բերեն. կազմուածքնին երբեմն թանձր ու երբեմն բարակ կ'ըլլայ:

1 Միմիայն մէջ լողացող կուտակ ըսլած ամպերը շատ ժամանակ իրենց ունեցած զիրբերնն ու ձև-

101. թիւ որ ամպերը հարաւային կողմէն դէպ ՚ի հիւսիսային կողմը դիմեն ու բարձրանան՝ անձրեւ գալու նըշան է :

102. թիւ որ ամպերը հարաւային կողմերէն գալով լեռան պէս վրայէ վըրայ դիգրւին շուտ շուտ ձեւերէն վտտխելով՝ անձրեւի նշան է :

103. թիւ որ երեկոյեան ժամանակ՝ արեւելեան հիւսիսային դին խիստ շատ ամպեր խաացած ըլլան , անձրեւի նըշան է :

104. Երբ որ արեւելքէն լըթագոյն ամպեր ելլեն ու տարածուին՝ նոյն գիշերը անձրեւելու նշան է :

105. թիւ որ լըթագոյն ամպերը արեւմուտքէն ելլեն՝ երկրորդ օրը անձրեւելու նշան է :

106. թիւ որ մթնոլորտին մէջ ամպերը բամպակի պէս սպիտակ գոյնով գան ժողովին , երկու երեք օրէն ետեւ անձրեւ գալու նշան է :

Երբին փոխելով դէպ ՚ի վեր կ'սկըսին ելլելու ընդարձակելով խառնու . կամ աւելի յայտնի բռելով գլուխը ձեւ դիւրի մէջ մանկելով ամպին վերի եղած մասերը դէպ ՚ի յատակը կը կախուին ու անանկ կը մնան . ու ահա այս անոակ ամպերուն կ'ըսվի կոտորով խառնած ամպ . որոնք կուտակ անպէ . ու կազմած ամպերէ ձեւացած են :

107. թիւ որ կէս օրուան ժամանակ հարաւային արեւմտեան կողմը ամպեր ժողովին , նշան է թէ նոյն գիշերը մըրըրկախառն հողմով անձրեւ պիտի գայ :

108. թիւ որ առաւօտուն երկինքին երեսը ամպով գոցուած ըլլայ , քիչ անձրեւ գալու նշան է :

109. թիւ որ օդին մէջ թանձր ամպերը շատ ըլլան ու մեղմ հոյներ՝ փչեն , նշան է թէ եկած անձրեւը երկայն պիտի տեւէ :

110. թիւ որ երկինքը ամպոց ճայթմունքը ըլլայ՝ անձրեւի նշան է :

111. ՀՈՂՄՈՅ ՂՐԱՅ : թիւ որ հոյք արեւելքէն շնչելու ըլլայ , երբեմն խուտառութիւն պատճառելով հետք ձիւնով անձրեւ կը բերէ :

112. թիւ որ շարունակ կանտնաւ որ հոյներ շնչեն՝ նշան է թէ շատ քիչ անձրեւ պիտի գայ :

113. թիւ որ անձրեւ սկըսած առտնը սաստիկ հով կամ քամի ելլէ՝ նըշան է թէ կամ անձրեւը կը կտրի եկամքիչ կ'ըլլայ :

114. թիւ որ հողմերը շարունակ միեւնոյն կողմէն շնչելու ըլլան՝ գրեթէ բնաւ անձրեւ չի գար :

115. Թիւ որ երբեմն քանի մը սաստիկ քամիներ խառն շնչելով՝ ամպերը իրարու քով բերելու ու միաւորելու ըլլան, նշան է թէ ահագին ստորափ մը պիտի սկըսի :

116. Թիւ որ երբեք երկրի մը վրայ շարունակ հովեր շնչեն՝ ու լեքանց ալ մտոր եղած ըլլան, նշան է թէ այն երկիրները շատ անձրև կ'ըլլայ :

117. Թիւ որ սաք սառն մեկէն Դի մէկ ջերմութիւնը նուազի կամ հովերը փոփոռին, այն սառն անմիջապէս ամպեր կ'ելլեն, որով երբեմն սառած անձրև բերելու նշան կ'ըլլան :

118. Թիւ որ արեւելեան հովով սաստիկը փայտն երեւան՝ քիչ անձրև բեր ըլլալու նշան է :

119. Թիւ որ ամպոս սառն հովեր շնչեն՝ անձրև գալու նշան է :

120. Թիւ որ արեւելեան հարաւ կողմէն սաստիկ հովերով սկըսի անձրև գալ քանի մը ժամ ու հովերը դադրին՝ նշան է թէ նայն անձրևը գրեթէ մինչեւ տասն երկու ժամ եւ ալ աւելի կը անէ :

121. Թիւ որ հիւսիսային կողմէն շատ հով փչէ, անձրևի նշան է :

122. Թիւ որ անձրևի սառն հովը կակուղ շնչելու ըլլայ, անձրևը ուշաջրնելու նշան է :

123. ԱՆԿՆԵՆԵՑ ՎՐԵՑ : Թիւ որ ծիծառները ցածէն թռչանելու ըլլան, անձրևի նշան է :

124. Թիւ որ սագերը եւ բաղերը ու նաեւ ուրիշ ջրային թռչունները սակա սակա ջուրը մանելու ըլլան, ու քթովն ին կռնկոռն վրայ ջուր ընեն՝ մտասկայ անձրևի նշան է :

125. Թիւ որ ընտանի անասունները վզերնին երկնցընելով քթերնին բանան, ու սաստիկ մը օդը ներս քաշեն՝ անձրևի նշան է :

126. Թիւ որ խուցի մէջ գանուած շները մրաբեն, քնոս ու ապուշ ըլլան՝ անձրևի նշան է :

127. Թիւ որ մամուկները պահուր սած կենան, անձրև գալու նշան է :

128. Նոյնպէս թէ որ մեզուները սափորականին պէս իրենց փեթակներնէն դուրս չելլեն, ու փակուած մտալով սաղիս անդին չի պարպին՝ անձրևի նշան է :

129. Թիւ որ ձկնկուլ ըսլած թրուռներ խիտ շատ ջուրը մանելով լուաց-

ուի նէ՛ շատ անձրեւի նշան է :

130. Թիէ որ կովերը երկայն ժամաւ նակ հարաւ կողմը նայելու ըլլան՝ նըշան է թէ պիտի անձրեւէ :

131. Թիէ որ միջիւնները իրենց հաւկիթները սեղափոխելու ըլլան՝ անձրեւի նշան է :

132. Թիէ որ հաւերը վազեն՝ կըռկըռան, անձրեւի նշան է :

133. Թիէ որ գորտերը դէպ ՚ի ջուրը վազեն՝ պոռան՝ կռկըռան, անձրեւի նըշան է :

134. Թիէ որ եւիցէ կենդանի դէպ ՚ի հիւսիսի կողմը փախչելու ըլլան՝ ընդհանրապէս անձրեւի նշան է :

135. Թիէ որ ծիծառները ջրին եւրեսը թռչտելու ըլլան՝ անձրեւելու նշան է :

136. Թիէ որ մանր թռչունները ուղղակի բոյներին երթալու ըլլան, անձրեւի նշան է :

137. Թիէ որ աղաւնիները ու հաւերը իրենց բնակարանէն դուրս չելլեն՝ անձրեւ գարու նշան է :

138. Թիէ որ բնասանի թռչունները աւարին ու հողին վրայ թափարկին ու թռչել երնից թոթուեն, անձրեւի նըշան է :

139. Թիէ որ առաւօտուն արտուտաները սկըսին երգել, անձրեւի նշան է :

140. Նոյնպէս թիէ որ ճնճղուկներն ալ կանուխ երգեն՝ նշան է թէ անձրեւ պիտի գայ :

141. Թիէ որ եզները քթներուն ծակը բացած հարաւային կողմը նային ու գետինը խնայով զերենք լիզեն՝ անձրեւի նշան է :

142. Թիէ որ ձիերը սաստիկ խելքնու չալով վեր վեր նետուին՝ անձրեւի նըշան է :

143. Թիէ որ կատունները թաթիկով նին ականջնին մարբեն՝ անձրեւի նըշան է :

144. Թիէ որ շները իրենց թաթիկովին գետինը ճանկեն ու փորերնուն մէջէն ձայներ լսուին՝ անձրեւի նըշան է :

145. Թիէ որ մկները սովորականէն աւելի վազվրոտելու ըլլան, անձրեւի նշան է :

146. Թիէ որ որդերը հողէն բաղձ մութեամբ դուրս ելլելու ըլլան՝ անձրեւի նշան է :

147. Թիէ որ մամուկները իրենց բոյներնէն վար խնան՝ անձրեւի նշան է :

148. ԹԻԷ որ ճանճերը չտիէն աւելի ծանրանարով կեցած անզերնէն՝ վար ինան՝ անձրեւի նշան է :

149. ԹԻԷ որ լուերը սաստիկ կճեւը ըլլան՝ անձրեւի նշան է :

150. ԹԻԷ որ ագաղաղը արեւը մըտանելէն ետեւ խօտիլ սկըսի՝ անձրեւի նշան է :

151. ԹԻԷ որ գայերը կամաց կամաց գիւղերը մօտենարով սաստիկ գուշելու ըլլան՝ անձրեւի նշան է :

Վերջապէս կենդանեաց պէս պէս շարժմունքէն ապագայ անձրեւը կը գուշակուի :

152. ԲՈՒՍՈՅՑ ՎՐԵՅ: ԹԻԷ որ Երայտանի ըսված բոյսը իւր ծաղիկը առաւելնէ սկըսեալ չի բանայ՝ նոյն օրը անձրեւ գալու նշան է :

153. ԹԻԷ որ Երայտանի ըսված բոյսը՝ իւր ծաղիկը գիշերը բանայ, երկրորդ օրը անձրեւելու նշան է :

154. ԹԻԷ որ անկոց ծաղիկներուն հօտը՝ սոփրականէն աւելի սաստիկ ըլլայ, անձրեւելու նշան է :

155. ԹԻԷ որ մկնականջ (սըջան գուշը կամ միրճան կիւշ) ըսված բոյսը աղէկ բացուած է՝ ու անձրեւը սկը-

սած ատեն բաց մնայ, քիչ ժամանակէն անձրեւը դադրելու նշան է :

156. ԹԻԷ որ յիշեալ առնկը անձրեւը սկըսած ատեն գոցուի, նշան է թէ շարունակ անձրեւոտ օդեր պիտուեննանք :

157. ԹԻԷ որ Էճճճ ըսված առնկը իւր անրեւը գոցէ՝ նշան է թէ քիչ մը ետքը անձրեւը պիտի սկըսի :

158. ԹԻԷ որ պատուասկ ( պօրու չիչէի ) ըսված առնկը անրեւը գոցէ, անձրեւելու նշան է :

159. ԹԻԷ որ արեւածաղիկ ( կիւշ նէշ չիչէի ) ըսված բոյսը անրեւը գոցէ՝ անձրեւի նշան է :

160. ՓԵՅԵԼԿԵ ՎՐԵՅ: ԹԻԷ որ երեւկոյին միմիայն հիւսիս կողմը վայլատակէ, անձրեւի նշան է :

161. ԹԻԷ որ օդը մաքուր եղած ատեն հարաւ կողմն վայլատակելու ըլլայ, երկրորդ օրը անձրեւի նշան է :

162. ԹԻԷ որ օդը պղտոր եղած ատեն առանց որտեման վայլատակի՝ անձրեւի նշան է :

163. ԹԻԷ որ կայծակ կամ ամպերու ճայթմունք երկերին որ ե իցէ կողմը ըլլայ նէ, անձրեւի նշան է :

164. ԹԻԷ որ մայրակը Հարաւի կամ  
Հիւսիսի կողմանց՝ որը անանես նէ,  
նշան է թէ անձրեւը Հոն պիտի ըլլայ:

165. ԾԻՐԱԾԱՆԻ ՎՐԱՅ: ԹԻԷ որ կէս  
օրուան ատեն ծիածան անսնուելու ըւ  
լայ՝ առատ անձրեւի նշան է:

166. ԹԻԷ որ ծիածանը կէս օրէն  
էտքը անսնուելու ըլլայ, նշան է թէ  
քիչ մը անձրեւ պիտի գայ:

167. ԹԻԷ որ ծիածանը կամ օդային  
աղեղը դէպ ՚ի Հարաւ ձգուած երեւի՝  
անձրեւի նշան է:

168. ՆՅԻՆԱԿԵԱ ԹԻԷ որ արեւմտեան  
ծիածանը արեւելք երեւի, անձրեւ  
գալու նշան է:

169. ԱՍՅԵՂԱՅ ՎՐԱՅ: ԹԻԷ որ ասա  
ղերը աժդոյն ու մեծ երեւին, անձրեւ  
էի նշան է:

170. ԹԻԷ որ աստղերը գունաւոր  
բախով շրջապատած երեւին, անձրեւ  
ւելու նշան է:

171. ԹԻԷ որ ամառուան ատեն աւ  
րեւելեան Հովով՝ աստղերը սովորական  
երեւոյթներնէն աւելի խոշոր անսնուել  
լու ըլլան, նշան է թէ յանկարծ անձ  
րեւ մը պիտի սկսի:

172. ԵՐԿՐԻ ՎՐԱՅ: ԹԻԷ որ երկիր մը

որչափ ծովէն Հեռու ու երկրագնաին  
ներսի տափարակ կողմերը ըլլայ, յայտնի  
է որ այն կողմերն ալ քիչ անձրեւ կու  
գայ:

173. ԹԻԷ որ երկիր մը ճախնային,  
ջրի կամ ծովի մօտիկ ըլլայ՝ յայտնի է որ  
այն անդերը չափէ գուրս անձրեւային  
կ'ըլլայ:

174. ԹԻԷ որ երկիր մը լեռնային  
կամ բարձր անդ ըլլայ, յայտնի է որ Հոն  
շատ անձրեւ կուգայ:

175. ԹԻԷ որ երկիր մը որչափ ցած  
ու խորունկ գիրք ունենայ, յայտնի է  
որ քիչ անձրեւ կուգայ:

176. ՉԱՆԱՉԱՆ ԿՇԱՆՆԵՐ: ԹԻԷ որ  
օդը խոնաւ ու ցուրտ ըլլայ (ինչպէս  
աշխան և գարնան գիշերները) նշան է  
թէ եկած անձրեւի կաթիլները խիստ  
փոքր ու փոշիանման կ'ըլլան:

177. ԹԻԷ որ Հնչումը կամ ձայնը աւ  
ւելի որոշ լսուի, նշան է թէ պիտի  
անձրեւէ:

178. ԹԻԷ որ յանկարծակի անձրեւ  
ւը սկսի, նշան է թէ քիչ մը ետքը պի  
տի գաղբի:

179. ԹԻԷ որ լերանց գօտիները <sup>1</sup>

1 Գիտնք որ երկրագնաին ամեն կողմը մանր բը  
լունքներն ու թեւայինքներն զատ, ամենամեծ ու աշա  
ղին լեռներ կան. որս թեւներուն շատերը իրարու հ'ս

կամ Հեռու եղած բաները ստորակա-  
նէն աւելի մեղի մտա երեւնան, անձ-  
րեւելու նշան է :

180. Թիէ որ ծովային կամ լճային  
ջրերը ստորականէն աւելի անշարժ ու  
հանդարտ կենան, երբեմն անձրեւի նը-  
շան է :

181. Թիէ որ երբեմն վառ առողջ  
մարդիկ ընդհանրապէս գլխացաւ, ա-  
տամնացաւ, սրտի նեղութիւն, ու բը-  
ժրչիուած հին վէրքերու մէջ ցաւ,  
կտծիծներու կոտալ եւ այլն եւ այլն բզ-  
գան նէ՝ անձրեւի կամ թոց եղանակի  
նշան է :

182. Թիէ որ երեկոյեան կարմրու-  
թիւնը խիտ ու պզտոր կարմիր է, հա-  
ւանականաբար նշան է թէ երկորդ օ-  
րը անձրեւ պիտի գայ :

183. Թիէ որ օդը քանի մը որ ( առ-  
վորաբար գարնան եւ աշնան ատեն ) ա-  
զէկ երթայ, նշան է թէ երկու երեք  
օրէն անձրեւ կուգայ :

Գ Ի Տ Ե Լ Ի Յ Ի

184. Ամառուան ատեն եկած անձ-  
րեւները, ձմեռուընէ շատ ու աւելի  
խիտ են :

185. Յայտնի է որ ձմեռը շատ ե  
ամառը քիչ անձրեւ կուգայ :

186. Ասիական չոր եղած տարի-  
ները, երբոր եկած անձրեւները առաա  
ըլան՝ յառաջ եկած խոսն ալ առողջա-  
բար ու հիւթաւէտ կ'ըլլան :

187. Թիէ որ երբեմն անձրեւը մըթ-  
նոլորտին մէջ օտար նիւթերով խոտնը-  
ված իջնայ, եկած անձրեւն ալ կար-  
միր կ'ըլլան :

188. Ամառուան ու աշնան մէջ  
հասարակօրէն անձրեւի կաթիլները շատ  
խոշոր կ'ըլլայ :

189. Տեղ տեղ ալ բնաւ անձրեւի  
երես չեն տեսնար :

190. Հասարակածին՝ տակը մեր

կասեալ կարգ կարգ մտացած են. այս իրարու մտացած  
յերանց կարգերուն կ'ըսվի՝ շէնոյ, Գօթի, կամ շարժ  
լէրանց, եւ կամ Բարոքի լէոնէր. այս տեսան լեռները  
հասարակօրէն կը գտնուին Ամերիկայի մէջ, գորտիւնան  
լեռները, Ռսիայի մէջ Տուարայիբի կամ Հիմալայա լե-  
րանց շղթայները կայն :

1 Աշխարհագիրները երկրի վրայի եղած անդերուն  
գիրքը իմանալու համար՝ արուեստական շինուո դուն-  
տերուն մտց գծեր բաշած են. այս բաշուած գծերուն  
մէջն՝ գունաին կէսէն արեւելքէն արեւմուտք բաշուած  
մեծ գծին կամ շրջանակն ( որն որ գունաին երկու կող-

երկիրներէն աւելի առ առ անձրեւ կու-  
գայ :

191. Չմուր կամ գարնան մէջ անձ-  
րեւի կաթիլները կամ հասերը մանր  
կ'ըլան :

192. Ընձրեւը վերէն սկրած ա-  
տենն մանր է, ու քանի վար իջնայ կը  
խոշորնայ :

2.

ԱՆԿՈՆՈՒԹԵՒՆ ՈՒ ՄՐԻԿՒ

ՆՇԱՆՆԵՐ



193. ԱՄՊՈՑ ՎՐԱՅ: Թէ որ ամպե-  
րը օդին մէջ շատ վարէն անցնին՝ նշան  
է թէ անձրեւով փոթորիկ՝ պիտի ը-  
լայ :

194. Թէ որ հանդարտ ու պայծառ  
եղանակի ասանն մեկէն օդին վրայ փո-  
րիկ սևաւ ամպ մը ելլէ՝ ու քիչ ժամա-  
նակին մէջ մթնոլորտին ամեն կողմը տա-  
րած սիւի, նշան է թէ ահագին ու սու-  
կալի մրրիկ մը պիտի ելլէ :

195. Երբ որ կուտակ ամպը ցնդե-  
լու ու աներեւոյթ ըլլալու տեղ ալ ա-  
ւելի մեծնայ, այն ատեն նշան է թէ գի-  
շերը փոթորիկ պիտի ելլէ :

մի րեւեններէն հաւասար հեռաւորութիւն ունի) կ'ը-  
լի հասարակ զամ պղծեալ հօտ, որն որ դուտար եր-  
կաւ հաւասար մասաց կը բաժանէ. որոնց վերինն կ'ը-  
լի երկաթալէ, ու վարինն կ'ըլլի հարապէս Խաւքաւքի  
Այս գիծը կամ շրջանակը (ինչպէս որ միւս շրջա-  
նակներն ալ) չափանիւնրուն հաշուովը 360 աստի-  
ճան կը բաժանի, որ արեւը 24 ժամուն մէջ պարտի ա-  
տենն տեղ կը կորէ: ամեն մեկ ժամուն մէջ 15 ակն  
աստիճան, ու ամեն մեկ չորսական վայրկեանին մէջ մեկ  
աստիճան ճամբայ առնելով՝ նաև հասարակածին ամեն  
մեկ շրջանակներն ալ 15 ակնն փարսախ ըլլալով, երկրն  
ալ մեկ ժամուն մէջ 375 փարսախ ճամբայ կ'աւանէ: Կա-  
տարակա՞ ըրված շրջանակին կ'ըլլի նաև 24-ի 24-երանաս-  
արուի՞նն: որովհետև երբ որ արեգակն այս գծին վրայ  
գալու ըլլայ այն ատեն աշխարհին ամեն կողմը գիշեր և  
ցերեկ հաւասար կ'ըլլայ: և այս բանն ալ տարին երկու  
անգամ կը պատահի :

1 Երբեք եղանակը հանդարտ կամ մեզմ հօվեր  
չըլած ատեն, յանկարծակի անանկ աստիկ ու զորաւոր  
քամիներ կը շնեն՝ որ մթնոլորտը տանի ու ժրայ ընե-  
լին ետև, երկրին մէջ ալ շատ անգամ մեծամեծ վե-  
նաներ կը գործէ. թէ ճովու ե թէ ցամաքի վրայ. այս  
յանկարծական օդերեւոյթին կ'ըլլի կամ 1/10-ի 1/100-ի  
6

196. Երբ որ ամպերը ցածէն տեղ  
անդ սեւցած կըր ձեւով մը խտանան,  
ու մէկ անդ մը ժողովին, ու օդն ալ  
առք ու նեղացուցիչ ըլլայ, նշան է թէ  
մրրիկը կամ փոթորիկը պիտի սկսի փայ-  
լատակելով ու հեղեղանման անձրեւով  
կամ կարկուտով:

197. Թիէ որ մրրիկը լըմնալէն եւ  
տեւ՝ նորէն անց գոռալ սկսի, նշան  
թէ նորէն ուրիշ փոթորիկ մը պիտի  
ելէ:

198. Թիէ որ օդին մէջ սպիտակ ու  
թանձր ամպեր երեւնայ ամառուան ա-  
տեն, նշան է թէ որոտմամբ՝ մէկ անդ

որն որ սրբեցած գոռոյն տակը, անտիկ սաստիկ ու զո-  
րաւոր կ'ըլլայ որ աճալիկ ու խորամուտ ձուները ար-  
մատներեն հանելով գետինն փայ կը ձգէ, ու երեւի  
ամառը շերտեր կը բացուէ ու կը կործանէ, որն որ գը-  
րեթէ հոն տեղանքը ամեն օր մրրիկ կամ փոթորիկ է-  
լի: Այս երեւոյթն անգահարապէս առանց հօգի ու մըմ-  
նորարար հանգարտ եղած ատեն կը պատահի, երբ որ  
էլիփրոյտակէն բոված զորութիւնը շատայ կամ կա-  
գերը կրար խտանուելու ըլլան:

Հաս թիւ կը պատահի որ առաւելց հով եղած օ-  
րերը մրրիկ կամ փոթորիկ ըլլայ, հասարակօրէն տար-  
ւոյն տար ատենները կը պատահի՝ ան ալ ամենէն աւե-  
րի Յուլիս և Օգոստոս ամիսները, զրեթէ ձմեռը փո-  
թորիկ չի պատահիր, և թէ որ պատահելու ալ ըլլայ՝  
խիտա թիւ անգամ: Թէ որ մրրիկ սկսուելու ըլլայ շատ  
անգամ հեռը անձրեւներ ալ կ'ըլլայ, ու անձրեւն ետք  
օդը կը հանգարտի, երբեմն կ'ըլլայ որ մէկ մրրիկէն ետե  
նորէն սքիւ մ'ալ անցի կ'անենայ, որոնցմէ ետք օդը  
զովացուցիչ պարօթիւն մը ստանալով օդը կը բացվի:

1 Թիէ որ օդը փայլատակելու ըլլայ ու ետեն ալ-  
զու ու զորաւոր շատախն մը կամ թաւալում մը կը

մրրիկ ու այլեկոծու թիւն պիտի ելլէ:

199. Երբ որ ցերեկուան ժամանակ  
հարաւային արեւմտեան կողմը ամպ ժո-  
ղովին, հովով ու անձրեւով սաստիկ  
փոթորիկ ելլելու նշան է:

200. ԼՈՒՄԵՒ ԱՐԱՅ: Թիէ որ նոր ծը-  
նած լուսինը ամեն կողմանէ սեւցած  
երեւնալու ըլլայ, սաստիկ այլեկոծու  
թեան նշան է:

201. Թիէ որ լուսինը իւր շուրջը  
երկու կամ երեք շառաւիղներով սեւ  
ամպեր ունենայ, նշան է թէ այլեկո-  
ծութիւն պիտի ըլլայ:

202. Թիէ որ լուսինը կարսիւր ու  
միգապատ բակ ունենայ, այլեկոծու  
թեան նշան է:

203. Թիէ որ լուսին շրջանակը կա-  
նաչ գոյնով սղատը երեւնալու ըլլայ,  
նշան է թէ այլեկոծութիւն պիտի ըլլայ:

204. Թիէ որ լուսինն շրջանակները  
բայ կանաչ ու թխացեալ գոյնով երեւ-  
նայ, նշան է թէ մեծ մրրիկ մը պիտի  
ելլէ:

205. Թիէ որ լուսին բակը երկու  
հատ է իրարու վրայ, նշան է թէ փո-  
թորիկ պիտի ըլլայ:

լրավի թիւմ անթի նման ահալին ձայնով, որուն կ'ըսին  
որոտում:

206. ՁԱՆԱԶԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ԹԻՔ որ երեկոյեան ժամանակ օդը որոտալու ըլլայ, նշան է թէ քիչ մը ետքը մըրիկ ու պէկոծու թիւն պիտի ըլլայ:

207. ԹԻՔ որ վայրատակելէն ետեւ անմիջապէս որոտում սկըսի, նշան է թէ փոթորիկը մեղի մօտ է:

208. ԹԻՔ որ վայրատակելէն ետեւ քիչ մը ժամանակ անցնելով որոտումը սկըսի, նշան է թէ փոթորիկը մինէ հեռու է:

209. ԹԻՔ որ սաստիկ քամի շնչելու ըլլայ՝ ու ետքը անձրեւ որ դայ, նշան է թէ մըրիկը պիտի դադրի:

210. ԹԻՔ որ հիւսիսային բևեռին մօտ տեղուանքը առատաբար սաստիկ ձիւն գալու ըլլայ, երբեմն մըրիկ նըշան է:

211. ԹԻՔ որ երկինքը տաաւոր՝ աստղ երեւնայ, նշան է թէ պէկոծու թեամբ մըրիկ պիտի ելլէ:

212. ԹԻՔ որ ՅՆԸԼԻԱ և ()գոստոս ամիսները հանդարտ ու առանց հովի ըլլայ, նշան է թէ մըրիկ ու որոտում պիտի ելլէ:

213. ԹԻՔ որ ձեան հասփինքը չափէն աւելի խոշոր ըլլան՝ երբեմն մըրիկ նշան կը համարուի:

214. ԹԻՔ որ անդոյն միջին ջերմութեան աստիճանը առաւել շատ ըլլայ, նշան է թէ այնչափ ալ աւելի փոթորիկ պիտի ելլէ:

215. ԹԻՔ որ երբեմն աշտարակներուն ու նաւուց կայմերուն ծայրերը վայրելու ըլլայ, նշան է թէ փոթորիկ ու որոտում պիտի յաջորդէ:

տերն ալ կը պնդեն թէ՛ անոնք ուրիշ մանր մունրատողերէ ձևացած են, որոնք մեզմէ տարապայսման հետ ըլլալուն մեծամեծ դիտակներով անգամ կարող չեն ըլլար իմանալ, բայց միշտ շերտալուն ժողովուրդը մեծ զարմանքի ու հետաքրքրութեան մէջ ձգած է. մանաւանդ հասփինքը, որ ասանկ բան մը տեսնելուն պէս, սպազայ ձախարդութեանց ու զանազան տեսակ գեշ բաներու նախազուշակ կը կարծեն: Այս աստղերը միւս աստղաց իման բազմաթիւ չեն. կ'ըլլայ որ մէկ տարուան մէջ քանի մը հաս կ'երեւայ, ու կ'ըլլայ որ տարիներով չեն երեւար: Ար հաստատեն որ այս աստղերուն շրջանը միւս մտորակ աստղաց իման ձուռնեկամ կար շրջան շունին. այլ արտակերտն շրջանաւ, իրենց ընթացքը կը կատարեն, տարիներով անկզերական անհուն ընդարձակութեանը մէջ անցաւ բլրայով, երբեմն խիստ շատ կը մտնեն արեգակին, ու երբեմն այ մըր միմոյթարին մէջը կու գան կը տեսնուին մէկ քանի՛ ր, ու յետոյ անցաւ կ'ըլլան:

1. Բիւ անգամ երկնային տեսհման կամորին մըրայ, անանկ աստղեր կ'երեւան, որ ետեւեն մասնատարողէս տուս մը կամ սրջ մը կ'ունենան. այս աստղերը երբեմն ալ բոյորակներն, վարտի (փեղեմ) պէսլոյս մը կ'ունենան: այս անասկ աստղերուն կ'ըսվի զարտար, միտար կամ սրտար աստղեր:

Ատողագետներն անոնք կը կարծեն որ այս աստղեր կամ գիշերուն աստղին լոյսը եղած ըլլայ. իսկ շատ

216. Երբ որ դեռ արեւը չի ծագած հորիզոնին եղբրքը դեղնագոյն եւրեւնայ, ու թանձր անոոց մէջէն ճառագայթները բեկբեկելու ըլլան, նշան է թէ սաստիկ կարկաստառն փոթորիկ պիտի ելլէ :

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

217. Յամարի մտ կամ վատ կողմ գտնուած ծովերուն միջ սարսափելի փոթորիկներ ու մրրիկներ կ'ընեն :

218. Եստատարած ու ընդարձակ ծովերու միջ ցամաքէն շատ հեռու եւ զած անդերը, փոթորիկ ու մրրիկ չելլեր :

219. Երբեմն մրրիկը լմննալէն եւ անէ, քիչ մը ետքը ուրիշ փոթորիկ մը կը յաջորդէ :

220. Չմուռ գրեթէ երբէք փոթորիկ չընէր՝ և կամ քիչ կը պատահի :

221. Հասարակածին տակը անդ անտառը ամեն օր գրեթէ փոթորիկ կ'ընէ :

Յ.

Հ Ո Ղ Մ Ո Յ

Ն Ը Ա Ն Ն Ե Ի

222. ԿԵՆԴՐԱՆԵԱՅ ՎՐԱՅ թիւ որ բաղը յաճախակի ջուրը մանկելով թեւերը ջրոյն զարնելու ըլլայ, հով ելլուլու նշան է :

223. Թիւ որ ոչնչո՞ւ ըստած երկաւ կենցաղ թուուելը շատ անգամ ջուրը մանէ, հովն նշան է :

224. Թիւ որ շները կոնուկնուէն վրայ դառնալով թաղըտրիկն, նշան է թէ հով պիտի ելլէ :

225. Թիւ որ թրիին ճուկը (եօնուղ պաքըը) հանդարտ ծովն վրայ խաղալով բազմութեամբ պարտին, նշան է թէ եկած կողմերնէն հով պիտի ելլէ :

226. Թիւ որ առաւօտանց ծովուն թուուէնները իրարու քով ջրին երեսը կանչվուտելու ըլլան, նոյն օրը հով ելլելու նշան է :

227. Թիւ որ սագերը դէպ ՚ի հիւ-

սիս կողմը թուլցատելու ըլլան՝ նշան է թէ հարաւային հով պիտի շնչէ :

228 . Նոյնպէս թէ որ հարաւային կողմը թուլցատելու ըլլան, նշան է թէ հիւսիս կողմէն հով պիտի փչէ :

229 . Թիէ որ մրջիւնները չաշխատին ու բոյներնէն դուրս չելլեն, նշան է թէ հով պիտի ըլլայ :

230 . Նոյնպէս ընտանի հաւերը թէ որ ջրոյ մէջ մանեն ու թուլցաին հով շնչելու նշան է :

231 . ԱՌԻՄԵՒ ԱՐԱՅ : Թիէ որ լուսնի անտքը կարմիր ըլլայ՝ հով ելլելու նշան է :

232 . Թիէ որ լուսնի անտքը սպիտակ ըլլայ՝ ու կարմիր շրջանակ ունենայ, հով ելլելու նշան է :

233 . Թիէ որ կէս կղած լուսինը չափէն աւելի կարմրագոյն երեւնայ, հուփ նշան է :

234 . Թիէ որ լուսինը չափէն աւելի մեծ երեւնայ, նշան է թէ հով պիտի ելլէ :

235 . Թիէ որ լուսինը բոլորափրք բազ ունենայ, հով նշան է :

236 . Թիէ որ լուսինը բծերով ըստ ուերացած է՝ անճրեւի ու հով նշան է :

237 . Թիէ որ լուսնի եղջիւրը կամ

հարաւային ծայրը սուր ըլլայ՝ նշան է թէ հարաւէն հով պիտի շնչէ :

238 . Թիէ որ լուսնի հիւսիսային ծայրը սուր ըլլայ, նշան է թէ հիւսիս կողմէն հով պիտի փչէ :

239 . Թիէ որ լուսնի երկու ծայրն ալ սուր ըլլայ, նշան է թէ նոյն գիշերը հողմակոծ պիտիքն խառն հովեր պիտի շնչէ :

240 . Թիէ որ լուսնի ծննդեան ատեն հով ըլլայ՝ ու այն հովը մինչեւ երեք օր շնչէ, նշան է թէ մինչեւ լրման ատեն կը շարունակի :

241 . ԾԻԱԾԱՆԻ ԱՐԱՅ : Թիէ որ ծիւածանի կարմիրը շատ ըլլայ, հով ելլելու նշան է :

242 . Թիէ որ պարզ ատենի մէջ ծիւածան երեւնալու ըլլայ, նշան է թէ հով պիտի ելլէ :

243 . Թիէ որ ծիւածանը կարմիր ու դեղին գոյնէ բաղադրուած ըլլայ, և կամ թէ պս երկու գոյնէն առաւել ըլլայ՝ հով նշան է :

244 . Թիէ որ առաւօտեան ատեն ծիւածան անսնուի, նշան է թէ երեկոյս ևս ատեն հով պիտի ելլէ :

245 . Թիէ որ կէս օրէն առաջ ծիւա

ծան տեսնուի՝ անձրեւեով հովին նշանէ :

246. ԱՊՄՈՅ ԱՐԱՅ: Թ՛է որ երկնա-  
յին գեղեցիկ մակերեւոյթին վրայ փո-  
քրր ամպեր տարածուելու ըլլան, նշան  
է թէ հով պիտի շնչէ :

247. Թ՛է որ առաւօտեան ժամա-  
նակ հիւսիսէն և կամ թէ հարաւէն ամ-  
պերը շտապուհելու ըլլան, հով ելլե-  
լու նշան է :

248. Թ՛է որ ամպերը անօրը և կար-  
միր են, ու շարունակ ետեւէ ետեւ  
մէյրն արեւմուտք ու մէյրն ալ հարաւ  
դիմեն՝ մանաւանդ առաւօտուն, նշան  
է թէ հով պիտի ելլէ :

249. Թ՛է որ ուժգին քամիներ շնչ-  
չած ասեն՝ փչած կողմն ակազին կու-  
տակի ամպեր տեսնուին, հովը դադրե-  
լու նշան է :

250. ԱՐԵԳԱԿԱՆ ԱՐԱՅ: Թ՛է որ ա-  
րեգակը վեր բարձրանալու ասեն քո-  
վերը ամպ գտնուի՝ նշան է թէ հով  
պիտի ելլէ :

251. Թ՛է որ առաւօտուն արեգա-  
կը երաժ ասեն՝ տարապայման կարմրե-  
թիւն մը ունենայ, ու երկայն ասեն մը-  
նայ, նշան է թէ հով պիտի շնչէ :

252. Թ՛է որ արեգակն սկաւառա-

կը խիտ մեծ երեւնայ, նոյն օրը հով  
ելլելու նշան է :

253. Թ՛է որ արեգակն շրջանա-  
կին հիւսիս կողմը թուխ կարմիր երեւ-  
նայ, և կամ թէ սկաւառակին բոլոր  
կողմը սեւաւ շրջանակներ կամ կարմիր  
շառաւիղներ գտնուի, հով ելլելու նը-  
շան է :

254. Թ՛է որ արեգակը բակ ունե-  
նալով, արեւանմանութիւն՝ ալ երեւայ՝  
անձրեւ տխառն հողմի նշան է :

255. ՓԱՅԼԱԿԱՎ ԱՐԱՅ: Թ՛է որ եր-  
բեմն հիւսիսային կողմերը փայտասակի՝  
հով ելլելու նշան է :

---

1 Անպարզ օդի ասեն երբոր մթնոլորտը պղտոր  
ու ցուրտ է, երբեմն արեգակն ու յունի մտակը եր-  
կնքին վրայ ամպերուն մէջ, ճիշդ արեգակն ու յու-  
նին տեսնուի: արեգակներ կամ յոսիներ կ'երեւայ,  
ինչպէս որ շատ անգամ արեգակն մարդ մտած կամ  
հորիզնէն երաժ ասեն՝ դիմադի կողմը ապակի երեւն  
վրայ կ'երեւնայ նե, այս տեսակ երեւոյթին ալ արեւմու-  
նաթիւն կամ լրանայ նմանութիւն կ'ըսին: այս կերպ ար-  
եգակները կամ յոսիները շատ ժամանակ ձերմայ ու  
երկայն են և վար երկնցած պոչեր կ'ունենան, ու միշտ ալ  
բուն արեգակն կամ յունեն զանազան կերպերով կը  
տարբերին:

Շատ հետաքրմիչ ու խմաստուն փոխափայտ ու օ-  
դապետը, մանաւանդ Հուսիկն, որ ետնէն ինկած են այս  
երեւոյթին պատճառը բնիկ ու խմանայ՝ ու զանազան  
մեկնութիւններ տալ: բայց մինչև հիմա բնա թէր չէ  
կրցեր գիտնալ, ուստի մեր ալ կ'ըսենք որ կարելի է թէ  
այս երեւոյթին պատճառը բնիկը ապագայ ժամանակին  
պահուած է:

256. ԹՅԷ որ կէս որուան ժամանակ  
փայլատակի, նշան է որ հարաւ կողմէն  
հով պիտի շնչէ :

257. ԹՅԷ որ սրարդ ու մարուր եւ  
ղած գիշեր մը երկինքը փայլատակելու  
ըլայ, նշան է թէ փայլատակած կող-  
մէն հով պիտի շնչէ :

258. ԱՍՏԵՂԱՅ ՎՐԱՅ: ԹՅԷ որ ասա-  
ղերը սովորականէն աւելի խոշոր ու  
փայլուն երևանան, նշան է թէ արեւել-  
քէն հով պիտի շնչէ :

259. ԹՅԷ որ գիշերուան ասնն եր-  
կրերի որ կողմի աստղերը որ ցոլանայ,  
այն կողմէն հով փչելու նշան է :

260. ԱՐԱՏԿԱՆ ՎՐԱՅ: ԹՅԷ որ ա-  
ռաւօտուն օդը որոսայ, հով կըլելու  
նշան է :

261. ԹՅԷ որ ամառը փայլատակե-  
լէն առաջ սակայ սակեց որոտում ըլ-  
լայ՝ հովն նշան է :

262. ԶԱՆԱԶԱՆ ՆԵԱՆՆԵՐ: ԹՅԷ որ  
հովը հարաւային կողմէն շնչէ, նշան է  
թէ այն ժամանակ սերմանելը աղէկ չէ :

263. ԹՅԷ որ օդը չոր ու մարուր  
է, շնչած հովը միօրինակ մնալու նշան  
է :

264. Հասարակածին ասիք ամեն  
օր կարգաւ առաւօտուն արեւելքէն,  
կէս օրը հարաւէն, երեկոյին արեւ-  
մուտքէն, իսկ կէս գիշերին հիւսիւ-  
սէն կը շնչեն հովերը :

265. Բարեխառն և բևեռային գօ-  
տիներուն՝ կողմերը՝ այս կարգս գրե-  
թէ միշտ կը փոխօխի :

---

1 Արտօշեան արեղայր իւր ճառագայթները երկ-  
րագնդան փայլ թափանցած ժամանակ ամեն կողմ չե-  
կրնար հասնար անոցընդէն ու լուսաւորել ( ինչպէս ճը-  
րայ մը սննեակի մը մէջ ) : այլ որ կողմը որ իւր ճառա-  
գայթները ուղղակի կ'ընկնեն նե՛ միւս կողմը իւր զօ-  
րութիւնը այնչափ տկար է : որով կը պատճառի միևնոյն  
ասնն երկրիս փայլ անհասարար շերտութիւն ու ջըր-  
տութիւն : Երկրիս փայլ անհասարարութիւնը տեղ տեղ  
առաւել յայտնի կամ գրեթէ ձեռօք շոշափակ ըլլալու  
պէս ըլլալուն : երկրաբանները ընտելանարար երկիրս հինգ  
գլխաւոր մասն կամ գօտի կը բաժանեն : Այս բնական  
մասերն են արեւելե գօտի որ և հասարակածը լողածը, որ  
արեղակի ամեն օր իւր ճառագայթները այս տեղ ա-  
ռաւել ուղղակի կ'ընկնեն : միւս գօտիներն են արեղցեալ  
գօտին մեր երկրիս բնեւին ու հասարակածին մէջ տե-  
ղի կողմ միջոցը, որ և Բարեխառն գօտի ըսվածները, ո-  
րոնցմէ մէկը հիւսիսային ու միւսը հարաւային կողմը  
կ'ինան : այս տեղ արեղակի իւր ճառագայթները եր-  
բեմն յոգնօտի ու երբեմն ալ քիչ մը ուղղութիւնս մօ-  
տեցնելով, գրեթէ միշտ բարեխառնութեան մէջ կը  
պահէ : անոր համար այս գօտիներս՝ բոլոր միւս գօտի-  
ներէն աւելի, մարդուս բնայութեան յարմար է : Մը-

266. Բեւեռներէն փչած հողմերը հասարակածին մ'անցած ժամանակին, քիչ արագութիւն կ'ունենան:

267. Շարունակ կանոնաւոր հողմեր փչած երկրի մը քովի սահմանակից երկիրները, առատօրէն անձրև կուզոյ:

268. Հասարակօրէն հողմոց անուաները՝ երկրիս կողմնոց անուաներէն առնուած է:

269. Մինն ժամանակուան փչած հողմերը միշտ մէկ տեսակ չեն ըլլար:

270. Երկրիս վրայի փչած հողմերը մեղե խիստ շատ հարկաւոր է:

271. Հասարակածին սակր գրեթէ միշտ արեւելեան հով կը փչէ:

272. Հողմացոյցներուն՝ վրայ 32՝ տեսակ հով կայ որոնց գլխաւորները ութը հաս են:

273. Տեղ անդ միայն վեց ամիսէ վեց ամիս, հողմոց կարգը կը փոփոխին:

274. Տեղ կայ որ մէկ օրուան մէջ

1 Հարձացոյց կամ հողմաբխ ըսված շրջանակը ունի իւր վասն 32 դիտաւոր բաժանուածք, որ երկրիս շրտ կողմնն է կամ Տորքոմէն փող հողմոց ուղղութիւնը կը ցուցնէ. առաջ երկրիս շրտ դիտաւոր ժամանց նաւ յետ միայն շրտ հողմ գիւտէն. արեւիսան, արեւմտեան, հիւսիսային, հարաւային հողմուածք ըսելով. ետքը ասոնց մէջ տեղէն ուրիշ բաժանուածք ալ աւելցուցին, որոնց զատ զատ անուն կուտան Հայք, Տաճիկը, Եջմըր և Խաւայցիք. բայց ետքերէն հետոս նաւապետաց ու քնապիտաց փախաւոր թեւամերը 16 ալ դասն, և փերզապետ ուրիշ 16 ալ գտնելով 32 հողմք բաժանեցին. հողմոց հասանքը ու բոլորին մէկէն վշտաք կամ ասմաթն կ'ըսեն, իւր թէ զանկ կամ ալ լաւաթ հողմը:

Հողմացոյցին վրայի եղած հարիւները հարաւային կամ հիւսիսային կողմն կ'սկսին, կը հասնին մինչև արեւմուտքիս արեւելք, որոնց ամեն մեկուն իրարմէ ունեցած հեռաւորութիւնը 11 աստիճան, 15 ժամն է, ու բոլորը թէկն (հողմոց 32 անուանոցը հետ բազմապատկելով) 30) աստիճան կ'եղէ, որ է երկրիս կամ հարեդնին շրջանակը:

2 Ինչպէս որ ըսինք հողմացոյց ըսված գործիքին կամ շրջանակին վրայ հողմոց երեսուն երկու բաժանման ցանկը կայ, որոնք միշտ ամեն ժամանակ հարեդնին որեւիցէ կետան կը փչեն. Հայք, Տաճիկը և Խաւայցիք, ասոնց մէջմէկ անուն տեղահանուած են. իսկ ուրիշ ազգերը Խաւայցոցը և կամ նոյնը փոփոխելով կը գործածեն: Այս հողմացոյց ըսված ցուցակին 32 հողմոց անունները ասոնք են՝ երկրիս շրտ դիտաւոր կողմնոց բաժանմանը հետեւելով. հիւսիսէն սկսեալ: 1. Հիւսիս. 2. հիւսիս քնդ արեւմուտ. 3. հիւսիս արեւմտեան հիւ-

նացած միւս երկու գոտիներն ալ բարեխառն գոտիներն փեր դեպ ի բեւեռնի կողմերը կ'իմանն, ասոնց ալ մէկը հիւսիսային ու միւրը հարաւային կողմը կ'իմանն. այս տեղ արեւգահան ճառագայթները խիստ շատ կողմնային իջնայուն, սաստիկ ցուրտ կ'ըլլայ. այս գոտիներուն մէջ գիւրերը և ջերեկը միւս գոտիներէն խիստ շատ տարբեր է. որովհետեւ ասորին ժամանակ մը քնաւ արեւգահան երեսը չեն տեսներ ու ասուն մ'ալ միշտ արեւ կը տեսնեն. այս տեղաշար ամառը գրեթէ քանի մը շարաթ է, իսկ ձմեռը խիստ երկայն:

մէկ բանի անդամ հոյները կը փոխոյնին .

275. Հիւսիսային կողմէն փչած հո-  
վերը միշտ ցուրտ կ'ըլլան :


276. Հարաւային կողմէն փչած  
հոզմերը միշտ ասք կամ բարեխառն  
կ'ըլլան .

սիս . 4. արեւմտեան հիւսիս ընդ հիւսիս . 5. արեւմտեան  
հիւսիս . 6. արեւմտեան հիւսիս ընդ արեւմուտ . 7. ա-  
րեւմուտը արեւմտեան հիւսիսայ . 8. արեւմուտը ընդ հիւ-  
սիս . 9. Արեւմուտը . 10. արեւմուտը ընդ հարաւ . 11. ա-  
րեւմուտը արեւմտեան հարաւայ . 12. արեւմտեան հարաւ  
ընդ արեւուտ . 13. արեւմտեան հարաւ . 14. արեւմտեան  
հարաւ ընդ հարաւ . 15. հարաւ արեւմտեան հարաւայ .  
16. հարաւ ընդ արեւմուտ . 17. Հարաւ . 18. հարաւ ընդ  
արեւելս . 19. հարաւ արեւելեան հարաւայ . 20. արեւելեան  
հարաւ ընդ հարաւ . 21. արեւելեան հարաւ . 22. արեւել-  
եան հարաւ ընդ արեւելս . 23. արեւելք արեւելեան հարա-  
ւայ . 24. արեւելք ընդ հարաւ . 25. Արեւելք . 26. արեւելք  
ընդ հիւսիս . 27. արեւելք արեւելեան հիւսիսայ . 28. արեւ-  
ելեան հիւսիս ընդ արեւելս . 29. արեւելեան հիւսիս . 30. ա-  
րեւելեան հիւսիս ընդ հիւսիս . 31. հիւսիս արեւելեան հիւ-  
սիսայ . 32. հիւսիս ընդ արեւելս : Իսկ մեր տղգէն շատե-  
րը հոգոց այս անուններուն տեղեակ չըլլալով՝ դուքն  
զժուտար երեւոյց կամ լինն անկնն օտար բան քր ղոյ .  
անոր համար նոյն հոգոց տօմնիքն անուններն ալ կը  
ընենք հանգիւրձ չորս դիտար բաժանմանի նախընթաց  
հոգոց կարգին ու անուանը շեռեկոյով : 1. Կըւտը .  
2. Երտը փոյրաղ . 3. Երտը փոյրաղ . 4. փոյրաղ եր-  
տը . 5. փոյրաղ . 6. փոյրաղ կին տօղրուտ . 7. փոյրաղ  
կին տօղրուտ . 8. կին տօղրուտ փոյրաղ . 9. կին  
տօղրուտ . 10. կին տօղրուտ քելիլամ . 11. կին տօղ-  
րուտ քելիլամ . 12. քելիլամ կին տօղրուտ . 13.  
քելիլամ . 14. քելիլամ զըպէ . 15. զըպէ քելիլամ . 16.  
զըպէ քելիլամ . 17. Կըպէ . 18. զըպէ յօտու . 19.  
զըպէ յօտու . 20. յօտու զըպէ . 21. Լօտու . 22. յօտու  
պաժը . 23. պաժը յօտու . 24. պաժը յօտու . 25. Կաժը .  
26. պաժը զարոյել . 27. պաժը զարոյել . 28. զարոյել  
պաժը . 29. զարոյել . 30. զարոյել երտը . 31. եր-  
տը զարոյել . 32. երտը զարոյել :

277. Տեղ տեղ ցորեկը ծովէն դէպ  
'ի ցամաք, և գիշերն ալ ցամաքէն  
դէպ 'ի ծով հով կը փչէ :

278. Չմեռը ընդ հանրապէս հովե-  
րը հիւսիսէն կը փչեն .

279. Չմեռը հիւսիսէն փչած հող-  
մերը, աստիկ սուլելու ձայն մը կը հու-  
հու :



4.

Յ Ր Տ ՈՒ Թ Ե Ը Ն

ՆՇԱՆՆԵՐ

280. ԼՈՒՒՄԻ ԱՐԱՅ: ԹԻէ որ լուսնի ծննդէն երեք օրէն ետեւ լուսինը չեւրեւի ու հարաւային հոյ շնչէ, նշան է թէ լուսնի այն շրջանը ձմեռնային եւ զանակ պիտի ընէ:

281. ԹԻէ որ լուսնի սկաւառակին մէջ եղած ճառագայթները պայծառ անսնուին ու եղջիւրներն ալ սրածայր, նշան է թէ օդը ցուրտ պիտի ըլլայ:

282. ԹԻէ որ լուսնի փոփոխմանէն ետեւ հարաւային կամ հիւսիսային հուզներ շնչեն, ցուրտ ըլլալու նշան է:

283. ՓԸՅԱԸՎԻ ԱՐԱՅ: ԹԻէ որ երեւկոյեան ժամանակ միմիայն հիւսիսային կողմերը փայլատակի՝ ցուրտ ըլլալու նշան է:

284. ԹԻէ որ հիւսիսային կողմը փայլատակի ու յետոյ անձրեւ չն գոյ, ապա գայ ցրտութեան նշան կ'ըլլայ երբեմն:

285. ՎԻՆԴԵՆԵԱՅ ԱՐԱՅ: ԹԻէ որ փոյրի սողերը ստորահան ժամանակէն առաջ ճամբայ ելելու ըլլան ցրտութեան նշան է:

286. ԹԻէ որ կուռնկները նոյնպէս ճամբայ ելլեն սաք անդերը երթալու, ապա գայ ցրտութեան նշան է:

287. Կոյնպէս թէ որ անդալտիս թըռչունները իրենց սահմանեալ ասեղէն առաջ երեւնալու կամ դառնալու ըլլան, ապա գայ ցրտութեան նշան է:

288. ԹԻէ որ փոքրիկ թռչունները խուճի խուճի ժողովուրդ ըլլան, նշան է թէ ցուրտ պիտի ըլլայ:

289. ԶԻՆԱԶԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ԹԻէ որ հովը հիւսիսէն կամ արեւելիան հիւսիսէն շնչէ, նշան է թէ ցուրտ պիտի ըլլայ:

290. ԹԻէ որ երկնային կամուրջին վերայ դանուած աստղերը ստորահանն աւելի փոյլելու ըլլան, ցրտութեան նշան է:

291. ԹԻէ որ աշնան մէջ աստիկ ցուրտ ըլլայ, յետոյ շարունակ անձրեւներ գալու նշան է:

292. ԹԻէ որ անպերը իրարու վրայ զիլուած ըլլալով մանր ձիւն գալու ըլլայ ցրտութեան նշան է:

Ճ.

ԽՈՒՄՆԻ ՊԻՏԻՒՆ ՈՒ ՍԱՌՈՅՅԻ

Ն Շ Ա Ն Ն Ե Ր

293. ԱՄՊՈՑ ՎՐԱՅ: ԹԻՔ որ գանձ  
գուր ամպը իրարու միացած խառնա-  
վինժ որ երևենալու ըլայ, նշան է թէ օ-  
դը խոնաւ կամ անձրեւ ելու մտ է .

294. ԹԻՔ որ աղէկ եղանակներէն  
եաքք գանգուր-կուտակ ամպը երևե-  
նալու ըլայ, նշան է թէ խոնաւ ու անձ-  
րեւային եղանակներ պիտի ըլայ .

295. ԹԻՔ որ մթնոյտրաք ամպոտ ու  
միգապատ երթայ, նշան է թէ օդը խո-  
նաւ ըլայոյ՝ անրեւները ու կանաչե-  
ղէները շատ մը աճել պիտի սկսին .

296. ԹԻՔ որ օդը երկայն ատեն ջնջ  
ու յատկ և առանց ամպի ըլայոյ՝ մե-  
կէն գանգուր ամպը ելէ ու երկնից  
սրանչելի կապոյտ գոյնը սկստի պղտու-  
րել, նշան է թէ օդն ալ խոնաւ պիտի  
ըլայ .

297. ԽՈՒՄՆԻ ՎՐԱՅ: ԹԻՔ որ լուսի-  
նը իւր շուրջը բակ ունենայ, խոնաւ  
օդի նշան է .

298. ԹԻՔ որ լուսնի եղջիւրները սը-  
րու թիւննին կորսնցուցած փթացեալ  
երևնան, խոնաւութեան ու սառոյցը  
հալելու նշան է .

299. ԶՐՈՅ ՎՐԱՅ: ԹԻՔ որ ծովային  
ջուրը սպորականէն աւելի անշարժ կե-  
նայ ու արեգակն ալ ճառագայթէ, խո-  
նաւութեան նշան է .

300. ԹԻՔ որ լճերու ջուրերը պղ-  
տարելու ըլան, խոնաւութեան կամ  
անձրեւի նշան է .

301. ԹԻՔ որ ջուր մը միշտ շարժ-  
ման մէջ ըլայ, նշան է թէ քիչ անգամ  
կամ բնաւ չի պիտի ստոխ .

302. ԹԻՔ որ ջուր մը աւելի հան-  
գարտ կեցած է, ցրտութեան ատեն  
շատ մը սառելու նշան է .

303. ԶԵՆԱԶԵՆ ՆՇԱՆՆԵՐ: ԹԻՔ որ  
հարաւային հովերոյ խոշոր ձիւները գա-  
լու ըլան, նշան է թէ օդը խոնաւ ու  
սառոյցներն ալ պիտի սկսին հալիլ .

304. ԹԻՔ որ սառերուն սակէն կա-  
սրտելու ձայներ լրավն, նշան է թէ  
սառերը հալիլ սկսած են .

305. Թիէ որ փայտերը ստուելու բլան սաստիկ խոնաւութեան կամ անձրեւի նշան է .

306. Թիէ որ արեգակը ջրով թրջածի պէս տեսնուելու ըլլայ, խոնաւութեան ու ստուերը հալելու նշան է .

307. Թիէ որ քարերը ու երկաթեանը քարնածի պէս թրջուելու ըլլան, խոնաւութեան նշան է .

308. Թիէ որ փշած հոփերը մէկէն հարաւային կողմը դառնալով սկրսին անկէ փչել կամ ստեպ ստեպ փոփոխիլ, խոնաւութեան ու ստուերը հալելու նշան է .

309. Թիէ որ նուազ արաններուն լարերը կը քարանելու ըլլան, սաստիկ խոնաւութեան նշան է .

310. Թիէ որ Նոյեմբեր ու Հոկտեմբեր ամիսները ձիւնային ու ցուրտ ըլլան, Յունիսար ու Փետրիսար ամիսները բարեխառն ու քիչ խոնաւ կ'ըլլան .

311. Թիէ որ պատկերներուն կտուները թու ընան՝ սաստիկ խոնաւութեան նշան է .

312. Թիէ որ կեցած տեղը սղը թրու ջրու ըլլայ, նշան է թէ օդը խոնաւ է .

313. Թիէ որ ճրագի լուսին բոսոր

տարբ բազի պէս կը որ շրջանակները տեսնուին, սաստիկ խոնաւութեան նշան է .

214. Թիէ որ կիթառին թելերը զարնելու ատեն կտարանելու ըլլան՝ խոնաւութեան նշան է .


315. Թիէ որ թուղթը կամ մագաղաթը ընդարձակելու ըլլայ՝ խոնաւութեան նշան է .

316. Թիէ որ թեղօջը ( մէշէ ) կենդանեաց մորթը երկնայու ըլլայ, խոնաւութեան նշան է .

317. Թիէ որ չուանները քաշուելու ըլլան՝ խոնաւութեան նշան է .

318. Նոյնպէս թէ որ այլեւայլ կը ատորներէ շինուած կամ հիւսուած բաները ուռին՝ կամ քաշուին ու պնդանան, խոնաւ օդի նշան է .

Պ Ի Տ Ե Լ Ի Վ



319. Բարեխառն գօտիներուն մէջ տեղերը գանուած երկիրներուն ծոյկերը, երբեմն իրենց եղբրքնդէն զատ ուրիշ տեղ ստու ջին կապեր .

320. Բնեւեռներուն կողերը զլաւ

նուած ծովերը ու երկիրները՝ գրեթէ միշտ սառով ծածկուած են ։

321 . Աշխարհիս վրայ որևէ իցէ բարձր տեղ ջրաուժեան աստիճանը 0 էն վար ըլլայ՝ միշտ սառ չի կապեր , այլ հանապազօրեայ ձիւնով պատած կը մընայ ։

322 . Թիէ որ ջուրը սառելու ըլլայ , ջրին քանակութիւնը շատ կ'ընդարձակի ու կը մեծնայ ։

323 . Թիէ որ հողէ ամանի մը՝ մէջ ջուրը սառելու ըլլայ , ամանը կը կոտորի ։

6.

ՅՕԴԻ ՈՒ ԵՂԱԵՄԻ

ՆՇԱՆՆԵՐ

324 . ԱՊՄՈՑ ԱՐԱՅ : Թիէ որ գարնան և աշնան գիշերները օդը պայծառ ու անկ չեղած ըլլայ , նշան է թէ առաւօտուն ջը՝ կ'իջնայ ։

325 . Թիէ որ նոյն եղանակաց գիշերները՝ օդը ամպերով լեցուած ու բոլոր երկնից երեսը ծածկուած ըլլայ , նշան է թէ նոյն գիշերը ցօղ չի պիտի իջնայ ։

326 . ՋԱՆԱՋԱՆ ՆՇԱՆՆԵՐ : Դոյնպէս

1 Գարնան և աշնան զուարճախ գիշերները անցնելն ետքը , առաւօտները կը տեսնենք որ , բուսոց , տրեկաց երկրիս ու մարդագետններուն վրայ մարդարտանդման սպիտակ ջրի կաթիլներով զարդարուած են , որոնց կ'ըսին ցօղ : Այս ցօղը միտայն ձմեռուան սկիզբները ու վերջերը ( այսինքն գարնան սկիզբները և աշնան վերջերը ) առատօրէն կ'իջնան , սակայն ամեն նիւթի ու ամեն բանի վրայ մտակերպ չեն նստիր , այլ ոմանց վրայ շատ և ոմանց վրայ ընչ և կամ բնառ : Յօղը ամեն երկնից չիջնար , միայն պարզ և ազէկ եղած գիշերները կ'ըլլայ , բայց ան ալ երբեմն կ'արդիւրի շնայ՝ հողմոց բռնութենէն քրուելով :

Թէ որ նոյն գիշերները օր : պոյծստ ու  
յասակ ըլլալով սաստիկ քամի շնչելու  
ըլայ , նշան է թէ սուաւօտուէն ցօղ չի  
պիտի իջնայ :

327 . Թէ որ սաք օրերէն ետեւ օ-  
ղը խոնաւ ըլլայ , նշան է թէ աւելի ա-  
ռատ ցօղ պիտի իջնայ :

328 . Թէ ո : գարնան և աշնան մէջ  
որեւիցէ գիշեր : մը երկնքին երեսը քիչ  
ամպ գանուի , սուաւօտուէն սլ-քիչ ցօղ  
իջնալու նշան է :

329 . Թէ որ երկիր մը ջրայ մօտիկ  
է՝ հոն միւս անդերէն աւելի առատ ցօղ  
պիտի իջնայ . Լսոր պէս է նաեւ ելե-  
ֆ : վրայ եղած ընդհանուր գուշակու-  
թիւններն ալ :

Գ Ի Տ Ե Լ Ի Ք

330 . Գարնան և աշնան ատենները  
Թէ և օդը պարզ ըլլայ , հով շնչած ա-  
տեն ցօղ չիջնար :

1 Գարնան սկզբները և աշնան վերջերը սուաւօ-  
տուէ բոլոր երկրին երեսը բարակ ձեան նման սառերին-  
լած կ'ըլլայ . այս ինչո՞ւ սպիտակ սառին եղեամբ կ'ըստնի :  
Եղեա՞ք ամպտ եղած գիշերները ու տարւոյն ալ

331 . Յօղը սուաւել սուաւօտուան  
դէմ կ'ըլլայ , քան թէ իրիկուան կամ  
կէս գիշերուան :

332 . Երբեմն առատ կ'իջնայ ցօղ՝  
ու երբեմն քիչ :

333 . Պարզ գիշեր մը բաց օդը գէա-  
նի վրայ գլխի վար գաւաթ մը դնես ,  
մէջի կողմերը ցօղով կը լեցուի , որ ե-  
թէ վեր վերցընելու ըլլաս , ջուր եղած  
չի՞թ չի՞թ կ'սկըսի վար Թափիլ :

334 . Յօղը արեւը մարը մանեկէն  
ետեւ կ'սկըսի երկրիս վրայ իջնալ , ու  
բոլոր գիշերը շատնալ :

335 . Ընեն ժամանակ թէ և օղը  
պոյծստ սլ ըլլայ , ցօղ կամ եղեամն  
չիջնար :

336 . Եղեամն ալ ծիշդ ցօղն պէս  
է . միմիայն այս ասարբերութիւնը կայ ,  
որ ցօղը սուաւել ցուրտ օրերը ինչո՞ւ  
ատեն կը ստոխ , ու քարակ ձեան նը-  
ման սպիտակ երկրիս վրայ պարսէկնե-  
րու ու մարդաբեախններու երեսները  
կը ծածկէ :

ատեն մէկ ժամանակը չի դարձայ միայն օղը պարզ եղած  
գիշերները . ա՛ն ալ շատ անգամ վար իջնալ կ'արգիտուի .  
Երբք օղը սաք և սաստիկ քամի եղած ատեն եղեամն չիջ-  
նար :

7

Յ Ե Ը Ն

Ն Ը Ա Ն Ն Ե Բ

337. ՁԱՆԱԶԱՆ ԵՃԱՆՆԵՐ: Թէ որ հոյ՞ն արեւելքէն փչէ ելքեմն խոնաւ ու թիւն պատճառելոյ՝ հետք անձրեւ ու ձիւն կը բերէ:

338. Որեւիցէ տեղւոյ մը թէ որ աշխարհագրական լայնութիւնը՝ քիչ

1 Երկրագնդի վրայ որեիցէ տեղի մը դիրքը, ու որիչ տեղէ մը կամ քաղաքէ մը ունեցած հեռաւորութիւնը երկու տեսակ աստիճանով կ'որոշուին. մէկն է վերեւ վար՝ սոյնինքն րեկտանքին րեկտ. քայլուած, ու մյուսը անոր հակառակ կողմը սոյնինքն արեւելքին արեւմուտք՝ (բուն իսկ երկրիս համար մակամաստական ու շին՝ ու գունտերու վար: իրար) որոնց մէկուն կ'ըսվի էրկայնութիւն ու միւսին լայնութիւն ալ յաճախեցոյն. ու նաև ամեն մէկին կ'ըսվի էրկայնութիւն և լայնութիւն աստիճան. (քաշուած գծերուն մէջ երբևէ պարտանկութեանը): 1 սոյնութեան աստիճաններով կը գտնուի քաղաք մը կամ տեղ մը հիւսիսէն դեպ' ՚ի հարաւ որչափ հեռաւորութիւն ունի, որոնց աստիճանները հասարակած ըսված շրջանակէն դեպ' ՚ի րեկտանքը միջօրեական ըսված կիսաշրջանակին վրայ կը հասնուի:

Հասարակածէն դեպ' ՚ի հիւսիս համրուած աստիճանները կ'ըսվի հիւսիսային լայնութիւն, իսկ հասարակածէն դեպ' ՚ի հարաւ ոչ ուս լայնութիւն ալ կ'ըսվի հարաւային լայնութիւն:

է, քիչ ալ ձիւն գալու նշան է:

339. Ընդհակառակը թէ որ տեղւոյ մը լայնութեան աստիճանը մեծ է, նշան է թէ նոյն տեղերը իրստ շատ առատ ձիւն կուգայ:

340. Թէ որ ձմեռը օդին սէջ ըսպիտակ՝ ամպեր ՚ տարածուին՝ ու օդն ալ մեղմ ըլլայ, ձիւն գալու նշան է:

Գ Ի Տ Ե Լ Ի Բ

341. Հասարակածին տակ գրեթէ ձիւն չի գար:

342. Հասարակածէն քանի որ բեւեռները երթացուելու ըլլայ, ձիւնն ալ նոյն համեմատութեամբ կ'առատանայ:

343. Հիւսիսային կողմերը գարնան և ամառուան միջ աստիճան մէկը անձիւն ու միւսները ձիւնառ օրեր են:

344. Երկրիս վրայ ինչպէս ձիւն հասարակ վեցանկիւնով են:

345. Չեան վեցանկիւնները մեր կողմերը եկածներուն վրայ չերեւնար:

346. Ինչեւ սոյնին կողմերը եկած ձեան հասիկները չոր ու վեցանկիւնն ին յայտնի կ'երեւնայ:

347. Երբեմն ցած տեղուանք անձ-  
րեւ եկած ատեն բարձր տեղուանք  
ձիւն կուգայ .

348. Ամեն երկիր միօրինակ ձիւն  
չի գար .

349. Երբեմն աշխարհիս վրայ տեղ  
տեղ կարմիր ձիւն կուգայ .

350. Միեւնոյն երկիր մը վրայ ա-  
մեն ժամանակ ձիւնը միեւնոյն քանա-  
կութեամբ չի գար .

351. Կր գտնուին անանկ տեղեր  
որ երբէք ձեան երես տեսած չեն .

352. Երբեմն կարմիր ձիւն գալէն  
ետեւ , քիչ մը ժամանակ վրան անցնեւ  
լո՛վ գոյնը կը վափօսի .

353. Երբեմն ալ հասարակ տեսիկ  
( սպիտակ ) ձիւն գալով , երբոր երկրիս  
վրայ կ'իջնան քիչ մը կենալէն ետեւ կը  
դեղնի .

354. Տեղ տեղ ինչած ձիւներէն  
երկրին երեսը բնաւ չերեւնար , այսին-  
քըն տարւոյն տասներկու ալիսն ալ  
ձիւնոտ կը մնայ .

355. Աշխարհիս վրայ երբոր բարձր  
տեղերուն ցրտութեան աստիճանը 0 էն  
խիստ վար է , հոն տեղուանքը գտնուած  
ձիւները հալելու տեղ սառ կը կարին .

356. Պէտք է գիտնալ որ ամեն տեղ  
երբոր ցրտութեան աստիճանը 0 էն վար  
ըլայ միշտ սառ չի կապեր .

357. Հասարակածին սակը մշտն-  
ջենաւորաւ ձիւները 4320 մէդր բարձ-  
րութենէն անդին կ'սկըսին .

358. Երբեմն կը սրտահի որ արտա-  
քոյ կարգի ձիւն կուգայ .

359. Չիւնը եկած ատեն բոլորովն  
չի հալը՝ հապա կը կծկի , ինչպէս որ  
գարնան և աշնան ատեն կը սրտահի .

360. Երբեմն բարձր տեղուանք  
ձիւն եկած ատեն , ցած տեղուանքը  
անձրեւ կուգայ .

361. Չիւնը ընդհանրապէս տեսու-  
թեան մնասակարութիւն ունի .

Տ.

Կ Ե Ր Կ ՈՒ Տ Ի

Ն Շ Ա Ն Ն Ե Ր

362. ԱՄՊՈՑ ՎՐԱՅ: ԹԻԷ որ երբե-  
մըն ամպ գոռալու ըլլայ՝ ու ետեւէ ե-  
տեւ կայծակներ երեւնան, նշան է թէ  
անձրեւախառն սաստիկ կարկուտ<sup>1</sup> պի-  
տի անդայ .

363. ԹԻԷ որ ամպերը քիչ քիչ սկը-  
սին դեղնիլ ու սաստիկ հով շնչելու  
ըլլայ՝ կարկուտի նշան է .

364. ԹԻԷ որ ձմեռ ու գարնան ժա-  
մանակ ամպերը երկնագոյնի նման բո-  
լոր կողմը տարածուած ըլլան՝ մանր կար-  
կուտի նշան է .

365. ԹԻԷ որ ամառը մթնոլորտին  
մէջ սպիտակ ամպեր գանուելու ըլլան՝  
կարկուտի նշան է .

1 Երբոր օդին մէջ յանկարճակի ցրտութիւն մը  
տիրելու ըլլայ, մէկէն անձրեկ կաթիլները կը սառնն. կը  
պնդանան ու երկարակտուութեամբ լեցուած ուժով մը  
վար կը թափին, որոնց կըսվի խոլոսոք. որոնցմէ շատ  
տեղավ մեկուկէս իտարի շտափ տեսնուած է :

366. ԶԱՆՈՋԱՆ ՆՇԱՆՆԵՐ: ԹԻԷ որ  
արեգակը չեյած, արեւուն եյած կող-  
մը մուխ դեղնագոյն երեւնայ՝ ու ամ-  
պոց մէջէն ճառագայթները անցած ա-  
տեն բեկբեկին, նշան է թէ փոթորի-  
կով կարկուտ պիտի անդայ .

367. ԹԻԷ որ երբեմն մթնոլորտին  
մէջ խրճիթուկի ձայներ լսուի, քանի  
մը փայրկեանէն կարկուտ իջնալու նը-  
շան է .

368. ԹԻԷ որ բունի բոլորտիքը կար-  
միր բակ ըլլայ, երբեմն կարկուտի նը-  
շան է .

Պ Ի Տ Ե Լ Ի Ք

369. Կարկուտի հասերը գանալան  
ձեւեր ունին. բնդ հանրապէս հաւկը-  
թածուէ, կըր, երկայն, սախակ, ան-  
կիւնաւոր, անկանոն կըր և այլն և այլն .

370. Կարկուտի մեծութիւնը հաւն-  
տի մը մեծութիւնէն քննուան հաւկը-  
թի մեծութիւն կրնայ ըլլայ .

371. Եւրոպայի չիւսիսեային կող-  
մերը սովորաբար կարկուտը փոքր կըլ-  
լայ .

372. Եւրոսիոյ Հարաւային կողմէ  
որ կարկուտին հասերը մեծ կ'ըլլան .

373. Մեղ հանրապէս լեռան վրայ  
կամ բարձր տեղեր կ'ըրկուար աւելի  
պղտիկ կ'ըլլայ . ու ընդհակառակը լե-  
ռան ոտը կամ ցած տեղեր մեծ կ'ըլլայ .

374. Կարկուտի փոթորիկ գրեթէ  
Հազել երբէք գիշեր ատեն կը պա-  
տահի .

375. Կարկուտը ըստ մեծի մասին  
որտանն ատեն կը պատահի .


376. Կարկուտը սպորտաբար գար-  
նան և ամառուան մէջ կ'ըլլայ , ու եր-  
բեմն ալ աշնան սկիզբները .

277. Կարկուտը առաւել բարեխա-  
ռքն գօտիներու մէջ կուզայ .

378. Ֆնւեւոններուն մօտ կզող եր-  
կիրներուն ալ շատ քիչ կարկուտ կը պա-  
տահի .

379. Ցած գիրքոյ կրկիրները բար-  
ձր գիրք ունեցող կրկիրներէն աւելի  
կարկուտ կը տեղայ .

380. Երբեմն կարկուտի տեղ կամ  
հետը զանազան օտար նիւթեր կ'իջնայ .  
ինչպէս՝ ցորեն , գարի , կենդանի , մա-  
րտի եւ այլն եւ այլն .



381. Երկու զրոյ թիւ որ ամառ-  
ուան մէջ տեղերը երկինքը առանց ամ-  
պի եզած ատեն յանկարծ օդը սկըփ  
մթննալ , խորշակ՝ ըլլալու նշան է .

382. Թիւ որ երկնից կապույտ գոյնը  
սկըփ պղտորիլ , նշան է որ խորշակը  
կրսեր է շնչել .

383. Թիւ որ ամառը երկինքը ան-  
ամպ կզած ժամանակ գեղնի գոյնի զար-  
նէ , նշան է որ խորշակը սկըսէր է .

1 Տարոյն խիստ սար ատենները բանի ձե օր փո-  
նասակար ու սաստիկ բամբներ կը շնչեն , որն որ խորշակ  
կըստի , և թէ որ պատահմամբ մարդու ազդելու բնայ  
կը մեղացնէ : Այս հոգը կրտոր փել սիրտի՝ մշտ մթն-  
նոյրտար անհանգարտ տեք մը կ'ունենայ , ճառերը Ի-  
րենց տեսները փար կը կտտեն , բոյսերը ու ատենները  
կը թառամեն : Արտասիր այս բամբներուն խանիւն՝ ը-  
սեն որ ինտորից հոգմուք բան է . կամ՝ առ՝ յոյն  
լեզուով սան , որն որ թմոյն կը նշանակէ : Ի բարեայի  
ու Ափրիկէն առ հարաւայն կողմ երկտե քնտիները  
այս սարսափելի ու սաստիկ բամբն շնչելն առաջ , Ի  
քննց տան պիտուցը կը հոգան , մնչե անգամ երկն .

384. Թիէ որ անառուան մէջերը ա-  
րեգակը պաղ կապոյտ գոյնով ու անա-  
քով սկրսի երևանայ, նշան է որ խոր-  
շակը շնչել սկըսեր է :

385. ԿՆՆԴՒՐԱՆԵՆԱՅ ՎՐԱՅ: Թիէ որ  
ուղանքը ետեւնին մէկ կողմը դարձնե-  
լով, իրենց բթին ծակերը աւաղին մէջ  
խորունկ մը թաղեն ու անանկ անշարժ  
կենան ու բնաւ ուրիշ կողմ չի գառ-  
նան, նշան է թէ սարսափելի խորշա-  
կը 2-3 ժամէն պիտի սկըսի շնչել :

386. Թիէ որ ուղանքը փերիբեննուն  
իրենց դիրքը փոխելով ամեն կողմ շար-  
ժին, նշան է թէ խորշակը վերջացեր է :

487. ԶԱՆԱԶԱՆ ԻՇԱՆԱՆԻ: Թիէ որ  
երբեմն հորիզոնին վրայ ընդարձակ անդ  
պատած կարսիք անպոյ երևոյթը անա-  
ռուելու ըլլայ, ուրիշից որ շառ ժամա-  
նակ կուսրի հոտ մ'ալ յառաջ կուգայ՝  
որով յայտնի կ'ըլլայ թէ քամին պիտի  
սկըսի շնչել :

Կենդանացը համար, ու երեսի վրայ կը պատկին ին-  
ուան որ այս դեմոստրին արիածը անդի՛ թէ և օրերով  
ալ անելու ըլլայ, նոյնպէս պատկած կը մնան, այս թե ու-  
նաւոր հոյսին ընչին ալ ուղտին շարժումընէ կ'մնա-  
նան. նոյնպէս ալ բոսին վերջացած ժամանակը նոյն  
կենդանին:

Գ Ն Ի Տ Ե Ղ Ի Ք

388. Խորշակը սուռել է Յուլիոսի  
մէջերը կ'սկըսի շնչել :

389. Շատ ժամանակ կամ գրեթէ  
միշտ 6-7 ժամէն սկըսեալ մինչև 35-40  
ժամ խորշակը կրնայ անել :

390. Միւն երկրի մէջ խորշակը ան-  
սակ անսակ կ'ըլլայ :

391. Սասաիկ մեասահար հոյսերը  
որ իւրեւոր անի կ'ըլլի, հասարակօրէն  
հարաւային կողմերէն պոփնիս Մարի-  
քէն, Միրիկէն, Մարբայէն և Պարա-  
կաստանէն կը շնչեն :

392. Շիւսիտային կողմերը գրեթէ  
բնաւ խորշակ չի պատահիր :

393. Բարեխառն կողմերը թէ որ  
խորշակ պատահելու ըլլայ թեթեւ ու  
քանի մը օրէն կ'անցնի :

394. Արբոր խորշակը յանկարծ վար-  
նուելով մը շնչել սկըսի՝ խիստ շատ վը-  
նաս կրնայ հասցընել :

395. Բնոյ հանրապետ ամեն կողմի  
փչած խորշակները մէկ անսակ չեն ըլ-  
լայ :

## ՈՐՈՏԱՐԷՆ

ՆՆՆՆՆՆ

396. ՈՐՈՏ ԱՐԱՅ. Թէ որ միժու-  
լորտին մէջ ճերմակ ու լիթագոյն ամ-  
պեր լիցուելու ըլլան, որոտում ըլլալու  
նշան է:

397. Երբ որ մէկէն տին բարբ կող-  
մը սեռւ ամպ մը ծածկուելու ըլլայ, ու  
բոսանն նշան է:

398. Երբ որ սեռւ ամպը շատ ա-  
գուներու ըլլայ, նշան է որ որոտումը  
սաստիկ է:

399. Մակոյն թէ որ կանաչ գոյնի  
հեռ խառն շատագուներու ըլլայ, մեծ  
ու սաստիկ որոտանն նշան է:

400. ՓՆՅԱՆՈՒ ԱՐԱՅ. Թէ որ փայ-  
լատակելէն ետեւ որոտանն ճայնը չի լա-  
ուելու ըլլայ, նշան է որ որոտումը մեզ  
մէ շատ հեռու է, ու մեր կողմերը ու-  
րոտում չի պիտի պատահի:

401. Թէ որ փայլատակելէն վերջը  
տասներկու երկրորդական փայրկեանին  
մէջ որոտում լիվելու ըլլայ, նշան է որ  
փոթորիկը դեռ մէկ ժամու ճամբով  
մեզմէ հեռու է:

402. Որոտանն համար պէտք եղած  
գիտելիքները, ~~պէտք ու հոյս~~ ըսված  
հաստատման մէջը անս:

II.

Օ Պ Յ

ՕՐԵՆԱՐԵՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԳՈՒՇԿԱԿԵԼՈՒ ՆՇԱՆՆԵՐ

ՎԵՐԱՄԱՅՑ

403. ԱՄՊՈՑ ՎՐԱՅ: ԹԻ՛ է որ երկրն, բնն արեւմտեան կողմը օդը պայծառ կամ մինակ շատ բարակ ամպով ծածկը ուած ըլլայ, այն ատեն արեգակը մարդ ատեկէն ետքը նշան է թէ նոյն գիշերը վերջապէս պիտի ըլլայ:

404. ԹԻ՛ է որ գանգուր կապման անցը արեւը մարդ մտած ատեն արեււտեան կողմը գանգուր, նոյն գիշերը վերջապէս ըլլալու նշան է:

405. ԹԻ՛ է որ ցերեկը օդը տղուոր կապոյտ ըլլայ, նշան է որ երեկոյնն արեւը մանեկէն ետքը, արեւմտեան կողմը իբր կարմիրութիւն պիտի ըլլայ:

406. ՀԻՒՍՄԱՆՅԳԻ ՎՐԱՅ: ԹԻ՛ է որ արեւը մարդ մանեկէն ետեւ տղտ լուսաւորութիւն մը սկսի երեւնալ արեւմտեան հիւսիսային կողմերը, նշան է որ նոյն գիշերը կ'սկսի լուսած երեւցիքը պիտի պատահի այն կողմերը:

407. ՊՂՏՈՐ ՕՊ: ԹԻ՛ է որ լուսնի չորրորդ օրը լուսնի ծայրերը պզտոր անունուի, ամպոտ օդի նշան է:

408. ԹԻ՛ է որ լուսնին քովը քակ անունուի, ամպոտ օդի նշան է:

409. ՄԷԳ ՎԱՄ ՄԻՌԱՆՈՒՅ: ԹԻ՛ է որ եւիցէ օրուան ջերմութեան աստիճանը գիշերուէն ասպրեր ըլլայ, այն ատեն նշան է թէ երկրորդ օրը մեգ կամ մտախառն պիտի իջնայ:

410. ՀՈՎ: ԹԻ՛ է որ կղանակը հաստատուն ու չոր ըլլայ, նշան է որ շունչած հովը միօրինակ պիտի մնայ:

1 Աստուաները կրնն ատեննիս զեւ արեգակը շեւրած, երբեմն կը տեսնուի որ, բոլոր մեր ստորին գլուխուր թմանք մէջ (արեւման) մը պատեր է, որն որքանաւ շնոր կրնար տեսնել մեր գիւնացի կղան ամեն բաները բացի մեկ ստոր երբեմնայ մեկ կանդունէն զատ: այս երեւոյթին կ'ըսին Քէ՛, մշտը կամ մտախառն:

Բայ մեզը արեւակը շարժունն վեր բարձրանալուն պէս կ'սկսի ցրտիլ ու անոյտս ըլլալ: բայց երբեմն ալ թմանք ըլլալուն արեգակը ելնէն ետքն ալ քիչ մը ժամանակ կը մնայ, ու յետոյ անձրեկ պէս վար կը թափի: ընդհանրապէս մեզը աստուանէն զեւ ստատիկ

ԸՆԴՀԱՆՈՒՐ

ՄՔԱՄՈՐՏԵԱԿԱՆ ԳԻՏՆԵԼԻՔ

411. Հասարակորէն եօթընոր լուսնին վեցը մթնոդորսին մէջ օդի փոփոխութիւն կը պատճառեն. սակայն լրանալէն ետեւ ալ վեց անգամուն հինգը օդի փոփոխութիւն կը պատահի՝ վերջին ե առաջին երեք քառորդներուն ալ մշյմէկ օդի փոփոխութիւն կ'ըլլայ.

412. Մթնոդորսական փոփոխութիւնները ընդհանրապէս քառորդէն կամ գրեթէ լուսնի ամեն մէկ փոփոխութեանէն երկու օր առաջ կ'ըլլայ, ու երբէք խիստ քիչ կը պատահի որ միեւնոյն լուսնի քառորդներուն կամ փոփոխութեանց առաջին օրերը օդի փոփոխութիւն ըլլայ. Եւրոպէս կը գանուիս մասնաւոր օդի նման անյարմար գուշակութիւններ ալ, որոնք այս տեղ երկայն բարակ գրեթէ առ այժմ գանց ըրինք,

կ'ըլլայ, մթնութիւն մը կը պատճառէ. շատ մասնակ երկկայան ասնն ալ մասախուղ կ'ըլլայ, նաև մեծ քաղաքներու մէջ ալ առաւել մեծ ու սաստիկ: Երբիս ամեն կողմը մասախուղ չըլլար. հիւսիսային կողմեր մէջը անանկ թոնոր կ'ըլլայ, որ բոլոր տարին շարունակ անանկ կը մնայ, որն որ մեծամեծ միասնեցու ու զրգբաղդութեանց պատճառ. կ'ըլլայ՝ հմն տեղումներ երկայն ասնն որոտրդութեան համար եկող նուերան:

ՊՈՒՆԻ ԵՐՐՈՐԳ

ՀԱՍԵՐԵԿՕՐԻՆ

S U P P L

ԳՈՒՇԱԿԱԼՈՒ ԵՇԽՆՆԵՐ

1.

413. ՉՐԱՆՈՋԱՆ ԵՇԽՆՆԵՐ: Թէ որ երբեմն կազնի ծառը սօխրականէն աւելի պատուղ տայ, նոյն տարին շատ անձրեւ գարու նշան է.

414. Թէ որ տարւոյն միջին ջերմութեան աստիճանը բարձր ըլլայ, նըշան է որ սօխրաբար այն տարուան անձրեւը առատ պիտի ըլլայ.

415. Թէ որ արեգակը իւր անոյն կենդանութիւնը մտած ասնն՝ երկինքը ու

1 Հին ասննի երեկելի աստեղագէտը աստեղիտու երեկելի համաստեղութեան կամ աստեղաց խումբեան մէյնի կենդանոց ասնու գրան են, որն որ բոլորին մէկն Զուարէն յեղաւս զգրիպոս կ'ըստի, որ կենդանական բան է. այս երկնային աստեղաց կամարիս մէջ

Ը 12 երեկելի աստեղաց կայտը կամ համաստեղութիւն

բոտայ, նշան է թէ նոյն տարին հողմա-  
կոծ պիտի ըլլայ :

416. Հասարակօրէն թէ որ տարւոյն  
տար ասեմները հանդարտ ու առանց  
հոյսի օրեր ըլլայ, նշան է թէ յետոյ շատ  
մտաւոր միջոցներ ու որոտումներ պի-  
տի ելլէ :

417. Միայն ուրիշ շատ տեսակ  
կենդանաց պէտքէ շարժումներն ու  
ճառոց շատ կամ քիչ պառզ տուէն՝  
կամ նաեւ բուսոց ու ծաղկանց որպիս-  
տու թնկէն, յառաջիկայ տարին ու եղա-  
նակները կը գուշակուին :

---

ներ կը պարտնակէ, որն որ ամեն մէկ համաստեւ-  
թիւնը 30 անգամ աստիճան հեռաւորութեամբ գրեթէ ե-  
րարմէ մէկմէկ ամսուան ճամբայ հեռու են, ու արեգակը  
23 Ժամուս մէջ ամեն մէկ Ժամու 15 աստիճան տեղ ա-  
նելոյ՛ կրնորի զայ 360 աստիճան տեղ մէկ օրուան մէջ  
կը կատարէ :

Միւ 12 երեւելի աստեղաց կայտերը (կեպտա որ ք-  
սիկը) մեր ի մերոց կենդանու նմանութիւն մը ունե-  
նանքան՝ այն կայտերն ալ Խեղանալէքս կոչուի, որն որ  
տարւոյն շոտ երանակաց բաժանմանը նախաձ աստեղ-  
դի կը յատուէ. ասանն գարնանայն, ամառայն, աշն-  
նայն, ձմեռայն Խեղանալէքս :

Գարնան կէ Կենդանակրտնին կէ իւր Մարտ .  
Բուլ Ապրիլ . Երկաւոր Մայիս . ամառանակնին կէ Իւլ .  
Վերջն Զամիս . ուրիշ Զուլիս . զայ Օգոստոս . ամա-  
ռանակնին կէ Կէտ Սեպտեմբ . զայ Զոհակտեմբ . ու  
գեղեցաւոր Գոյնմեր . իսկ միւսնայնին կէ կէ Ելեւթ Զեպ-  
տեմբ . Զրէն Զոհեմբար . Զուլն Փետրվար . որն  
որ 4000 տարին հետէ օրացոյցներուն մէջ սիրանաձ-  
այն նշանի տեղ գործածել (նազմակէլ 1805, էրեւ 86) :

## ՏԵՐԻՈՅՆ

ՉՈՐՍ ԳԼԵՆԵՐՈՐ

ԵՊԱՆԱՊԵՆՈՐԷ

ԳՈՒՐԴԱՅԻՆՈՒ ՆՇԵՆԵՐ

2.

Ա Մ Ա Մ

418. ԶՐԱՆԶՐԱ ՆՇԱՆՆԵՐ ԹԵ՛ ԻՐ  
ձմեռը անձրեւային ըլլայ, նշան է թէ  
ամառուան եղանակի ալ չար կ'երթայ :

419. ԹԵ՛ ԻՐ ՓԻՆԿԱՐԱՐ ԱՄԻՍՅՈՐ ԱՆՃ  
րեւոտ ըլլայ, նշան է թէ ամառն ալ  
անձրեւային կ'ըլլայ :

420. ԹԵ՛ ԻՐ ձմեռուան մէջ անձ  
րեւը, ջուրը, ձիւնը առատ ըլլան, նը-

չան է թէ ամառուան մէջ շատ տաք պիտի ըլլայ :

421. Թիէ որ ամառուան ատեն առ ուաւօտները՝ կամ՝ երեկոյները ողբ որու տալու ըլլայ, անձրեւի նշան է :

422. Թիէ որ ամառը միջնոլորտին մէջ ձերմակ ամպեր անսնուին, կարկուտ գաւլու նշան է :

423. Թիէ որ ամառը կէս օրէն ետաքը դեղին ու ձերմակ ամպեր լեռան պէս վրայէ վրայ դիպուին՝ ու սաստիկ հովիշարժելով հորիզոնէն վեր բարձրանան, նշան է թէ կարկուտ պիտի գայ :


424. Թիէ որ ամառուան եղանակին մէջ արեւելեան կողմէն հովեր շնչելու ըլլան՝ և աստղերն ալ չափէն աւելի մեծ երեւնան, յանկարծակի անձրեւի նշան է :

425. Թիէ որ ամառը աստղերը բազմու թեւաբ մէկ տեղ անսնուին փայլուն ու պայծառ տեսքով, ազէկ օդի նշան է :

426. Թիէ որ ամառուան երեկոյները սաստիկ բամբակներ վիշէ, նշան է թէ նոյն գիշերը մտախուզ պիտի իջնայ :


427. Թիէ որ ամառուան ամիսները սաստիկ չոր երթայ, նշան է թէ արեւ-

ւադարձներու՝ մէջ եղած երկիրները՝ ու Եւրոպայի հարաւային կողմերը եղած անձրեւին կաթիլները, հասարակրէն չափէն աւելի մեծ կ'ըլլան :



3.

Չ Ա Ե Պ



428. Թիէ որ ամառը անտան անձրեւ գալու ըլլայ, նշան է թէ ձմեռը սաստիկ յուրա կ'ըլլայ :

429. Թիէ որ աշուեր խոնաւ ըլլայ, նշան է թէ ձմեռը շատ թեթեւ պիտի ըլլայ :

1 Արեւադարձ կ'ըստի արեւուն ըրած շրջանին այն երկու կետերը որոնց արեւագիտ հասան՝ ամեն հոն իր շրջանին վերջին կետ տեսելով, որոնք կը գտնուայ իր առաջի ըրած շաւրտուն վրայէն, ու ան երկու կետերուն վրայէն անգին շանյիւր այս կետերուն (որոնց մէջը հիւստաւսին կիսագնահին ու միւսն ալ հարաւային կիսագնահին մէջ կ'ենան), հիւստի կողմ եղածին յըստի արեւադարձ իւրեք կետի. և հարաւային կողմիւն կ'ըստի արեւադարձ արեւադարձը. որոնք հասարակութեան 33 աստիճան 16 աստիճան աստիճան թիւն ունին :

Արեւագիտ աստիճան երկու անգամ այս կետերուն վրայ կուգայ. թէ որ այժեղներ արեւագարձը երթալու ըլլայ, մեզի ամենն հեռախաղ կ'ըլլայ, իսկ թէ որ խեղդեանին մօտեցալու ըլլայ, մեզի ամենն մերձախաղ կ'ըլլայ :

430. թի է որ աշնան եղանակը չոր երթայ, նշան է որ ձմեռը խիստ շատ քամիներ պիտի շնչէ :

431. թի է որ ամառը հարաւային աւրեւմտեան կողմէն սաստիկ հով փչէ ու նոյն տանները օդը ցուրտ ըլլայ, նշան է թէ ձմեռը ստորաբար խիստ շատ անձրեւ պիտի գայ :

432. թի է որ աշնան ժամանակն ալ հարաւային արեւմուտքէն քամիներ շնչէ, ձմեռուան առատ անձրեւի նշան է :

433. թի է որ կռուիկ ըսված թռու չունենիրը տաննէն առաջ գալու ըլլայ, նշան է թէ ձմեռը անձրեւ և ձիւն շատ պիտի տեղայ :

434. թի է որ ձմեռը աւելի աւրեւելեան հիւսիւսային հովը սիրէ, հասարակորէն հալն, հարբուկիսի և գէշ հիւանդութեանց նշան է :

435. թի է որ կռուիկները այս կողմերս ուշ գալու ու անսուերու ըլլան, նշան է որ ձմեռն ալ ուշ պիտի մնայ :

436. թի է որ աշնան ժամանակ սչխարները՝ ուքոյնին հողը փորեն ու իրարու քով պառկին, ձմեռը շատ մլրիկ ըլլալու նշան է :

437. Նոյնպէս թի է որ եղները ոտքոյնին գետիսը փորեն, ձմեռուան մրրկին նշան կ'ըլլան :

438. թի է որ ձմեռուան ժամանակ ամառուան արտն եղած ամպերուն նրաման ամպ գանուի, կարկուտ ըլլալու նշան է :

439. թի է որ ձմեռը օդը որոտալու ըլլայ, առատ անձրեւի նշան է :

440. թի է որ ձմեռը ձերմակ ամպեր օդին մէջ գանուելու ըլլան, ձիւն գալու նշան է. մանաւանդ երբ որ օդը կակղցած ըլլայ :

441. թի է որ ձմեռուան մէջ երկնադոյն ամպերը սաստիկ տարածուած ըլլան, մանր կարկուտ գալու նշան է, որ սառած մշուշ է :

442. թի է որ ձմեռը երկնքի աստղերը բազմութեամբ մէկտեղ փայլուն ու պայծառ տեսնուելու ըլլան, սաստիկ ցուրտի նշան է :

443. թիւ որ գարուեր չոր ու ցուրա  
րլայ, նշան է թէ աշուեն ալ խոնաւ  
պիտի ըլայ :

444. թիւ որ կռուել ըստ թըն-  
չունները ժամանակէն առաջ անսուե-  
լու ըլան, նշան է թէ աշուեր երկայն  
պիտի սեւէ :

445. թիւ որ ամառը չափէն աւելի  
սաստիկ տաք ըլայ, նշան է թէ աշու-  
եր սաստիկ անձրեւոս պիտի ըլայ :

446. փորձուած է որ աշուեր սաս-  
տիկ ցուրա ըլայ նէ՛ ետեւէն անձրեւ  
գալու նշան է :

447. թիւ որ աշնան մէջ հիւսիսա-  
յին կողմէն ստէպ ստէպ փայլասակի,  
անձրեւի նշան է :

448. թիւ որ աշնան ամիսները չոր  
երթան. լաւրոպայի հարաւ կողմանց  
անձրեւի կաթիլները ընդհանրապէս ա-  
ւելի մեծ կ'ըլան :

449. թիւ որ աշնան գիշերները  
ցրտութիւնը սաստիկ ու օդն ալ մա-  
քուր ըլալու ըլայ, ու նշան է որ առա-  
ւօտուն ցոլ կամ եղևամբ կ'իջնայ :

450. թիւ որ փետրուար ամիսը  
անձրեւային ըլայ, նշան է որ գարու-  
երն ալ անձրեւային պիտի ըլայ :

451. թիւ որ ձմեռը ջրային նիւ-  
թերը առատ ըլան, նշան է որ գարնան  
մէջ սարսեթիւն պիտի ըլայ :

452. թիւ որ ձմեռուան մէջ ջուրը  
քիչ ըլայ, նշան է որ գարուեր ջա-  
ւեա պիտի ըլայ :

453. թիւ որ գարնան մէջ երկնա-  
գոյն սպիտակ ամպեր մթնոլորտին ա-  
մեն կողմը տարածուած ըլան, նշան է  
որ մանր կարկուտ պիտի գայ :

454. թիւ որ գարնան գիշերները  
սաստիկ ցուրա ըլայ անամպ ու պարզ  
օդով, նշան է որ առաւօտուն ստած  
մէգ ( եղևամբ ) կամ ցոլ պիտի լջնայ :

ՌՈՒՆԻ ԶԲՐՈՐԳ

ՕՊՔ

ՓՈՓՈՒՈՒԹԻԻՆՆԵՐԸ

ԳՈՒՇԱԿԱՅԻՆ ԼՄՄԸ

ՄԵԿ ՔԱՆԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ

I.

ԸՆԳՆՆՈՒՄ ԳԻՏՆԱԿԻ

Թէպէտեւ մարդիկ իննագէտներու  
 ու ()դագէտներու անխոնջ աշխատու-  
 թեամբը օգին կամ մթնոլորտին մէջ  
 պատճառած բնագիտական երևութից  
 գուշակութիւնները վեր ՚ի վերջը բիչ  
 մը կարողացան իմանալ , բայց կը փա-  
 փաքուէր անանկ մէկ պատկեր մը ու-  
 նենալ միշտ իրենց աչքին առջին՝ որ յայտ  
 նի ցուցնէր գեռը ըլլալիք մեծօրա-  
 կան երևութիւները , Սակայն շատ չան-  
 ցաւ , մէկէն երևան կընն անուանի  
 Աստղագիտներ երևեալի Գալիլէօս

ներ , Տրիկէզաներ , Ռէօմբըրներ ,  
 Ֆարէնհայթներ , Սօսիւրներ , Գանի-  
 էններ և այլն և այլն , որանկէլ բնագէտ-  
 ներ ու արիւղեաց բնութիւնը քննող ,  
 հմուտ անձինքներ , որոնք երկար ժամա-  
 կէ հետէ մարդուս վնարոսած ցանկալի  
 բաղձանքը բոլոր աշխարհի առջև յայտ-  
 նեցին , զանազան անսակի գործիքներ  
 գտնելով մթնոլորտին ամեն մէկ անսակ  
 երևութիւնը նախագուշակելու հա-  
 մար . որն որ ետեւէ ետեւ կատարե-  
 լա գործուելով՝ հիմա գրեթէ վերջին  
 կատարելութեան հասած կ'երեւի . ու  
 բոնց յարգը նորգարոյն մէջ նոր սկըսած  
 են շատեր իմանալու գործածելը ո՞րչափ  
 արդեօք օգուտ պիտի քաղուի երբ որ ա-  
 մեն մարդ իւր ամեր մէջ ասոնցմէ մէկ մէկ  
 հատ ունենայ (ինչպէս որ բոլոր Աւրոպայ  
 մանաւանդ Միւզլիա ու Գաղղիա ամեն  
 տան ու խանութներու մէջ ընդհան-  
 րապէս կը գտնուի) . որն որ իւր ու-  
 նեցած բազմութիւ օգուտներէն զատ  
 կրնայ յատկապէս անսակ մը զարդ ը-  
 լալ սենեակներու մէջ . Միմիայն գիտ-  
 նալու գիտաւոր կէտն ան է որ՝ եթէ  
 երբեմն այս գործիքները իրենց գու-  
 շակած լիտիտիութիւնը մթնոլորտին

մէջ չի պահելը ըլայ . ուրեմն ալ ընդհանրապէս պատահի , պէտք է բնաւ շփոթիլ . Այս միշտ պէտք է գիտողութիւնը շարունակել :

Այս գործիքներն են Զանգուակ ( պատմելիք ) Գերմուակ ( դերմեմելիք ) Խոնտալակ ( Անտիօնիք ) Եղալակ , հողալակ , անբեալակ , յայնալակ , հեղալակ . Ըրալակ , եւ այլն եւ այլն . Որոնցմէ մէկ քանին , մեր նպատակէն դուրս ըլայուն անոնց վրայ խօսին ալ հոս սեղոյ վանց ընելով կը թողունք Ֆիզիգահան անդհ կուլթիւն տուողներուն : Ուստի գործիքներուն մէջէն էն գործածականները առաջինները ըլլալով մենք ալ անոնց հնչպէս շինուելուն վրայ վերջը առանձին յաւելուածով կը խօսինք :

### ԾԱՆԻԹԱՓ՝

#### Ա Յ Ս Կ Ո Ր Ծ Ի Բ Ի Ն

ՅԸՅՈՒՑԱԾ ԵՃԱՆՆԵՐԸ

455. Թիէ որ ծանրալակ<sup>2</sup> գործիքին խողովակին մէջն սնդիկը մէկէն վար իջնայ կամ վեր ելլէ , նշան է որ Եղն ալ մէկէն ՚ի մէկ պիտի փոփոխի :

456. Թիէ որ սնդիկը շուամբ ցած նալու ըլայ , փոթորիկ ելլելու նշան է :

1 ՏՃ. Հագա թերզիսի :

2 Ծանրալակ բոված գործիքը 30 մասնալակ երկուցնու թեամբ ապակիէ շինուած խողովակ մըն է , մէջտընդիկ ըլլալով մէկ կողմը գոյ ու միւս մայրն ալ ձաւմ է , դնտակազ ըլլալով : Այս ապակիէ խողովակը տախտակի մը վրայ կը հաստատեն , ու տախտակին վրայ վերէն վար հաւասար աստիճաններ ու շափեր դնելով , օդին ամեն մէկ փոփոխութիւններուն տեսակները տախտակին վրայ կը նշանեն , որ երբոր խողովակին մէջն սնդիկը այն նշաններուն որին որ եղերը շուափէ , նշան կ'ըլայ այն փոփոխութիւնը երօք պատահելուն . Թեպէտէ երբեմն ալ իւր ցըցուցածէն տարբեր բաներ կը պատահի , բայց երբեք տրուած կանոններուն հաւանական թեանցը չ'իտակեր : Խողովակին մէջն սնդիկը մէյր վեր կ'ելլէ մինչև 29 կամ 30 մասնալակի , նորէն կ'սկըտի վար իջ-

357. Թիէ որ մթնոլորտին Հանդարտ  
ու խաղաղ եղած ասեմը սնդիկը վար  
իջնայ, անձրեւ գալու նշան է .

458. Թիէ որ խողովակին սնդիկը .  
վեր ելելու ըլլայ, օդը աղէկնալու նշան է .

459. Թիէ որ արեւմտեան կողմէն  
սասարիկ քամիներ փշած ժամանակ խո-  
ղովակին սնդիկը բարձրանալու ըլլայ,  
օդը բացուելու նշան է .

460. Թիէ որ ծանրաչափին սնդիկը  
բարձրանալու ասան արեւմուտքէն  
Հով շնչէ, նշան է որ Հովը արեւելեան  
պիտի դառնայ .

---

նայ մինչեւ Ս աստիճանը . սակայն պէտք է գիտնալ դու-  
շակութեանց մէջ ծանրաչափին վիճակն ալ, շէնէ դու-  
շակութիւնը ճիճ աղելի կ'ըլլայ, քիչու որ տեղ տեղ օ-  
դին ճնշումը շատ եւ տեղ տեղ ալ քիչ ըլլալուն, այս  
գործիքներով եղած գննութիւններն ալ Հաստատուն  
կանոն չի կրնար արուիլ : Կնան եւ առաջ, Կալիէոս եւ  
րեւելի աստեղարաշխը ընհանրուն վրայ զանազան  
փորձեր ընելէն ետեւ, կտացու որ կրնայ անսակ գործիք  
մը շնորի, որ օդին փոփոխութիւնները ժամերով աւ-  
առջ զուցընէ . սակայն զեռ այս խորհուրդին վրայ կե-  
ցած ստեն յանկարծակի անսպորդն մահուան զոհ ըլ-  
լալով գործիքը անկատար մնաց : Ուստի իւր երեւելի  
Տորիկոս աշակերտը Կալիէոսի կարծիքը ստուգելով  
ու սնդիկն վրայ զանազան փորձեր ընելով 1633ին Պա-  
սօճէթուր կամ Ժանրուալի եւ կամ Երազուլ ըրժամ գործիք  
մը շնորեց, ու իր յատուկ անուամբ քարտէկտն խո-  
ղով ալ կ'ըստի :

461. Թիէ որ սնդիկը մեկէն վար  
իջնայ, նշան է որ օդն ալ մեկէն պի-  
տի աւրուի .

462. Թիէ որ ձմեռ ժամանակ Հա-  
րաւէն Հովեր փշած ասան սնդիկը վար  
իջնայ, սառեւըը Հալելու նշան է .

463. Թիէ որ օդը սառած ասան  
սնդիկը վար ինչած ըլլալով մեկէն վեր  
բարձրանալու ըլլայ, նշան է որ նոյն օ-  
րը կամաց կամաց օդը պիտի բացուի .

464. Թիէ որ ամառ եղանակի մէջ  
Հարաւային Հովերու ասան սնդիկը  
ցածնայ, փոթորիկ ելլելու նշան է .

465. Թիէ որ օդը քանի մը օր աւ-  
րած ու ծանրաչափը քիչ քիչ վեր բարձ-  
րանալու ըլլայ, նշան է որ ետքը օդը  
պիտի բացուի, ու բաւական ժամա-  
նակ աղէկ օդեր պիտի վայելնիր .

466. Թիէ որ արեւմտեան քամի  
շնչած ասան սնդիկը վար իջնայ, անձ-  
րեւ գալու նշան է .

467. Թիէ որ օդը քանի մը օր ա-  
ղէկ ելլալով ծանրաչափին սնդիկը  
քիչ քիչ վար իջնալու ըլլայ, առատ  
անձրեւ գալու նշան է .

468. Թիէ որ օդը աղէկ ըլլալու ա-  
սան սնդիկը կամաց կամաց վար իջ-

նայ, շատ հաւանական է որ սաստիկ հոգիեր շնչեն:

469. Թիէ որ ամառուան եղանակին մէջ արեւմտեան հարաւային հոգիեր շնչած ատեն (որ ժամանակ ոգն ալ սաստիկ ցուրտ ըլլայ) սնդիկը վար իջնաւ լու ըլլայ, առատաբար անձրեւելու նշան է:

470. Նոյնպէս առատ անձրեւ կուգայ՝ Թիէ որ աշնան ժամանակն ալ սընե դիկը վար իջնայ հարաւային արեւմուտեան քամիներ ու ցուրտ օրեր քրած ժամանակը:

471. Թիէ որ մթնօրորօք ամպով պատած ու նեղացուցիչ եղած ատեն սնդիկը վար իջնայ, նշան է որ մրրիկ պիտի ելլէ:

472. Թիէ որ ձմեռուան ատեն խոզ դովակին սնդիկը դէպ ՚ի վեր ելլէ, նշան է որ ջրերը պիտի սառին:

473. Թիէ որ ցուրտ ժամանակ սնդիկը վար իջնայ, նշան է որ եղեամ պիտի ըլլայ:

474. Թիէ որ ցուրտ եղած ատեն սնդիկը վեր ելլէ՝ ճիւն գալու նշան է:

475. Թիէ որ ծանրաչափին առաջ լուց փոփոխութիւն մը գուշակելէն

ետքը՝ մէկէն օդը փոխուի, նշան է որ ինչ փոփոխութեան տակ մտաւ նէ քիչ ատեն պիտի տեւէ:

476. Թիէ որ քանի մը օր աղէկ ու պայծառ օդեր ըլլայ ու սնդիկը կամաց կամաց վար իջնայ, նշան է որ գէշ ու անպարզ օդեր պիտի յաջորդէ:

477. Թիէ որ սնդիկը շարունակ քիչ քիչ վեր ելլէ, նշան է որ աղէկ եղանակները երկայն ատեն պիտի մընան:

478. Վերջապէս սնդիկին փոփոխակի շարունակ վեր վար իջնալէն ու ելլալէն՝ յաջորդ փոփոխութիւնները կը գուշակուի:



3.

# Տ Ե Ր Ա Մ Պ Մ Ֆ

## ԳՈՐԾՈՒԻՒՆ

### ՅԸՑՈՒՑԸԾ ԵՇԱՆՆԵՐԸ

486. ԹՒՔ որ օգին շերմութիւնը շերմաչափ՝ գործիքին մէջի եղած սրնդիկին ազդելու ըլլայ տարութեան աստիճանին շատութեանը ու քիչութեանը նայելով, սնդիկը վեր ու վար կ'ելէ կ'իջնայ:

1. 1600 ին ամենները Հոլանտացի Կուռնէիտ Տրեպպել անունով երեւի բնազինը, առջի բերան մէկ գործիք մը հնարեց, որով օգին վերմութեան ու ցրտութեան աստիճանները կը շարուէր, բայց շատ անկատար ըլլալուն երբ որ 1634 ին 1 Օտտայն մէջ մեռաւ, Ռեօմբեր անունի Գաղղեացին այս գործիքը կատարելագործեց եւ անունը դրաւ ջերմութեան, ուստի այս վերմաչափ ըստած գործիքը ծանրաչափի նման ապակիէ խողովակ մըն է (բայց ծանրաչափէն միայն անով կը տարբերի, որ խողովակին երկու կողմն ալ բոց ըլլալով մէջի եղած սնդիկը բնաւ օգին հետ հաղորդակցութիւն չունի) որուն վարի ծայրը գնտայանն է, ստոր մէջ ալ սնդիկ կայ, ու ծանրաչափ գործիքին նման տախտակի մը վրայ հաստատուած է, որուն վրայ ալ գանազան

487. ԹՒՔ որ Ռեօմբեր վերմաչափ՝ գործիքին սնդիկը 80 կամ 100 աստիճան բարձրանալու ըլլայ, յայտնի կ'ըլլայ որ երկրիս կամ նաեւ ուրիշ բան այն աստիճան ատրութեան հասած է, եթէ շուր գանուելու ըլլայ, եւ ալ պիտի սկըսի:

488. ԹՒՔ որ սնդիկը 0 աստիճանէն

աստիճաններ քաշուած: Այս աստիճաններուն վրայ ալ օգին վերմ ու ցուր ըլլաւ փոփ խման շարք կայ, որին որ շարժանկ սնդիկը վեր էլլելուն ու վար իջնալուն ամեն մէկ փոփոխութիւն կը դուռնալի: շատ երեւելի ընա կններ շատ տեսակ վերմաչափեր շինած են, ինչպէս Ռեօմբեր, Կեղսիտս, Ֆրարէնհայմ եւ այլն որոնց շինածը իրենց անուամբը կոչած են, ամեն մէկ ազդ իրենտրած վերմաչափը գործածէ, ինչպէս են Կեղսիտացիք Ֆրարէնհայմի վերմաչափը կը գործած են, Կեղսիտացիք Ռեօմբերինը եւ այլն եւ այլն, որոնց թեոցը բաժանուած ալ մեկնորոշ չէ, այլ իրարմէ տարբեր բաժանումներ ունին: Այս գործիքը այնչափ օգտակար է թէ գիտուններու եւ թէ բազմաքանի եւ ղեղաքի մարդկանց ամեն օրուան գործընրու:

1. Ռեօմբեր Գաղղեացիին շինած վերմաչափ որին որ դրն թէ հիմա ընդհանրապէս ըստ մեծի մասին շատերը այս կը գուժանեն, աստիճանաց ու շարժելու բաժանումներըն զ աստիճանին մինչեւ 100 աստիճան կը բարձրանան, որն որ անանկ աստիճակ տարութիւն մը կը ցուցնէ, որուն մէջ ջուրը եփ էլլելու 0 աստիճանէն վար մինչեւ խողովակին վարի ծայրը անանկ աստիճակ ցրտութիւն մը կը ցուցնէ, որուն մէջ ջուրը կ'ըսկըսի սառել, 0 աստիճանէն սնդիկը քանի վար իջնայ, այնչափ ցրտութիւնը եւ եւէ ետեւ կը սաստիկանայ: Այնպէս ինտիկը մէջը միւս բաժանումներն ալ իրարմէ ցուրտ կամ, իրարմէ տար:

վար սկըսի իջնալ՝ մինչև Զերմաչափ  
գործիքին խողովակին ծայրի գնասկը  
նշան է որ երկիրս նաև որ եւիցէ  
բան այն աստիճան ցրտացած ու պա-  
ղած է, թէ որ ջուր գանուելու ըլլայ,  
մէկէն պիտի սառի:

489. Թիէ որ սնդիկը<sup>0</sup> աստիճանէն  
սկըսեալ շատ վար իջնայ, նշան է որ  
ցրտութիւնն ալ այնչափ առաւել պի-  
տի աստիճանայ:

490. Թիէ որ սնդիկը մինչև վարի  
ծայրի գնասկին երթայ դպչի (որն որ  
խիտա քիչ անգամ կը պատահի) նշան  
է որ շուէջը բերնէ դուրս ելած ժա-  
մանակ պիտի սառի:

491. Թիէ որ յանկարծ Զերմաչափը  
70\_72 աստիճանէն մինչև 110\_112  
աստիճան եւ կամ աւելի բարձրանայ,  
խորշակի նշան է:

492. Թիէ որ Զերմաչափը երբեմն  
անանկ պատահի որ պարզ ու չոր օրե-  
րը կ'աստիճանէն մինչև 5 աստիճան  
ցրցունէ, նշան է որ՝ եթէ երկրիս վը-  
րայ ձիւն գանուելու ըլլայ չի պիտի  
հալին:

493. Թիէ որ օդը խոնաւ եղած ա-  
տեն Զերմաչափը<sup>0</sup> էն 5 աստիճան ցը-

ցունէ, հաւանական է որ երկրիս վը-  
րայի ձիւնըրը հալին:

494. Երբեմն Զերմաչափը կ'աստի-  
ճանէն մինչև 5 աստիճան եղած ա-  
տենն ալ ձիւն կուգայ:

495. Թիէ որ բարեխառնութեան  
աստիճանը<sup>0</sup> էն վեր ելլէ՝ հաւանական  
է որ կարկուտ կրնայ գալ, բայց եր-  
բեմն անկից վար եղած աստենն ալ կու-  
գայ:




4.

ԽՈՒՆԱՅԻՆՈՒՄԸ



ԵՅՍ ԳՈՐԾՈՒԻԹԻՆ

ՅԸՑՈՒՑԱԾ ՆՇԱՆՆԵՐԸ



496. Թիէ որ խոնաւալով<sup>1</sup> գործիքին  
մէջ տեղի կախուած մաղը, շարունակ

1. խոնաւալով ըստ գործիրով մթնոլորտին մէջ  
եղած չորութեան կամ խոնաւութեան աստիճանը կը-

միեւնոյնը մնայ , ըսել է որ օդն ալ մի-  
ահերպ չոր կամ խոնաւ է :

497 . թիէ որ գործիքին մազը սկը-  
տի քիչ քիչ երկնաւ , ըսել է որ օդն  
ալ խոնաւութեան սկըսած է :

498 . թիէ որ մազը խիստ շատ վար  
երկնայ , ըսել է որ օդն ալ շատ թաց  
ու սաստիկ խոնաւ է :

499 . թիէ որ մազը սկըսի կարճնաւ ,  
ըսել է որ օդն ալ սկըսած է չորնալ :

500 . Նմանապէս ամեն օրուան խո-  
նաւութիւնը ու չորութիւնը կրնայ

նշանուիլ : Նաեւ ջերեկը առտուընէ  
որչափ խոնաւ կամ չոր ըլլալը կրնայ ջը-  
ջունիլ :

501 . թիէ որ 0 աստիճանին Հասնի ,  
նշան է թէ օդը սաստիկ չոր է , որ ը-  
սել է ալ անկէ աւելի չորութեան չի  
կրնար Հասնիլ :

502 . թիէ որ մազը 100 աստիճանին  
Հասնելու ըլլայ , ըսել է որ օդը խիստ  
չատ թաց ու խոնաւ եղած է , անանկ  
որ ալ չի կրնար անկէ աւելի խոնաւ  
կամ թաց ըլլալ :

մազուի , որն որ շարունակ ամեն օրուան եւ ամեն մէկ  
ժամուան մէջ եղած փրմութիւնը ու թացութեանը , ի-  
րարմէ որչափ աւելի կամ պակաս ըլլալը կը յայտնէ : Շատ  
տեսակ խոնաւաւորներ կը գտնուին . քայք ամենէն ա-  
ղեկը եւ գրեթէ բոլոր խոնաւալոյս գործիքներն երե-  
ւելին Սոսիք Գաղղիացի երեւելի ընտանին ու անուա-  
նի Փիլիսոսփոյցին Տարածն է որն որ պարզապէս մազի  
թիւնը շինուած է : Ասիկայ բոլոր շրջանակաւ տարե-  
տակ մը ունի , որուն վրայ գտնազան աստիճաններ ըսչ-  
ուած են , որոնք մինչեւ 100 Հաստար աստիճաներու  
կը բաժանին 0 աստիճանը սաստիկ չորութիւն , եւ 100  
երրորդ աստիճանը սաստիկ թացութիւն կը զրոյնէ :  
Նմանապէս միւս բաժանութիւններն ալ երեւոյ յարմա-  
րութեանը նայելով միջին չորութիւն , ստորին չորու-  
թիւն , պարզ չորութիւն , թեթեւ չորութիւն , սաս-  
տիկ չորութիւն կամ խոնաւութիւն եւայլն եւայլն :  
Մտղին մէկ ծայրը շրջանակն մէջն երկրոցած՝ ուրիշ  
տախտակի մը վրայ Հաստատուած է . ու միւս ծայրին  
ալ փորթիկ կապարեայ եւ կամ ուրիշ նիւթն դրսակ  
մը կախուած է : Թեկը ուղիղ եւ անշարժ կենալու Հա-

մար : Այս գործիքը ամեն տան մէջ եւ ամեն սենեակ  
կրնայ դրուիլ , նոյն տեղոյն խոնաւութիւնը կամ չո-  
րութիւնը խոնաւալու Հաստար՝ նաեւ անկողնոյ վրայ դր-  
ուելով անոր չորութիւնը ու խոնաւութիւնը կրնայ ի-  
մացուիլ : Այս նաեւ ուրիշ տեսակ խոնաւալոյ գոր-  
ծիք մը , որ զանիւնէն խոնաւալով կրտուի , գրեթէ ա-  
սիկայ միշտ զրոյնէլու Հաստար՝ ընդհանուր եղած է ,  
որն որ ձագառի ձեւով քայք քիչմը կամարածն շինուած  
է ապակիե խողովակով քիթը վար ձաւած ու նաստա-  
նի մը վրայ Հաստատուած , որուն ծայրերէն մէյմ կզըն-  
տակ կախուած է որ եթեղով ( Տեղուկ ) միջոյրաբն  
չորութեանը ու խոնաւութեան աստիճանները կը ջը-  
ջունէ :

Ծ.

ՅՕԳԱՉԱՓ

ԵՅՍ ԳՈՐԾՈՒՐԻՆ  
ՅԸՑՈՒՑԱԾ ԵՇԱՆՆԵՐԸ

503. Թե՛ որ կ'ուզես որեւիցէ օրուան (հասարակօրէն գարնան սկիզբները, եւ աշնան վերջերը) միմիայն օղբ մարուր եւ պարզ՝ գիշերները որ եւիցէ անդ՛ մը ինչպճ յօղբ իմանալ, որոշեալ չափով շինուած յօղաւո՛ր՝ ըսուած գործիքը, գիշերը բաց օղբ ձգելով, ա-

1. Մարդիկ ուզելով որեւիցէ երկրի մը վրայ ուրոշ ժամանակուան մէջ ինչպճ յօղբ չափել ու իմանալ, գործիք մը հնարած են, այս գործիքս որ յօղաւո՛ր կ'ըսվե, անանկ պարզ ու գիւրբն կերպով շինուած է՝ որ ամեն մարդ ո՛վ որ ուզէ կրնայ շինել ու գործածել. բաւականօր, եռանկունի կամ չորջանակի ձեւով, մետաղեայ նիւթէ, որ առաջոց ազիկ մը մարբելով կշեւու ու անոր որոշեալ չափը իմանալու է, ու յետոյ գործիքը միջնորոտը ջինջ ու մաքուր եզած ամեն առջի երեկոսին, շաց օղբ երկրի վրայ կը գծեն, ու առաւօտուն ար-

ուաւօտուն կշեւու ըլլաւ, գործիքը իւր առջի սովորական կշեւէն որչափ աւելը գալու ըլլայ՝ ըսել է որ նոյն օրը այնչափ յօղ ինչպճ է, նոյնպէս ալ եղեամի համար, լ յնպէս նաեւ ամեն օր կրնաս քու փորձդ շարունակել .

Զ.

ՅՈՂԱՉԱՓ

ԵՅՍ ԳՈՐԾՈՒՐԻՆ  
ՅԸՑՈՒՑԱԾ ԵՇԱՆՆԵՐԸ

504. Թե՛ որ հոյները մէկ ժամուն մէջ մէկ մղոն անդ երթան, ըսել է որ հազիւ թէ հով ըլլալը կը նշմարուին .

505. Թե՛ որ հողմաչափ՝ ըսուած

ընդաւր շեւած կամայ մը վերցընելով կը կշեւն ու որչափ աւելի գոյ իրեն բուն կշեւքեն, կը նշանեն. որն որ նոյն օրուան ինչպճ յօղին չափը կ'իմացուի, նոյնպէս հետեւեալ օրն ալ նոյն գործողութիւնը կրնայ ըլլալ, միայն թէ նայելու է որ գործիքը մաքուր ըլլայ :

1. Հովն ընթացքը ու ուղղութիւնը իմանալու համար, շատ երեւելի բնագին ետեւէ ինկած են իմանա-

գործիրին վրայ հողմնց ընթացքը 2—3 մղոն անդ ցըցունէ, ըսել է որ քիչ մը հով ըլլալը պիտի զգանք :

506. Թիէ որ գործիրը 10 էն մինչ չեւ 15 մղոն ցըցունէ, ըսել է որ սիրուն զեփուռ մը սկըսած է շնչել :

507. Թիէ որ մինչեւ 20 մղոն ցըցունէ, ըսել է որ հովերը զօրաւոր են :

508. Թիէ որ գործիրը 25 մղոն ցըցունէ, ըսել է որ քամիները սաստիկ շնչել սկըսած են :

509. Թիէ որ հողմնաչափը 30—40 ցըցունէ, ըսել է որ զօրաւոր կամ մեծ հով պիտի ըլլայ կամ եղած է :

510. Թիէ որ 60 էն 80 մղոն հողմնց ընթացքը ըլլայ ըսել է որ մրրիկ ելած է :

511. Թիէ որ մինչեւ 100 մղոն երթայ ըսել է որ անանկ սաստիկ փոթորիկ ելած է որ ծառերը իրենց արմատէն ելլելով ու շէնքերը աւրարկելով պիտի կործանին :

512. Բնդհանրապէս այլ եւ այլ հողմնաչափներով փորձուած է որ մեզմ

րու, բնեկու ու դիտելու թէ՛ արդեօք աշխարհիս վրայ շնած հողմերը ո՞ր սաստիկան սաստիկութիւն, եւ կամ թէ՛ ո՞ր երկրին հովն աւելի սաստիկ ու զօրաւոր է, ու մէկ օրուան կամ ամսուան մէջ, այս ինչ որդեակ երկ-

(միւլայիմ) հովերը մէկ երկվայրկեանին մէջ 10 ուրք անդ կ'երթան :

513. Միջակ հովը մէկ երկվայրկեանին մէջ 16 ուրք :

514. Մաստիկը մէջ երկվայրկեանին մէջ 24 ուրք :

515. Հանկարծաշունչ հողմը մէկ երկվայրկեանին մէջ 35 ուրք :

րի մը վրայ ի՞նչ կարգով հողմը փչած են եւ կը փչեն : Այս գաղտնիքները բարձրագոյն գիտութեանց հմուտ մարդիկ, շատ աշխատանքով գործիր մը հնարեցին, ու նոյն գործերով (որն որ կողմապէ՛ կ'ըլլայ) իմացուցին, հողմոց սաստիկութիւնը ու շուտութիւնը : Ասկից ետքը շատերը շատ տեսակ հողմնաչափ գործիրներ շինեցին : Այս քանակն տեսակ հողմնաչափ գործիրներն զատ նոր գարոյս անուանի օգարանները ուրիշ նոր տեսակ պարզ հողմնաչափ գործիր մը հնարեցին, որ զրեթէ վերջին կատարելութեան հասած կը համարուի. ինչու որ ի՛նչ թէ՛ միայն հողմոց զօրութիւնը ու շուտութիւնը կը յայտնէ, այլ նաեւ ամեն մէկ օրուն ու ամեն մէկ ժամուռ, ամեն մէկ վայրկեան ու երկվայրկեանին մէջ փչած հողմն ուղղութիւնը, սաստիկութիւնը, օտարերութիւնը ու ըրած ընթացքը մղոնաւ իմաց կուտայ : Այս գործիրը գրոշով մը սլաքի ձեով ցուցակի մը հետ հազարգում թիւն անի, որ ցուցակը գրոշին շարժման համեմատ մէկ թղթէ տարիարակի մը վրայ կը դառնայ, եւ թղթին վրայ կոհակածն զիծ մը կը նկարէ, այս երկուքը մէկտեղ (այսինքն սլաքը ու թուղթը) տեսելէ մէջ սեղանի վրայ հաստատուած է, այս սեղանին վրայ հաստատուած կապարեայ գրիչը ժամացուցին մեքենային ազդեցութեանը տակ զրուած է, ու թուղթը օրուան ամեն մէկ ժամուռն համար մատուր բաժնուած ըլլալով, ամեն մէկ վայրկեանին համար ճիշտ տեղեկութիւն կըրնայ անուրի :

(Բնական գիտութիւն, 1849 Եւրոպա լրագիր) :

516. Թեթեւ վոթորիկը մէկ երկ-  
վայրկեանին մէջ 73 ուար :

517. Միջակ վոթորիկը մէկ երկ-  
վայրկեանին մէջ 49 ուար :

518. Մասսիկ վոթորիկը մէկ երկ-  
վայրկեանին մէջ 51 :

519. Նսեւ կը գանուի անանկ ա-  
հագին վոթորիկներ որ 120 քն մինչեւ  
150 ուար կրնայ երթալ :

7

ԱՆՁԻՔԻ ԱՉԱՓ

ԱՅՍ ԳՈՐԾԻՐԻՆ

ՅԸՑՈՒՑԱԾ ԵՇԱՆԵՐԸ

520. Թե՛ որ անիւնաւո՛ր 1 քունա՛ծ  
գործիքը երկրիս վրայ գրուելու ըլլայ :

1. Բնագէտները իրենց անհուն աշխատութեամբը  
ընթեան ամեն մէկ ֆիզիքական գաղանց վրայ ման-  
րաման գննելով : Եռնաց եւ արարացոց ունեցած գի-  
տութիւնները զերազանցէն ետեւ , օրէ օր տեսակ  
տեսակ ջուրեր գտնելով բոլոր անկատար մնացածները

շատ անձրեւէի քանակութիւն կը պա-  
րունաիէ :

521. Թե՛ որ անձրեւաչափը երկրէս  
քիչ մը վեր դնես երկրիս վրայի եղած  
քանակութիւնէն , քիչ անձրեւէի քանա-  
կութիւն կը պարունաիի :

522. Թե՛ որ 20 մատ ու 5 գիծ  
անձրեւ գալու ըլլայ , ըսել է որ բա-  
ւական անձրեւ եկած է :

523. Թե՛ որ 50 մասնաչափ անձ-  
րեւ գալու ըլլայ , ըսել է որ յորդ կամ  
ջրհեղեղն նման անձրեւ եկած է :

524. Թե՛ որ 26 մասնաչափ ու 8  
գծաչափ անձրեւ գալու ըլլայ , ըսել է  
որ սասաիկ անձրեւ եկած է :

525. Թե՛ որ անձրեւաչափը տա-  
նեաց վրայ գրուի , միւս երկու չափե-  
րէն քիչ անձրեւէի քանակութիւն կը

կատարելագործեցին եւ կը կատարելագործեն ու անոնց  
պատճառները կը մեկնեն : Այս անուանի գիւտերն մե-  
կն ալ անձրեւաչափ ըսուած գործիքն է , որն որ՝ որ-  
եւիցէ քաղաքի մը կամ տեղոյ մը վրայ եկած անձրեւը  
ճշգրտեամբ կը չափուի : Այս անձրեւաչափ ըսուածը  
տեսակ մը նիւթ է շինուած գործիք մըն է , որ թէ տան-  
եաց եւ թէ երկրի վրայ կը դնեն , վրան կարգ կարգ  
ատտիճաններ ու թուանշաններով չափեր ու գանազան  
նշաններ հաստատելով , որ ամեն մէկ ժաման մէջ ե-  
կած անձրեւին քիչ մը քանակութիւնը ու չափը կամ բանի  
մասնաչափ ու գծաչափ ըլլալը յայտնի կը յըջուի :  
Այս գործիքին վրայի չափերը ընդհանրապէս մասնա-  
չափի ու գծաչափի վրայ շինուած է :

պարունակի .  
 526 . Այսպէս հետզհետէ քանի որ  
 չափերը բարձր ըլլայ , այնչափ ալ քիչ  
 անձրեւի քանակութիւն կը պարունա-  
 կի .

427 . Շատ ժամանակ հասարակա-  
 ծին տակը ; անձրեւը մէկ մնտ արամա-  
 դիժ կրնայ ունենայ .

ԱՍԻՆԵՄԱԾ

ինչպէս որ անդին զանազան տեսակ  
 գործիքներուն վրայ խօսած աստննիս  
 խոստացեր էինք որ այն գործիքներուն  
 մէկ քանիներուն և կամ թէ էն պիտուա-  
 կաններուն ու գործածականներուն վը-  
 ղայ զատ յաւելուածով խօսիլ , անոնց  
 քննչէս շինուիլը իմացընելով . ահա  
 սոյն յաւելուածով մէկ քանի տեսակ  
 գործիքներուն վրայ վեր 'ի վերջոյ տե-  
 ղեկութիւն մը կուտանք ; նաև զանոնց  
 շինուելուն կերպերն ալ ցրցունելով ,  
 որուն հետ եւս կ'աւելցընեմք մէկ քա-  
 նի հարկաւոր գիտելիքներ , որոնց գոր-  
 ծածութեանը խիստ շատ հարկաւորու-  
 թիւն ունենալը արդէն յայտնի է . թիւ-  
 պէտ ասանկ ամենահարկաւոր նիւթի  
 մը վրայ աւելի ու ընդարձակ տեղեկու-  
 թիւն տալ մեզ կը վայելէր , բայց այս  
 տեղ մեր նպատակէն դուրս ըլլալուն

այսքանս հիմնուի Հիմն բաւական կը սեպենք, մնացած միւս աւելի տեղեկութիւններն ալ ուրիշ բարեպատեհ ժամու մը պահելով, որն որ այն մասին վրայօր այ զատ աշխատասիրած եմք, բարերարի մը առատաձեռնութեանը սպասելով . ուստի Հիմն կ'սկըսինք ծանրաշափին մէկ քանի տեսակին շինուելուն վրայ, ու նաև ջերմաշափին և այն գործիքներուն վրայ խօսիլ գիտելու քօր հանդերձ .

**Ծ Ա Ն Ի Պ Ս Փ**

Թե ինչպէս պետք է ծանրաշափ գործին շինել:

Օգտատի կամ ծանրաշափ գործիք շինելու համար, նախ պետք է սրտել ապակիէ անանկ տեսակ խողովակ մը որուն մէկ ծայրը գոց ըլլալով՝ մասի մը չտի ալ հաստութիւն ունենայ, եթէ երկու ծայրն ալ բաց ըլլալու քայ՝ մէկ ծայրը կրակի վրայ դնելով լու մը իրար

1 Գառնութիւն:

միացրնելու է, անանկ որ ամենեւին ծակ կամ օդ ներս մանելու տեղ մը չունենայ .

Ըսկէց ետքը խողովակին մէջի օդը հանելու է, չէ նէ մէջի դրուած հեղուկը մար վեր չի շարժիր . ու գործիքին մէջի դանուած օդը, մէջի եղած հեղուկին փայ սաստիկ ճնշում մը ընելով կ'ստի բաց եղած բերնէն դուրս թափիլ . խողովակին օդը պէտք է հեռու տեսայ կերպով հանել . խողովակը քիչ մը կրակի փայ պարտաւորելու է ինչու ուան որ սկրսի մէջի օդը անսորանող . ետքը բաց բերնէն քիչ մը մողիկ (ժիւլա) դնելով նորէն կրակին ջրցունելու է, անանկ որ մողիկն տաքնալուի մէջի օդը անսորանայ ու դուրս ելլէ . Ըսանկ նորէն մէյմ'այ կրկնելու է՝ մինչև որ խողովակին մէջի օդը կատարեալ ելլէ՝ ու գործիքն լեցուի . այս լրմննայէն ետեւ՝ բաց բերանն ալ լու մը գոցելու է ու մետաղեայ տախտակի մը վրայ միացընելով հաստատելու է .

Միտիկը խողովակին մէջ լեցընելու ժամանակ աղէկ զգուշանալու է որ սրնգիկը մարուր ու զուտ ըլլայ, չէ նէ գուշակութեանը վրայ տարբերութիւն

կրրայ, հեղուկին ծանրութեանը պատ-  
ճառաւ : Ուստի մարքելու համար ալ  
պէտք է որ մարուր մորթ մը անցնել  
մէկ քանի անգամ, մինչև որ ալ սկստի  
մորթը իւր գոյնը փոխուել :

Խողովակը փան թելերով հաստաւ-  
ուած մետաղեայ տախտակը պէտք է ու  
դին փոխփոխութեանցը համեմատ հա-  
ւասար աստիճաններու բաժանել հե-  
տեւեալ կերպով, ու այն ամէն մէկ բաժ-  
նուած աստիճաններուն դիտեցնել ալ  
պէտք է օդին մէջ պատահելու փոխ-  
փոխութեանց անուները նշանել :

Խողովակին էն վերջի ծայրը պէտք  
է զ մը դնել, ու անկէ սկսել ետեւէ  
ետեւ յաջորդաբար թուանշաններ նշա-  
նակել 1, 2, 3, 4, 5 և այլն բնւոյով : ու  
բոնց առջին ալ պէտք է գրել օդին փո-  
փոխութեան անուները : Խողովակին  
էն վերի ծայրը կամ թուանշանը հա-  
տած անղը կը ջրցուեն, սնդկին իստա  
բարձրացած մասը, որ գնտակին վարի  
կողմէն սկսելով մինչև 28 բթաչափի  
կը հասնի : ուր անղ որ նշանուած է  
անդին կամ որդ օր : 27 երորդ բթաչափ  
աստիճանին առջևը նշանելու է 27, 28  
երորդ գծին առջևը նշանելու է 27-

փոխան : ասկէց ալ վարինը կը ջրցուեն  
հող և անի : Երջագէս շարուեակելու  
է միւսներն ալ, ամեն մէկ օդի փո-  
փոխութիւն պատահած ժամանակը,  
խողովակին վայ դիտելով, ու որ աս-  
տիճանին վրայ սնդկը կեցեր է նե՛ ա-  
նոր դիմացը նոյն փոփոխութեան անու-  
նը նշանելով, և այդպէս բոլոր մթնո-  
լորտական փոփոխութիւնները կրնայ  
ցուցուիլ կամ նշանուիլ նոյն խողովա-  
կի տախտակին վրայ :

Գազղիացիք իրենց գործածած օ-  
դաչափները՝ աստիճաններու հետեւ-  
եալ կերպով կը բաժանեն : նախ փոփո-  
խութեան բառը, երկրորդ լուս, երրորդ պոյ-  
ծաւ, չորրորդ ստորին լուս, հինգերորդ ան-  
շիւ կամ հող, վեցերորդ ստորին անշիւ,  
եօթներորդ փոփոխութեան և այլն : Իսկ Եօնա-  
րայի կամ լաւ եւս բոլոր Մեծին Տիրի-  
տանիոյ մէջ գործածուած ծանրաչափ-  
ներուն աստիճանները հետեւեալ կեր-  
պով կը բաժանեն : փոփոխութեան բառը 28 աս-  
տիճանին գէմը կը գնեն : ասկէց ետքը  
կարգաւ կուգան անիւնը, անիւն-պն, փո-  
փոխան, լուս, պոյծաւ, լուս և այլն և այլն  
եղանակները :

Այս ամեն բաները լրմնայէն ետեւ

ուղղահայեաց գիրքով պատէ մը վար կախելու է, ու անկէջ ետքն ալ սկըստելու է շարունակել գիտողութիւնները:

Կրնայ ըլլալ որ օգտաշար կեցած անդէն վերջընելով ուրիշ անդ մը գնել պատահի, ու այս ընելու համար պէտք է աւելի զգուշանալ որ խողովակին մէջը օդ չի մննէ:

Երկուստեք կան ասոր նման անհամար գիտնալու արժանի գիտողութիւններ որոնք այս անդ զանց կ'ընենք:

ՈՒՐԻՇ, ՏԵՍԵԿ

ՕԳՈՍՓ

ԿԱՍ

ԾԱՆՔԱԶՓ

Թե՛ Բնայեա պետք է ամենապարզ պետա՛յ ծանրապատ՛ մը ընել:

Առ 160 արամ ջուր առնող (ուժը ունկիի մօտ) շիշ մը, որուն ինչուան

կէսը մաքուր ջուր ըլլայ, ու մէջն ալ տղրուկ մը (սիւլիւկ) դնելու է, յետոյ շիշին բերանը լաթով աղէկ մը գոցելու է, ու լաթին կեղրոնը մէկ փոքրիկ ծակ մը թողելու է, Չնուռան ժամանակ գրեթէ երկու շաբաթը կամ ասանըհինգ օրը անգամ մը շիշին մէջէ ջուրը փոխել պէտք է, իսկ գարնան ու նանու միւս եղանակներուն մէջ գրեթէ շարունակ ամեն օր շիշին ջուրը փոխել պէտք է:

Այս ամենապարզ տեսակ օգտաշար գործին սեղանի մը ե կամ բարձր անդ մը դնալու է ու գիտողութիւնը սկսելու է շարունակել (Բնայեա այս գործիքիս զրցուցած նշանները տես եր. 100). Մահայն երբեմն կրնայ ըլլար որ տղրուկին սեղը գորտ մը (գուռպաղը) դրուուի, որն որ այս ալ ճիշտ վերինին նըման գիտողութիւններ կ'ընէ, սակայն միայն գիտնալու արժանի բան մը կայ, որ շիշին մէջ գորտը կամ տղրուկը դրնելէն առաջ շիշին մէջ մէկ փոքրիկ սանդուխիկ մը դնելու է ու ծայրն ալ ջրէն վեր ըլլալու է. Ահա այս է այն ամենապարզ տեսակ մը գործիքին բաշտողութիւնը:

# ՏԵՐՄԻՆՈՒՓ

Թե է՞նչպէս պէտք է ջերմաւոր  
գործիք շինել :

Ջերմաւոր գործին ալ հասարակօրէն ծանրաչափին մօտ է , ուստի ջերմաւոր փը շինելու համար պէտք է ընտրել չափաւոր մեծութեամբ սպակիէ խողովակ մը ու կրակի վրայ դնելով տաք ցընելու է , որ մէջի գանուած օդը աւսորանալով դուրս ելլէ , որով սնդիկը կարողանայ հանգիստ մէջը մննել . Սընդիկը մէջը լեցուելէն ետեւ ( որն որ առաջուրնէ մաքրուած ու զտեալ պիտի ըլլայ , ծանրաչափին համար մաքրուած կերպով ) խողովակին ընդունաւրանը կրակի վրայ բռնէ այնչափ , ինչուան որ սնդիկը ետալ սկսի , որով խողովակին մէջ գանուած մնացած օդն ալ բոլորովին դուրս կ'ելլէ : յետոյ բերնէն քիչ մը սնդիկ դուրս հանելով խողովա-

կին բերնի սպակին հարեցնելով լաւ մը գոցելու է , անանկ որ կարող չըլլայ օդի մասնիկ մը անգամ մննելու չափ ծակ ունենալ .

Վերջը ջերմաւորի վրայ ալ սկսելու է աստիճաններ ու զանազան չափեր նշանել , ու այս աստիճաններն ալ որոշելու համար պէտք է հետեւեալ կերպով ընել . նախ և առաջ գործիքը անանկ ջրի մը մէջ դիր՝ որ արդէն սկսած է սառիլ , ու նայէ որ խողովակին մէջի սնդիկը մինչեւ ուր կը հասնի , և ուր որ հասնելու ըրայ՝ որն որ ալ անկից վար չի շարժիր զը մը դիր , որ է ցրտութեան էն վերջին կէտը կամ աստիճանը . այս ընելէդ վերջը արդէն ետալ սկսած ջրի մը մէջ խօթի . ու այնչափ սպասէ մինչեւ որ խողովակին մէջի սնդիկն ալ կարող չի կրնայ ըլլար կեցած տեղէն վեր շարժիլ ( Թէպէտ և այս բանս ընելու համար ալ ջուրը շարունակիլ ետալը չի պիտի կորսնցունէ ) հոն ալ 100 և կամ Թէ կրնայ ըլլար որ բու կամօրդ . ու զած Թիւր դնես և այս չափս ալ կը ցրցընէ տաքութեան կամ ջերմութեան էն վերջի աստիճանը , ասկէց ետքը այս երկու բաժանման

1 . Դեւսում թոր :

կէտերուն մէջ տեղի պարունակութիւնը հաւասարապէս մանր աստիճաններու կամ կէտերու բաժնելու է, ու այն բաժնած կէտերուդ առջին ալ ըստ կանոնի ամեն տարբերութեան անունները դնելու է, որով կը լրմննայ շերտ մաշակին շինութիւնը։ Կրնայ ըլլար որ ապակիին վրայ շատ դժուարութեամբ գծեր կամ կէտեր քաշելու տեղ, քովը փայտեայ տախտակ մը դրուի ու անոր վրայ գրուի ամեն տարբերութեան անունները ու աստիճանները։

Չերմաշակիին վրայ քանի մը դիտուութեան արժանի գիտելիքներ կան որոնք համառօտաբար հոս դնելը աւելի պատշաճ կը համարուիք։

Չերմաշակիին աստիճանները որոշելու համար թէ սառիւ և թէ եռայ սկրսած ջրերը, պէտք է շերմաշակի մէջը չի խօթած առաջուց զգուշանալ որ ջուրը անզուտ կամ աղտոտ չըլլայ, ինչու որ եռայր ուշ կ'ըլլայ։ Չուրը եռացրնելու համար պէտք եղած ամանըն ալ պղնձ և կամ թէ ընդհանրապէս մետաղէ ըլլալու է, ինչու որ միւս որ եւ իցէ տեսակ ամաններու մէջ ուշ եփ կ'ելլէ։

Մանրին մէջ այնչափ ջուր լիցրնելու չէ որ շերմաշակի մէջը խօթած ատենդ գործիքին մինչեւ բերանը ծածկուի։ ասով անօթին մէջի եռացած ջուրը ամեն կողմանէ հաւասար տարցած չըլլար, այլ պէտք է ջուրը անօթին մէջ մինչեւ կէտը և կամ թէ կէտէն ալ քիչ մը աւելի։

Չուրը եռալ տալու համար պէտք է բացօդեայ տեղ մը դնել ինչու որ գոց կամ նեղ տեղերը ջուրը ուշ եփ կ'ելլէ։

Ինչպէս որ առաջուց ալ ըսինք խողովակին վրայ երկու գիտաւոր կէտեր ունինք մէկը խողովակին տակէք՝ որն որ ջրտուութեան կամ պաղութեան աստիճանը կը ջրցունէ, ու միւսն ալ խողովակին վրայը որ ան ալ տարութեան կամ շերմութեան աստիճանը կը ջրցունեն, այս աստիճաններուն որոնցմէ որ դէպ ՚ի վար կամ դէպ ՚ի վեր ուրիշ աստիճաններ բաժնելու ըլլատ նոյնպէս սաստիկ տարութեան կամ ջրտուութեան աստիճաններ պիտի իմանաս, զոր օրինակ, թէ որ տարութեան 100 աստիճանէն դէպ ՚ի վեր հաւասար կէտեր որոշելով աստիճաններ բաժնես՝ կ'իմացունեն իրարմէ աստիկ տարութիւնը։

ները, նոյնպէս ալ զրօ աստիճանէն ըսկըսելով դէպ ՚ի վար հաւասար կէտեր ու բոշելու ըլլաս, իրարմէ սաստիկ պաղու թեան կամ ցրտութեան աստիճանները կ'իմացրնեն.

Բնդհանրապէս զրօ կէտէն վեր եւ զածներուն այս նշանս  $\times$  իսկ զրօյէն վար եղածներուն համար ալ — նշանակը գործածուի .

### ԽՈՒՆՈՒՊԱԳ

Թէ ինչպէս պէտք է խոնասալափ  
գործիչ լինել :

Այս խոնասալափ գործին ամեն տեսակ մթնոլորտական գործիքներէն դիւրինը ու պարզն է, բայց ասոր ալ մէկ քանի տեսակը յուսուէն, մենք վեր ՚ի վերտո պարզ տեսակին վրայ կը խօսինք.

Պէտք է առնել չափաւոր մեծութեամբ հաստ ու տափարակ տախտակ մը . այս տախտակին վերի կողմի մէջ տեղէն ծակ մը բանալով մէկ մազ մը հասկելու է ու մազին վարի ծայրը վեր-

ջացած կողմը հաւասար մեծութեամբ ծանրոցը կախելու է, անանկ որ մազը կարողանայ զանի վերցընել, չէ նէ կը վրթի կ'իջնայ .

Այս մազը այնչափ երկայն ըլլայ մինչեւ որ տախտակին վարի ծայրը երկու մասնաչափ մնացած շօշափէ . յետոյ տախտակը սար որ եւ իցէ սաստիկ շոգիացեալ ջրի մը վրայ բռնէ, մինչեւ որ մազը սկսի երկնալ, ու այնչափ որ ալ չի կրնայ իւր գիբքը փոխել . հոն կէտ մը դիր, անկէց ետքը մազը թող որ լաւ մը ինքնիրեն չորնայ . ետքը զանի կրակի վայ բռնէ որ ալէկ մը չորնայ, ու նայելու է թէ ծանրոցը տախտակին որ կողմը կը շօշափէ, այս տեղն ալ պէտք է կէտ մը դնել որ է չորութեան աստիճանը .

Այս աստիճանը սովորաբար 100 կամ ըստ ամենց 82 եւ կամ ուրիշ չափեր ալ կ'ըլլայ, բայց ո՞րչափ աստիճան որ բաժնուելու ըլլայ՝ միշտ զրօ աստիճանը չորութեան կէտը կը ցըցունէ, որն որ ալ անկէ աւելի չոր չի կրնար ըլլալ . ու ընդհակառակը վերջին թիւը կը ցըցունէ խոնաւութեան վերջին աստիճանը՝ որն որ ալ անկէ աւելի խո-

նուև ու թաց չի կրնայ ըլլալ . ասկէց ետքը այս երկու գլխաւոր ծայրի ու վերջի կէտերը գտնելէն ետևև դիւրին կ'ըլլայ միւս կէտերը գտնելը .

Խոնաւաչափին աստիճանները կամ բաժանումներնէրը ասխտակին վրայ կըրնայ գծուիլ և կամ թէ ասխտակին կողմը երկայն բարակ թուղթ մը վակցընելով վրան նշանելու է . կրնայ ըլլալ որ ասխտակին տեղը երկաթեայ կամ մետաղեայ գործիք մը դնել . բայց փայտը աւելի յարմար ըլլալուն ընդհանրապէս փայտեայ կը գործածեն :

Ուստի գիտնալու արժանի բանն աս է որ ասխտակին վրայի կապած մալը որն որ բնականարար եղոտ կ'ըլլայ մթնոլորտին խոնաւութիւնը դիւրին կերպով չի կրնար ընդունիլ , որով գուշակածն ալ ճիշտ չըլլի : ուստի մէկէն ճիշտ ցրցունելու համար պէտք է մալը դեռ ասխտակին չի կապած ջրով լաւ մը եփել աճառով (սապոն) ու մոխրով : որն որ այս կերպով մալը աղէկ մը կը մաքրուի :

Այս ամեն բաները լրմինայէն ետևև գործիքը ուղղակի պատէ մը վար կախել ու սկրտէ դիտողութիւնդ շարուսակել .

## ՅԸՆԿ ԳԼԽՈՑ

Յաւազարան	թ	Կենդանեաց վրայ	31
Նաստաւախ	1	Բուսոց վրայ	34
Մթնոլորտի փոփոխ կիճակին վերայ ընդհանուր նշաններ	3	Փայտակի վրայ	35
Գլ . ա . Պարզ եղանակները գուշակելու նշաններ	5	Ծիածանի վրայ	36
1 . Պայծառ ու լաօզի նշաններ	.	Ստեղծաց վրայ	..
Արեղական վրայ	.	Էրկրի վրայ	..
Լուսնի վրայ	8	Չանագան նշաններ	37
Ամպոց վրայ	11	Գիտելիք	39
Ծիածանի վրայ	14	2 . Այլ կեանքի համար սրբիկի նշաններ	41
Կենդանեաց վրայ	15	Ամպոց վրայ	..
Բուսոց վրայ	17	Լուսնի վրայ	43
Չանագան նշաններ	..	Չանագան նշաններ	44
3 . Տարուածեան կամ շարութեան նշաններ	19	Գիտելիք	46
Ամպոց վրայ	..	3 . Հողմոց նշաններ	47
Կենդանեաց վրայ	20	Կենդանեաց վրայ	..
Չանագան նշաններ	21	Լուսնի վրայ	48
Գլ . բ . Անոլորդ եղանակը գուշակելու նշաններ	22	Ծիածանի վրայ	49
1 . Անձրևի նշաններ	..	Ամպոց վրայ	51
Արեղական վրայ	..	Փայտակի վրայ	52
Լուսնի վրայ	24	Ստաման վրայ	..
Ամպոց վրայ	26	Չանագան նշաններ	..
Հողմոց վրայ	39	Գիտելիք	53
		4 . Տարուածեան նշաններ	58
		Լուսնի վրայ	..
		Փայտակի վրայ	..
		Կենդանեաց վրայ	59
		Չանագան նշաններ	..





